



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.


About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>

RECEIVED
LIBRARY
UNIVERSITY OF TORONTO LIBRARIES
1970



3279



Gifford &

Museum of Orange built

January 1869. A. J. F.

Arainord Awtarapakan
Ekeghetsawoy...
Ա Ռ Ա Զ Դ Ն Ո Ւ Ք

ԵՒՏԸՐԵՆԵԿԵՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ԱՆԴԱՄՆԵՐՈՒՆ

Որ կը խօսի Հայաստանեայց Աւետարանական
Եկեղեցեաց արտաքին կառավարութեանը որէնք-
ներուն և սկզբունքներուն վրայ , ու նաև Ան-
դամներուն՝ իրրե անդամք՝ ունեցած պարտաւորու-
թիւններուն վրայ :

"Որ գիտնաս նէ ինլոյէ պէտք է ժեղէ Սորու-
ծոյ դանը մէջ պարբել : որ հենդանի Աստուծոյ
հիշեցին է , ճշմարտութեան սիւնը և հասորա-
գութեանը" : ա Տիւ . գ . 15 :

ՊՈՍՏԵԴՆՈՒԳՈՒՅ

Տպարան Ա. Զ. ԶԵՐԵՑԵՎ

1855

THE UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

*Պանծասցի՝ այսօր Հայկազեան տոհմին հայրենի գաւառ ,
Օք անդ երկնառաք շղիկ համափիւր լցոյ հըրաշափառ :
Ենդ ճշմարտափայլ Արփենւոյն արդար նշոյլ անսպառ ,
Ի բաց վուարէ կանխակալ դատմանց զաղամուղջ յամառ :
Ենդ քառավատակ կենսաձիր Արփեր ջուր հոգեպարար ,
‘Խորաշուք պէճնէ մտավարժ մանկանց զոգեկան տաճար :
Օք մի՛ ծածկեսցին Բանին Ըստուծոյ զոգենորոգ մառ ,
Ծտացածին փիւտք և աւանդութեանց վարագոյր անփառ :
Աս մի՛ համազօր պատուեցի երբէք 'ի դարուց 'ի՞դար ,
Բանն Ըստուծեղէն և հողածընաց բան դիւրամնլար :
Մի՛ զուգակշիռ փառըս ընկալցի մահացուաց կաճառ ,
Ենդ Ամենաստեղծ անմանի Ըստուծոյ՝ ոչ է լոյս անճառ :
Եւ մի՛ պարենսցի մարմին հողանիւթ յարդիւն անկատար ,
Օք Կըրիստոս եղկ մեզ արդարութիւն Այիծնորդ զեկավար :
Ե՛կ այսուհետե՛ Յիսուս լիցի մեզ ձողիւ հանրական ,
Կանսն լիցի մեզ նորին անսիալ Բան ճշմարտութեան :
Բնո՛վ քարոզեսցի մինչ ՚ի ծագս երկրի Անորբ Եւետարան ,
Եւ ծաւալեսցի՝ Անորբ Եկեղեցին համաշխարհական :
Օք սա հաստատի անյօդողզ հիմամի՛ ՚ի Ա էմըն անկեան ,
Յօրմէ փշենսցի՝ հոգի աշխարհիս և կրից արձան :
Օօրասցի՝ ՚ի սմա ձողին Կըրիստոսի՝ զերժ զէն յաղթութեան ,
Օք յաղթո՛վ լիցի աստուածամարտից թշնամեաց համայն :
Սովաւ տեսացո՛ւք մեք զանմահ քաղցրութիւն դասուն ընտրական ,
Եւ մշտազուածք ընծառցո՛ւք յերկնից Անորբ Եւ քայութեան :

* Ասուպանդուութօլոյց մէջ ձայ Աստվածանախուաց ուսուոչի
Էլուկցին խողմուաժ տրինը լարուրության առ երդը :

GRAD
ERI N

153
01.10.99

ՅԵՒԿ

ՅԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ԵՐԵՎ

Ա :

Ք :

ԳԼՈՒԽ Ա

Բարեպահնեական Եկեղեցին . անոր իսրայ-

ելութեալը 11 :

ԳԼՈՒԽ Բ

Դատահութիւն և ախտադրութիւն Հա-

յասպահնեաց Աւագարական Եկեղեց-

եաց 17 :

ԳԼՈՒԽ Գ

Եկեղեցին պաշտօնեանելը 23 :

ԳԼՈՒԽ Դ

Եկեղեցական ժողովներ 32 :

ԳԼՈՒԽ Ե

Համարակաց պաշտօնեանք 35 :

ԳԼՈՒԽ Զ

Մկրտչութիւն 39 :

ԳԼՈՒԽ Է

Հաղորդութիւն 42 :

ԳԼՈՒԽ Ը

Եղանակ ընդունելը 45 :

ԳԼՈՒԽ Թ.

Ենդամ արքակիւն	47 :
ԳԼՈՒԽ Ժ.	
Բնաբութիւն և զետառորութիւն լրեցէ	49 :
ԳԼՈՒԽ Ժ.Ը	
Երշակուն լրեցէ	54 :
ԳԼՈՒԽ Ժ.Բ.	
Կատալորութիւն	56 :
ԳԼՈՒԽ Ժ.Պ.	
Ամսանութիւն	59 :
ԳԼՈՒԽ Ժ.Դ.	
Յողաբիսութիւն մեւելոյ	63 :
ԳԼՈՒԽ Ժ.Տ.	
Օամագահութեան և զնորհակալութեան յատկացիւուլ յադուհի օրեր	64 :
ԳԼՈՒԽ Ժ.Զ.	
Եկեղեցոյ անդամներուն իրարու սահեցած պատրիարքականութիւնները	67 :
ԳԼՈՒԽ Ժ.Հ.	
Եկեղեցոյ անդամներուն ուկո ՚ի իրեց ովկին սահեցած պատրիարքութիւններ ները	92 :
ԳԼՈՒԽ Ժ.Ը	
Տառներին գերազանց կանոններ՝ Եկեղեց ցոյ անդամներուն միջ մաքանութիւնն և համայնաթիւն պահելու համար	107 :

ԳԼՈՒԽ ԺԹ

Ենթագույն պարզաբանութեանը վըսայ. 108 :

ԳԼՈՒԽ Ի

Ենթագույն ժամանակ ընէլս հարց
ցուներ 119 :

ԳԼՈՒԽ ԻՇ

Ենթագույն ամող վիրէսարանէին ու ցըս-
տացած վիրէսարանէին նշանները . . . 130 :

ԳԼՈՒԽ ԻՌ

Վիրէսարանէական յապուտէ որոշմունքներու-
որինակներ 137 Տ


ՅԱՒԵԼՈՒԱԾ

Եկեղեցական գործոք ժողովներու համար
տանէ ճը ընդհանուր իանոններ . . . 148 :

Օրէնակ Եկեղեցոյ անդամի ճը պրուելս-
վէայական իամ յանձնաբարական նղնոյ. 156 :

Օրէնակ յանձնաբարական նամակի՝ Եկեղե-
ցոյ անդամի ճը արձակմանը համար. 157 :

Հայաստանիայց աւելաբանական Եկեղեց-
եաց ավելական անունները և իաղմուտչ-
ժամանակները 158 :




Յ Ե Ռ Ա Յ Ա Ւ Ե Կ Ե Ն

Այս փոքրիկ գրքովին զլսաւան պատահը՝ Հայաստանեայց
Եւետարանական Խկեղեցեաց անդամ՝ եղող քրիստոնէից իբրւ-
տադամէ՛ դէպ՚ի իրենց անձին և դէպ՚ի իրենց Հովհաներուն, ան-
դամակից Եղբայրներուն ու ամբջա եկեղեցին իրըև պրադան
միաբանութիւն մը ունեցած այլ պարտքերնին կատարե-
լու մէջ, անոնց օգնութիւն ընել է :

Յայտնի է որ այս պարտքերը շիտակ և ըստ արժանոյն կա-
տարելու համար՝ իւրաքանչիւր սդամ պարտի բաւական տեղե-
կութիւն ունենալ եկեղեցւոյ հնադրութեանը և զանիկայ կա-
ռավարող սկզբունքներուն և որդադրութեանցը վրայ :

Եւ ահա այս գործին վայրանը այնպիսի տեղեկութիւններ
տալ ու միանգամայն աստործպաշտութիւնը անձին մէջ յա-
ռաջացընելու օգնութիւններինծայել է :

Ա'աղավնեք առ Տէր, որ գլուխ և հիմադիր իր եկեղեցին,
որ օրհնէ և օգտակար ընկոյս անկատար գործը ամէն մէկ քը-
րիստոնէի ու անբողջ եկեղեցին . իր շնորհքին օգնականութիւն-
նովք . Ամէն :



ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հայաստանեայց Աւետարանական Խկեղեցիներուն հաստատութեանը մէկ համառօտ պատմութիւնը իբրև ներածական մնս յառաջիկայ գործոյս՝ ընթերցողաց ներկայացնելու համար, հռովար կը դնենք այն Հայութաբանիւնը, որն որ Աւետարանական Քրիստոնեամերը՝ Պօլսոյ Առաջին Հայաստանեայց Աւետարանական Խկեղեցոյն կազմուած օրը հրատարակեցին*:

Աը հաւատանք որ Քրիստոնէական Խկեղեցին հոգեւոր պատմութիւն մնն և բան իսկ Քրիստոնէ հաստատալ, այն նուատակաւ որ իր մէջը Աստուծոյ իրայ գիտութիւն ամեցընէ և Աստուծութաշատթիւնը գննդանէ պահէ, անոր հրադարակաւ երկրպատութիւն մատուցանելով, անոր շարութը առւրը պահելով, և առ հաւարակ քարոզը Աւետարանը ու սորվեցընէ մարդոց ամեն քրիստոնէական առաքինութեանց գործադրութիւնը, և ընդհանրապէս խօսելով՝ օգնե անսց հոգին երինից համար պատրաստելու :

Աը հաւատանք որ Աստր Գիշքը՝ պյօխնքն ան և Դուռ Արտակարաններն են Խկեղեցոյ Փէ հատիկ անպատալ և կատարեալ կանոնը, և ամէն Քրիստոնեայք պարտական են զանոնք իբրև իրենց հաւատոյ և վարոց առաջնորդը ընդունիլի:

Առաջի մնեն Հայութի Աւետարանական Քրիստոնեայքը Աստուծութանալով և իւր Աւետարանին հատանդելով մարդեցինք և մէկդի ձգեցինք մազմէ այն ամէն մարդկային աւանագչաթիւնները և արարագնութիւնները՝ որ հակառակ նն Աւետարանին և Քրիստոնէական Խկեղեցոյ մարդութեանը, որունք մըր Ազգին Պատրիարք է կը պահանջէ մազմէ որ ընդունինք Շնաւ զատվելու միտք ընկնենալով այն Խկեղեցին, որուն անդամներն եինք առաջնց երկայն ժամանակ պիտած կեցեր ենք անոր մէջ, Քրիստոսի Անրգարեկը՝ և Առաքելոց սորվեցած նախինն հաւատինք անոր մնլորելով վրոյ ողբալով, և

*Տիւ յաւալուատինները Տաճիտառանի այլ և այլ իողիրը հաստատուած Հայութիցի Աւետարանին են բուռփառնին ցուցաւը :

զանիկայ Սուրբ Աւետարանաւ լուսաւորելու և նորոգելու յայտնի նպատակով է:

Եւ որովհետև Պընդումինք և միշտ ընդունած ենք Եկեղեցւոյ Նիկղական Հանգանակը ամբողջ, որն որ ամէն Վրիստոնեպիք կը ընդումէին. և մինչև զար հարփուղ թուականին Խեկեղեցւոյ անդամներուն վրայ Հարկ դրուած Հանգանակ չկար անկէ ՚ի զատ, և այս ժամանակէն հետէ միջին այս 1840 տարին մաստնաւորապէս այս մարդկային աւանդութիւնները և արարողութիւնները պարունակիոյ հանգանակ շինուած և այսաստանեայց Խեղեցւոյ անդամներէն ընդումէլ պահանջուած չեք, վասն առյ ընդհանուր Վրիստոնէից Ծին Հանգանակը ընդունելովիսի կը նային ոյոյն Եկեղեցւոյ օրինաւոր անդամները սեպուիլ:

Տասց այս 1840 ին Մաթեոս Էքքենդիմիուոս աւոյց Պապարիցը՝ Կուր Հանգանակ մը Տարեց որ Վրիստոսի և Եկեղեցւոց սորքցուցած Գիտական վարդապետութեանց մեծապէս Պը Հականակի, և Վրիստոնէից մէջ մինչք Հիմն գանուած հականակներէն կը տարբերի հասնաւորապէս մարդկային աւանդութիւնները պարունակենով, որոնք որ մեր խօսմանքը չթուշուր որ ընկումնիք է Ես հաճախակը կը գտնուի աղապասարոն Համարանական Վրիստոնէից դժմ հրատարակուած տուազնն յայստաբանթեան անոն մետրոպիին մէջ. (Երես 28):

Եւ յ Հանգանակին երբորդ յօգականիք մէջ Պատրիարքը կը պահանջէ մազու որ եօթին կը պահանջները ընդունինք, երբ առ Սուրբ Կիեւը միայն երկու բորսուրդ կը սորքեցնէ՝ Սկրուութիւնը, և Հաղպարքութիւնը. և ըստ այս միայն երկու բորսուրդ կը նպաստին իւլուստրի և Շմերինչայի այլ և պլ գաւառներու մէջ գտնուած 80,000,000 Խորժէսթանզները:

Դորբորդ յօգուածներն մէջ որին ուստի վարդապետութիւններին ՚ի զատ միջնէ կը պահանջէ ընդունինք Մկրտութիւնը ո՛չ թէ Սուրբ Պարոց համեմատ ինքուս որ կը ընդունինք, այլ Պը պահանջնէ այնքան հարկուուր գաւառի մասկայ Փրկութեան որ կը տարբերապէս անմեղ եակ մը չկընած Փրկութե առանց անոր. և ասպանուի Ակրտութիւնը Ռուսուեայ թինաց հասարեալ իւղամազութեան աւելի աշքէ և ասելի հարկուուր կընէ: Այսոյ յօգուածնի մէջ նաև կը պահանջէ մարդ որ դարձնիք թէ մարդուր առանց բաժնային արձակման մակար է որ մազաց թէ գութիւն և յաւրանական կեանց գոնէ: և ասանկով մարդ Ըստուց տեղը կը դու:

Հնդկուուրներն մէջ կը պահանջէ ոչ հաւասարք թէ Հազարդութեան հայր և դիմու Պարուսուի մասուն և իրական մայն մին և արին է, երբոր Ըւետարեալ կ'իմացընէ որ Վրիստուր իւր փառաւորեալ մարմնովը երկինքնէ, և հազորդութիւնն անոր մերժինը յիշտասիր նշանակէ:

Վէտերարներն մէջ կը պահանջէ որ ընդունինք թէ պատր և երակ կը սպասարկութիւն ընել իւղամազ պատկենական և մայնամանեա:

թուն, որ ասիկայ մարդոց ձեռաց զործքերուն առջև երկրպագութիւն ընել է. կը պահանջէ նաև որ ընդունինք Արքոց բարեխօսութիւնը, երբոր Առորք Գիրքը կը սորվեցընէ մեզի միայն Շատունոյ երկրպագութիւն ընել հոգւով և Տշմարտութեամբ առանց նիւթական նշանի, և միայն Յիսուս Քրիստոսի մեր լրջորդին ձեռօքը:

Խօթներորդին մէջ կը պահանջէ որ եկեղեցւոյ ամէն ըսած տերը ընդունինք, բայց մննք նախնի Քիքստոնէից հետևելով՝ միայն Ուուրք Գիրքը իրեն անսխալ կ'ընդունինք:

Ութերորդին մէջ ուրիշ բաներէն զատ կը պահանջէ որ ընդունինք թէ չափ եկեղեցական մը արատ չէ ընդհանուր եկեղեցւոյ. բայց մննք կ'ընդունինք որ եկեղեցւոյ մէջ շատ չար եկեղեցականներ կան, բայց չենք ընդունինք որ արատ չեն անոնք:

Խւ Վերջապէս Մատթէոս Նորքեպիկոպոս Հայոց Պատրիարք կը իր շնանե հանդանակին ինսերորդ յօդուածին մէջ կը պահանջէ մողմէ որ ամէն այն նարդիկը՝ որոնք ուրիշ բաներէն զատ, որ հանդանակին մէջ յիշուած են, կը քարոզէն թէ թաշէրը՝ սրբոց մասնանիները և պատկերները երկրպագելի չեն, նզովմնեք և մերժենք իրեն ամբարիշտ և հայհոյիւ Արքոյ Հոգւոյն և իրեն թշնամի Շատունոյ և իր ամենայն սրբոց: Եսանե կով կը պահանջէ մողմէ որ վրանիս առնենք Պանիմանից, Պաղպաղոյ, Ենդղոյ, և ուրիշ մեղղեաց ամէն Իրօթեալթանդները նզովիւ և բանադրիւ. նաև ամէն ուրիշ ազդերը և անձինքը, որոնք չեն թուումիր խաչքրու մատունքնորու և պատկերներու երկրպագութիւն ընել:

Բայց մննք առաւել Մատթէոյ քան թէ մարդոց հնազանդեւ լով՝ չընդունեցինք Պատրիարքին պյա նոր հանդանակը, վասն որոյ եկեղեցին հանեց զմոզ և հրապարակաւ և յականէ յանուանէ բանադրեց:

Ընդաւի ասկէ առաջ աւ զանազան հայանակըներ քարած էն նիք սուրբ Վւետարամին պարզ վարդապետութեանցը յարելուու համար, և հետաքար մնրդիային աւանդութիւնները միր ֆելուս համար:

Լուսպէս 1839ին որոնց վրայ որ կասկած կար թէ Եւետուն բանական են, անողորմաբար աքտորվեցան մոյրաքաղաքէն և շատ վասներ կրեցին, որնց մեծ մասը եկեղեցական էր. նաև մեզին աւ երկու տարի առաջ Նըմալ և անիկ կես կեսարիս աքտորվեցաւ, որ աս աւ եկեղեցական էր:

Եւյն տատեները Քուրտուկէննի մէջ մեզմէ նրեք հոգի անոնք բարար ծեծ կերան և իրենց բնակարաններէն վուշտուեցան ոչ պյա ինչ պատճառաւ այլ միայն Շատունոյ խօսքին սիրով յարենուն համար. “Եղինակն Շատափազարի մէջ եկեղեցական մը նոյն պատճառաւ բռնեցին և մօրուքը անիլիչով խթէցին Երմալ” որ երթայց արտերը հերկէ: Կարինի մէջ եկեղեցական մը երեք տարի առաջ անողորմաբար նոն կերաւ եպիսկոպոտէն

Յանոնեան Հայոց Տերութեան գաղճառքինք մեր աղերսանքը՝ Ա ան իւր ժամանար պաշտպանութիւնը մեր վրայ հովանի ըրաւ ։ Բայց Պատրիարքը մինչև հման ալ կը շարունակէ ժողովարդով Թով դեմ զբանել, խօսի պատուեր տալով որ մեզ չընդուած կը իրենց առանձինը և խառնութիւնները և ոչ մէկ հաղորդակից լինեն մեզի հետ։

Նշան այս եղան բաները Վ'արդարացընեն Հայաստանեայց ԱՌ առարանական Խկեղեցի կաղմաւելիքն ։

Որովհետեւ յափամետական բաժանմամբ զատաւած ներ Հայոց Ակեղեցին, և Շնար շնիպ որ դարձեալ միանանք առաջ հոգեկորուս սխալմանքները ընդունելու, վասն որոյ հարկ եղաւ որ զան Հայաստանեայց ԱՌ առարանական Խկեղեցի մը ըլլանք և եղանք ալ իրաւամիք Ռ ստուծոյ չնորդովը ։

Որովհետեւ Պատրիարքը իւր բոլը կարողութիւնը և իշխանաթիւնը բանեցաւց մեր հորեանմանը համար, և ջանաց որ մեզ զիկէ Խկեղեցւոյ ամէն արտօնութիւնն և խորհուրդներէն որոնք երդրաւոր բարիքներէն գերազանց կը սեղնել, վասն որոյ մեր անձը պաշտպանելու իրաւունքնին և հոգիներնուս փրկութիւնը և մեր հոգենը չնորդիւնը վիտրոննու անհրաժեշտ իրաւունքնին ու միայն է արդարացընեն մեր զան Խկեղեցի մը ըլլալը այլ է զի պահանջն որ ըլլանք ։

Որովհետեւ պարտական ենք մեր ընտանեացը և պակներուն տրվեցնել Խնչույին պատուերները և անոր մոզի յայտնանակն իշխանութիւնները, և որովհետեւ աօիկայ՝ առանց ԱՌ առարանին հրապարակաւ քարոզաւթեանը կատարեալ ըլլալը և ստոր իրաւամիք ԱՌ առարանական Խկեղեցի մը կը կաղմաւիք այս նպատակին համար ։

Որովհետեւ Կրիստո իրքը Խկեղեցւոյ գլուխ հաւատուցով անոր վարդապետութիւնները ընդունելով՝ և սրբանց հազար վարդով Ասուրը ԱՌ առարանին, Վրիստատիք մի՛ տարք՝ ընդհանրութիւն և Ըռապելական Խկեղեցւոյն անդամներն ենք, վասն որոյ պարտական մեր այս անգամ ըլլալին դաւանիլ՝ ամենայն ԱՌ առարանական կամոնուր և արտօնութեամբ մասնաւոր և առանձ մի Խկեղեցի մը կաղմաւելով ։

Որովհետեւ Ասուրը ԱՌ առարանը Քրիստոնեաներէն կը պահ հանջ որ աղօթք ընեն ամէն մարդոց համար, մահաւանդ թուա գաւրաց և ամէն իշխանութիւն ունեցաներուն համար, նաև կը պահանջէ որ հրապարակաւ ընեն ու չե թէ մէկանց ժաղվաւելու թողելով, և հաւագնդութիւն ցուցվեն իշխանութեանց իրաւունքը, և հաւագնդութիւն ուղարկեալներու ։ վասն որոյ մենք իրքն Օսմաննան Տերութեան խաղաղ և Գնազանդ հպատակներ՝ պարտադիմն մենք Խկեղեցի մը մէամսալ, ուրեւ Ասուրեց քանացը համեմնաւ անդաւ դար աղօթք մատուցանենք Աստուծոյ՝ մեր վիճակուն Թարդառութիւն և իւր ամէն պաշտօնէց համար, և իւր Տերութեան ամէն ընակաց իրաղաղութեանը և յաջորդածեանը համար ։

Աւ մասնաւրապես մը Ծղբին համար պատճեց կը դադարինք
և Աստուծեմ կը խնդրենք որ պարզեց անոնց ամէն հռդեռը
օրհնութիւն մը Տէր Օլիոււ Վրիստոսով, մաքերելին լւսաւու-
բելով և պատերնին արդարութեան սպիով՝ մարդասիրութիւնով
և Աստուածային սիրով լեցնելով։ Ամէն :

Ասուպանդնուապէլիս : 1846. Օգոստի 25 :



ԳԼՈՒԽԱ Ա

Քրիստոնէական Եկեղեցին . անոր հարժադրութեանը :

Առորբ Պարոց մէջ Երեղեցի բառը երբեմն կը նշանակէ բոլոր ճշմարիտ հաւատացեալներուն ամ- բողջ գումարը , որ ըսել է ընդհանրական և ան- տեսանելի Երկեղեցին , ինչպէս Երփես . ա , 22 և 23 , ուր որ Կրիստոս կը յիշուի իրրե Երկեղե- ցին Վաղուխը , և Երկեղեցին ալ անոր մարմինը :

Իակ երբեմն պարզապէս կը նշանակէ քրիստո- նէից մասնաւոր ժողովները , այսինքն քրիստոնէից բազմութեան այնչափ միութիւն մը , որոնք կընան սովորաբար և անխափան մէկտեղ հաւաքուիլ երկրպագութեան և իրարու շինութեան համար , ինչպէս Գրաղ . ա . 22 . ուր որ Առաքեալը կը յի- շէ Հրեաստանի Երեղեցիները . և Յայտ . ա . 4 . և այլն , ուր որ Ասիայի Երօնու Երկեղեցիները յիշ- ուած են , և այլն :

Բառը աս վերջի նշանակութիւնովը առնելով՝ մասնաւոր Երկեղեցի մը կը բազկանայ որ և իցէ թիւ Կրիստոնեաներէ , որոնք Արբազան Ուխ- տով մը միաբանած են մէկտեղ Աստուծոյ պաշ- տօն և երկրպագութիւն մատրացանելու , Աւետա- րանին խորհուրդները վայելելու և Առորբ Պարոց համեմատ բարեպաշտ կեանք վարելու համար ի- րենց զաւկըներովը մէկտեղ :

Ըստնի է որ Ծնկերութիւն մը առանց մասնաւոր կանոնի և կամքագրութեան՝ հաստատ, բարեկարգ և մնայուն չկրնար ըլլալ. և որովհետեւ Նորին Առաջը իմաստուած Խորհրդագրուով մը Արքեղեցեաց արտաքին կառապարութեանը վերաբերեալ մասնաւոր օրէնքներ չեւ տուած Այոր Լուսակարանին մէջ, այլ միայն քանի մը ընդհանուր և Հիմնական սկզբունքներ տայլով՝ ամէն դարձւ Ակեղեցիներուն իրենց թօղուցած է աս արտօնութիւնը և վաճճորյ ամէն մէկ մասնաւոր Ակեղեցի Բրաւունք՝ ունի բուն իր շխնութեանը և բարեկարգութեանը համար կառապարութեան և կարգադրութեան որէնքներ հաստատելու, այնպիսի օրէնքներ՝ որոնք չիմեալ ըլլան Ա ուրբ Պարոց Հիմնական սկզբունքներուն վրայ:

Ակեղեցի մը ամենենի իրաւունք կամ արտօնութիւն չունի Առարք Դիմքէն դուրս կամ անոր հակառակ խշճի վերաբերեալ ինչ և իցեւ պարտաւորիչ օրէնքներ դնելու :

Ահա հոս կը դնենք Պալսոյ առաջին Ակեղեցին կարգադրութեան օրէնքները, որն որ ընդունեց Յամի Տեառն 1846. Յուլիս 1. (Յունիս 19 ըստ հին տօմարի) իր կազմուած օրը:

Թիմը յառ

ԱՍՏՐԴԱՅԻ ՐԹԻՒԹԻՒՆՆԵՐԸ

Տ. Այսպեսք Ռանտարանականաց եկեղեցացն
պաշտօնեաները պիտի ըլլառն երեցներ կամ որ նզն
և եպիսկոպոսներ (որ և հօմիւ վարդապետ են
կայսերին Առաքը Կարոց մէջ) և սարկաւոգներ :

Ասոնք պիտի ընտրուին եկեղեցւոյ արու անդամներն ձեռքբռն , և պաշտօնի պիտի համերին ա-
զթքով և ձեռնադրութեամբ :

Տ. Ապագագիւանապարանականաց առաջին եկե-
ղեցոյ մէջ որ 'ի կաստանդինուպոլիս , առ այժմ
մէկ երեց կամ եպիսկոպոս , և երկու սարկաւոգ
պիտի քըսա , և յետոյ պարագաներուն պահանջ-
մանը նպյելով կրնաց շատնալ անոնց թիւը :

Գ. Որովհետև Առաքը Կարոց նպյելով (ա կոչնի .
Ե. 4 : թ Կորնի . թ . 6 .) եկեղեցայ կարգադրու-
թեան պահպանութեանը հոգացողութիւնը միայն
եկեղեցականաց չիյնաք , հապա ժողովուրդին ալ .
և որովհետև միշտ պատշաճ և կարևոր չըլլաբ որ
բալը եկեղեցին աս բանին համար մէկտեղ գայ ,
վասն որպէս երեք կամ աւելի եղբայրներ ընտրուե-
լու են իրեւ օգնական կամ կառավար : (ա կոչնի .
Ժ ք . 28) : Ասոնք՝ երեցը՝ և սարկաւոգները կը
ձեռնան աղաքարձուաց ժողով՝ որ քննեն եկե-
ղեցոյ մէջ նզր ընդունուելու անդամները , և ե-
կեղեցւոյ բարեկարգութեանը , կառավարութեանը
և շինութեանը հսդ տանին հետևեալ կանոննե-
րուն համամատ :

կաւազներուն և օգնականներուն կէտ
ուղի անդամ, ինչ ռապութիւն, համար պիտի
ընտրուին և մացած կէսը երկու տարուան հա-
մար : Եւ երբոր իրենց անհմանեալ ժամանակը
ըստոյ, ան ատենք ուրիշ ընտրութիւն կ'ը ըլլայ,
կամ նոյն անձինքներէն կամ ուրիշ անձինք : որ
պայմէս անդամ ալ երկու տարի պիտի վարեն իրենց
պաշտօնը : Այս բանին նպատակը ան է որ տա-
րին անդամ մը անոնց կէսին կամ կէսին չտիրն
նոր ընտրութիւն ըլլայ :

Ե. Եկեղեցւոյ ընտրած առաջին եպիսկոպոսնե-
րը կամ հովիները և տարկաւազները Ե. Երիդան
Պօրդ ըսուած ընկերութեան միջններիներու, և օգ-
նականութեան հրաւիրեալ Վրիստոսի ուրիշ պաշ-
տօնէից ձեռօք իրենց պաշտօնին պիտի կարգուին
ազօթքով և ձեռնադրութեամբ : Ասիկա պիտի
ըլլայ այժմեան կարևորութեան և պատշաճու-
թեան համար . խոկ ասկէ ետքը Հայաստանեայց
Եկետարանական Եկեղեցւոյն կ'իյնայ որ իր պաշ-
տօնէից ձեռնադրութիւնը հոգայ առաքելական օ-
րինակին հետևելով .

Ո. Եւրաքանչիւր եպիսկոպոսի կամ հովինի
պարտքն է ինքզինքը բոլորովին Եստուծոյ խօս-
քին քարոզութեանը և աղօթքի տալ . խորհուրդ-
ները մատակարակել, հիւանդաց այցելութիւն ը-
նել, ժողովուրդին տղոցը կրօնական կրթութեան
նը մասնաւոր հոգ տանիլ, ընթանիքներու և ան-
հատներու հետ տեսութիւն ընել և անոնց ամէն
մէկուն յարմար խրատ տալ, և ամէն կարելի կեր-

պրմ ժաղովրդոց հազնար բարելաւութիւնը յաւ-
ռաջացուենէլ : Եւան իրաւունք անի իր հու-
տին կարժեկշռութեանը և աջամբնին . և անոնցն
ընդունիլ օրինաւոր ապրուստ : Առվիւը Ակեղից-
ւոյ և հոգաբարձուներու ժակովին . ամէն ժագով-
ներուն մէջ նախագահ ըլլալու է . և իր ներկա,
չեզած բատենը իր պարտքը սարկաւագներուն մէ-
կը կագարելու է :

Այսկաւագները մասնաւորապէս պարտական
են Ակեղեցւոյ ազքաւուները հոգալու, և անոնց
համար ժողվուած ոզբքութիւնը հոգաբարձունե-
րու ժողովին խորհուրդում անոնց բաժնելու : Իւ ծ
րենց գործն է հաղորդութեան սեղանին պատա-
րաստութիւնը ընել և հազորդութեան ժամանակ
հացը և գինին բաժնել հազորգուղներուն : Եւան
օցնականի պաշտօնին վերաբերեալ պարտաւորու-
թիւնները սարկաւագներն ալ իրենց կարողու-
թեանը չափ պարտական են կատարելու :

(Օդնականներուն գործն է, ինչպէս իրենց ա-
նունն ալ կը ցուցունէ, մասնակոր օգնութիւն ը-
նել Ակեղեցին և երեցին՝ ընդունուելու անդամ-
ները և յանցաւորները քննելու գործին մէջ : Ա-
նոնց գործն է նաև ժողովուրդին հոգեւոր բարե-
լաւութեանը վրայ հսկել և ամէն պատշաճ կեր-
պով . օգնել երեցին՝ հիւանդներուն և նեղեալնե-
րուն տես երթալու մէջ և մեղաւորաց դարձին և
միրիատոսի մարմինին Ակեղեցին շինութեանը
համար պշխատելու մէջ :

Եւ . Ակրասութիւնը միայն անոնց և իրենց ըն-

առնեացը պիտի մաստիկարարուի, որ Հիսուսի
Քրիստոսի վրայ ճշմարիա հաւատք ունենալում
հաւատարիմ պիտութիւն ունի Եկեղեցին:

Բ. Աղորդութեան ընդունուելու անձինքը
հոգաբարձուներու ժողովին ձեռոքը աղեկ մը
քննուելու են, թէ Եւստարանին վարդապետու-
թեանցը վրայ ունեցած գիտութիւններուն կող-
մանէ, և թէ իրենց անձնական պարեպաշտու-
թեանը կողմանէ. և թէ որ հանջյական և հա-
մազիչ վիայութիւն ըլլայ, թէ առ Եստուած զըզ-
ջացեալ են, և Տէր Հիսուս Քրիստոսի վրայ
հաւատք ունին, որով նոր սիրո մը ունենալին
կը ցուցուի, պէտք է որ հովիւր Եկեղեցւոյ կա-
նանաւոր ժողովքի մէջ առաջարկէ, հաղորդութե-
նէն գոնէ երկու շարաթ առաջ. և արու անգամ-
ներէն պահանջելու է որ անոնց ընդունելութեա-
նը թնդիրը վճռեն:

Բ. Այս քննութիւնը եղած կրնաց սեպուիլ
հազորութեան ընդունուելու անդամի մը վրայ,
որ կամ նամակով և կամ ուրիշ կերպով կը
գիտցուի թէ ընկերակից Եկեղեցւոյ օրինաւոր և
հաստատուն անդամ է,

Ճ. Թէտ որ ընդունուելու անդամներուն դէմ
կեցող չըլլայ, հաղորդութեան օրը ընդունուելու-
նի Եկեղեցւոյ ամեն արտօնութիւններուն, և Եկ-
եղեցիին առջել հետևեալ հաւատոյ խօստովա-
նութեանը և ուխտադրութեանը հաճութիւն և
հաւանութիւն տալու են. և այնուհետեւ իրենց
անունը Եկեղեցւոյ արձանագրութեան մէջ պիտի
գրուի իբրև հաղորդականք:

ԳԼՈՒԽ Բ

Դաստիարակութիւն և Ախտադրութիւն Հայութան
Եայց Աշխարհանական Խչեղեցեաց :

Խկեղեցւոյ կարգադրութեանց մէկ մասն ալ
Պատառակութիւնն ու Ախտադրութիւնն է, պյահնքն
անոնցմով պարզ և որոշ հասկցուի թէ ինչ գա-
ւանութիւնով և ինչ ուխտով միաբանած են պյա-
սուրք միաբանութեան մէջ :

Հետեւեալ Դաւանութիւնն ու Ախտադրու-
թիւնը յատուկ աս նպատակով յօթինուած է և
Ըստարանական Խկեղեցիներուն յարիլ ուզող
ամէն նոր անդամէն կը պահանջուի :

ԴԱՏԱՆՈՒԹԻՒՆ

Արդուն նոր անդամէրը էկեղեցւոյ մէջ ընդու-
նուած արդենքն հաւանութիւն կու դառն և
կեղեցւոյ առջևը :

Ը. Կը հաւատաս թէ միայն մէկ կենդանի և
ճշմարիտ Ծառուած մը կայ, որ ինքն է Արարիչ
Պահպանոց և կառավարող ափեզերաց . ամենա-
կարող՝ ամենագէտ՝ ամենուրեք, ինքնագոյ՝ ինքնիշ-
խան՝ անփոփոխելի, նաև անհուն սէր՝ իմաստու-
թիւն՝ սրբաւթիւն՝ արդարութիւն՝ օգորմութիւն և
ճշմարտութիւն ունի, և միայն իրեն կը վայել-
երիրդագութիւն :

Ա . Կը հաւատաս թէ Ըստուածութեան մէջ
երեք անձն կայ, Հայր՝ Որդի և Սուրբ Հոգի,
և ասոնք ոչ երեք՝ այլ մէկ Ըստուած են :

Վ . Կը հաւատաս թէ Սուրբ Գիրքերը՝ որոնք
են Հին և Նոր Կտակարանները, Ըստուծոյ
շունչն են, և մարդոց տրուած են իբրև անոր
սրբազն կամքին յայտնութիւնը, և կատարեալ
և միակ կանոնն են հաւատոյ և գործոց :

Դ . Կը հաւատաս թէ մարդկային ցեղը իր
բնական վիճակին մէջ գլխովին զուրկ է սրբութե-
նէ և բոլորովին ապականեալ, և արդարապէս
Ըստուծոյ բարկութեանը տակն ինկած :

Ե . Կը հաւատաս թէ Տէր Ծխուս Քրիստոս
կատարեալ Ըստուած և կատարեալ մարդ, մի
միայն Փրկիչ է մեղաւորներուն և մի միայն Ախց-
նորդ և Բարեխօս Ըստուծոյ և մարդոց մէջը. և
իր կատարեալ հնազանդութիւնովը՝ չառչարանքնե-
րովը ու մահուամբը քաւութիւն ըբաւ մեղքի, ա-
նաևկ որ բոլոր իրեն հասատացաղները անսարա-
կոյս կը փրկուին, և մեղքի համար ուրիշ պա-
տարագ չ'կայ :

Զ . Կը հաւատաս թէ մարդիկ սրտով յետին
աստիճան չարացած ու ապականած ըլլալով՝ ան-
հընար է որ փրկուին՝ մինչև որ Հոգւոյն Սրբոյ
զօրութիւնովը վերստին չծնանին :

Է . Կը հաւատաս թէ մի միայն Քրիստոսի
արդարութիւնովը կրնանք արդարանալ հաւատ-
քով, և ոչ թէ պահքով՝ ողորմութիւն տալով՝
ապաշխարանք քաշելով և որ և իցէ մեր գործ-

քերովը . և թէպէտ բարի գործուցը անքակտելի կապով մը կապուած են ճշմարիտ և կենդանի հաւատոյ հետ , սակայն անոնցմավ արժանաւորութիւն չենք կրնար ունենալ Աստուծմէ փրկութիւն գտնելու :

Ա . Կը հաւատամս թէ ամէն հաւատացեալ ոչ միայն պարտական է սուրբ վարք մը ունենալ , և Աստուծոյ և իր ընկերին ու իր անձին ունեցած պարտքերը երկիրդանութեամբ կատարել , հապառք ասոնք հաւատացեալին Աստուծմէ ծնած ըլլալուն բաւն նշաններն ու պտուղներն են :

ԱՅ . Կը հաւատամս թէ Աստուծմէ 'ի զատ ուրիշ էակի պաշտօն ու երկրպագութիւն մատուցանելու չէ . և Հիսուս Քրիստոս մը միակ միջնարգեն զատ ուրիշ միջնարգներու ձեռքով մատուցուած աղօթքն ու երկրպագութիւնը ամենելին ընդունելի ըըլլար Աստուծոյ . նաև մատունքներ՝ խաչեր՝ պատկերներ և որ և իցէ տեսակ արձաններ կրօնական կերպով գործանելը , և սուրբերը բարեխօս բռնելը ուղղակի հակառակ են Աստուծոյ Գլուխոց , և շատ զգուելի են Աստուծոյ , և թէ մեռելներուն համար աղօթք ընելը՝ Աստուծոյ խօսքէն ապացոյց մը չունի :

ՃԱ . Կը հաւատամս թէ մեռելները յարութիւն պիտի առնեն թէ արդարները և թէ մեղաւորները , և դատաստանի օր մը կայ գալու՝ և թէ արդարներուն երջանկութիւնը ու չարագործներուն պատիմը մեռնելնուն պէս կը սկսի և յաւիտեանն պիտի չվախճանի :

Ժ. Ա. Կը հաւատանս թէ ինչ և իցէ թուով ճշմարիտ Վրիստոնեայներ օրինաւոր կարգադրութեամբ կազմուած՝ Վրիստոսի լշկեղեցին են, որուն գլուխը մի միայն Վրիստոս ինքն է. և թէ լշկեղեցին խորհուրդներն են Միլդութիւնն ու առաջնորդութեամբ միայն. թէ Մկրտութիւնն է կրնիք Ուխտին, և նշան Հոգւոյն Արքոյ սրբարար ներգործութեամբ, ու նաև նշան տեսանելի լշկեղեցին մէջ ընդունուած ըլլալուն. և Հաղորդութիւնն է տեսանելի նշանակներով Վրիստոսի քաւարար մահուանը և սիրոյն մշտնջենաւոր մէկ սիշատակը, և իրեն ու բոլոր ճշմարիտ հաւատացելց հետ միութեան և հազորդութեան դրաւ:

Ժ. Բ. Կը հաւատանս թէ Մկրտարանին քարոզութիւնը Վրիստոսի սահմանած գլխաւոր միջոցն է մարդիկ դարձի բերելու և իր ժողովուրդին շնութիւնը յառաջցընելու համար. և թէ իր եկեղեցին պարունակ է կատարելու Փրկչին առ պատուերը, թէ “Գյացէք բոլոր աշխարհ ու աւետարանը քարոզեցէք բոլոր ստեղծուածներուն”:

ԱԿԽՏԱԴՐՈՒԹԻՒՆ

Ու նոր շնորհանուսով անդամը Առաջածոյ և Ավելի
զննիքն էլու չ'ընէ:

Սահարհութեամբ յառալով որ Վերիստոսի
հետ միացած եւ կենդանի հաւատքով, և ինքը,
զինքդ անհրաժեշտ պարտաւորութեան տակ ճանչ-
նալով զինքը մարդոց առջեւ դաւանելու, և իր
անսանելի լրկեղեցին հետ մրանալու, այս ժո-
ղովոյս առջեւ և Արտագետին ներկայութեանը
անկեղծութեամբ կը դաւանիս, որ գուն ընտրե-
ցիր Տէրը՝ զայր և զՄրդին և զՈորը չողին,
քեզի Աստուած՝ Փրկիչ և Արրացուցիչ ըլլալու .
և Առորբ Գիրքը քու մի միայն հաւատոյ և գոր-
ծոց կանոնդ ըլլալու : Խնդրնիքդ և ինչոր քուկդ
է՝ բոլորը Աստուծոյ ծառայութեանը կը նուիրես,
խոստանալով՝ Աստուծոյ շնորհեցին օգնութեամբը
իրեն կատարեալ հնազանդութեան կեանք մը ան-
ցընել . իր շաբաթը սուրբ պահելով, իր խօսքին
մէջը ցուցուած ծշմարտութեան՝ արդարութեան և
զգաստութեան կանոնները պահելով, բոլոր կարո-
ղութիւնովդ ջանալով՝ Քրիստոսի կրօնքը աշխար-
հիս մէջ տարածել, և միշտ արդարութեան՝ ժուժ-
կալութեան՝ սիրոյ և բարեպաշտութեան օրինակ
ըլլալ :

‘Եաւ կը խոստանաս աս լրկեղեցին անդամ-
ներուն հետ քալել՝ ինտոր որ Աստուծոյ զաւակ-
ներուն կը վայելէ, մարդասիրական գործերու և

բրիստոնէ ական : Պայքտառքող թիւններու մէջ , զուարթութեամբ հնազանդելով անոր խրատին և կանօններուն :

Նոգւոյն Արեց ժգնութեանը պապաւինելով՝ այս հանդիսաւոր դաւանութիւնը ու խոստմունքները կ'ընես այս ժաղովթին և Շատուծոյ առջելը , որ ինքն է արտերը քննող և բոլոր աշխարհին Գրաւաւորը :

[“Եսոր ընդունուող անդամը վերոյիշեալ ուիրը ընեւեն ետքը Երեցը Եկեղեցոյ հողմանէ կ'ըսէ :”]

“Ուրեմն մենք ալ սիրով զքեզ այս Եկեղեցւոյ միաբանութեանը կ'ընդունինք , խոստանալով քու վրադ հակել քրիստոնէական գութով և հաւատարմութեամբ . և ամէն կերպով այն բարեկամութեամբ և այն եղբայրական սիրովը վարվել քեզի հետ , որ դէպ’ի մեզի ունեցած սուրբ առնչութիւնդ կը պահանջէ . միշտ ազօթելով որ դուն և մենք վերջապէս ներկայանանք մեր Տէրոջը առջին մեծ ուրախութեամբ . Եմէն :”

ԳԼՈՒԽ Գ

Եկեղեցին պալուսնեաները :

Առաջին զլիսոյն մէջ տրուած բարեկարգութեան ,
օրէնքներուն համեմատ՝ տեղական Եկեղեցիի մը
սահմանեալ պաշտօնեաներն են Հովհանք , Հոգա-
բարձուք որ և օգնական ալ կ'ըսուին , և Սարկա-
ւագունք :

Թ . Հովհանք : Առւրբ Գրոց աս Նիւթիս վերա-
բերեալ համարները՝ երբոր զգուշութեամբ իրա-
րու հետ բաղդատելու ըլլանք , ակներե կը տես-
նենք որ Եպիսկոպոս կամ Տեսուչ բառը , Երեշ և
Հովհանք բառերուն հետ ճիշտ մի և նոյն պաշտօնը
իր տարբեր հանգամանքներովը ցուցընելու մտօք
գործածուած բառեր կամ անուններ են : Տես
Գառշ . Ի . 28 : Փիլքո . Թ . 1 : Թ . Տիմ . Պ . 1 , 2 :
Տիմ . Թ . 7 : Եւ Թ . Տիմ . Ի . 17 : Տիմ . Թ . 5 : Թ .
Պիտո . Ի . 1 : Ու նաև Եփես . Պ . 11 :

Ասոնցմէ զատ ուրիշ անուններ ալ կան Եսոր
կտակարանին մէջ , որ Հովհանքական բարձր և կա-
րեսոր պաշտօնը վարող անձանց տրուած են՝ անոնց
ունեցած այլ և այլ պարտաւորութիւնները պարզ
հասկցընելու համար :

Ենոնք Եպիսկոպոս այ Տեսուչ կը կոչուին , ու

*Տե՛ս աս Նիւթիս վրայ Երիստոնէական վարդապետութիւն +
Մասն . Եր . Ք :

բովչետև անոնց պարտքն է իրենց խնամքին յանձնուած ժողովուրդին վրայ հսկել կամ ինչպէս Առաքեալը կ'ըսէ Ե՞՞՞ . ժդ . 17 ին մէջ , “ Անոնց հօգիներուն համար հսկել ” : Երես կը կոչուին , որովհետև կարգեալ են եկեղեցիին գործառնութեանցը մէջ առաջնորդելու , և պարտական են ծանրաբարոյ , խոհեմ և բարի օրինակ ըլլալ հօտին : Առաջ կը կոչուին , որովհետև պարտական են Քրիստոսի հօտը կենաց մարմանդին մէջ ճարակել և հոգեւոր կերակուրով սնուցանել : Քրիստոսի կողմանէ դեսպան կը կոչուին , որովհետև պարտական են Աստուծոյ կամքը ամենուն յայտնել և աղաչել մարդոց որ Աստուծոյ հետ հաշտուին Քրիստոսի ձեռքով :

Ուկ խօսքով անոնք պարտական են ինքզինքնին “ աղօթքի և Աստուծոյ խօսքին պաշտօնին ” տալ , թէ հրապարակաւ թէ առանձին , տէ բունի օրերը և լուր օրերը . ատենին և ատենէ դուրս պարտական են յանդիմանել , յորդորել , խրատել և հրահանդել իրենց ժողովուրդը և ունկնդիրները . կենաց խօսքը քարոզելու են խօսքով և գործքով՝ որ ըլլայ թէ շնորհքին օդնականութիւնովը կարողան զանոնք ապրեցընել : Պօղոս առաքեալին առ Տիմոթէոս և Տիտոս գրած թուղթերը աս պարտաւորութիւններուն խիստ ընտիր ու գերազանց համառօտութիւններն են : Եւերբոր անոնք իրենց աս պարտքերը ամենայն հաւատարմութեամբ կը կատարեն , բացարձակ իրաւունք ունին ժողովուրդին սիրոյն և յարդութեաւ

նը , ու նաև անոնցմէ չափաւոր և վայելուչ հասոյթ մը ընդունելու * :

Է . (Օդնախանք : Տաճկաստանի մէջ եղած այստանեայց Աւետարանական Եկեղեցիներուն Օդնականի պաշտօնը առ կոր . Ժբ . 28 համարէն առնուածէ , որ կ'ըսէ թէ բաց 'ի Աստուածային ընտրութեամբ սահմանեալ միւս պաշտօնեաներէն , կային սահմանեալ անձինք ալ Եկեղեցիին մէջ իրբեւ “օգնութիւններ և կառավարութիւններ” , կամ Եկեղեցիին կառավարութեանը , տեսչութեանը և հոգողութեանը մէջ մասնաւոր օգնութիւններ ըլլալու :

Ատոյդ է որ Առաքելոց ժամանակէն անմիջապէս վերջը հաստատուած Եկեղեցիներուն մէջ այսպիսի պաշտօնեաններ կային : “Ա, ախնի արք զանազան անուններ կու տային անոնց , որոնց ամենէն հասարակն էր ծերեր (Seniores) անունը . և աս անունը կու տային անոնց՝ Եկեղեցիին ծերացեալ , փորձ , ծանրաբարոյ և հմուտ անգամներէն ընտրուած ըլլալնուն համար , ինտոր որ ամենէն վայելուն ալ աս է : Ճողովողեան երեսփոխաններն էին ասոնք , որ անոնց տեղը կը գործէին ու բոլոր Եկեղեցիին պատասխանատու էին և մէկ պաշտօննին ալ հօտին հոգևոր տեսչութեանը մէջ հովիւներուն օգնելն էր : Այս դաս

* Տես ժէ գլուխ՝ եկեղեցիներուն իրենց առվիւին ունեցած պարտութը վրայ :

պաշտօնէից խափանումը որ կամաց կամաց եղաւ՝
պատճառ եղաւ Եկեղեցականաց ձեռքը մեծ իշ-
խանութիւն անցնելու, և ժողովրդեան ազատու-
թիւնը կորսուելու։ Առաքն Ամբրոսիոս չորրորդ
դարուն, իր գրած Ա' Եկենութանը մէջ ա Տիւ. ե.
1 Համարը մեկնած ատենը կ'ըսէ . “Աքրտարե ամեն
ազգաց մէջ ծերութիւնը յարգելի է . և ասոյ
Համար է որ Արէից ժողովարանին և ապա Եկե-
ղեցին մէջ ընտրուած ծերեր կային, որ առանց
ասոնց խորհուրդին եկեղեցիին մէջը բան մը չեր
ըլլար . ու չեմ գիտեր ինչ զանցառութեամբ խա-
փանուեցաւ, եթէ ոչ Ա արդապէտոց ծուլութեանը
պատճառաւ, կամ առաւել ևս անոնց հողորդու-
թեանը Համար . քանզի ամեն բանի վրայ իշխան
ըլլալ կ'ուզէին”։ Առաք Ամբրոսիոսին ըսած ծե-
րերը՝ միայն ծերացեալ մարգիկ չըլլալին՝ Հա-
պա պաշտօնէից դաս մը ըլլալին ոչ թէ միայն
ինքնին խօսքին ոճէն կ'երեի, այլ Արէից ժողո-
վարանին ալ ակնարկելէն, որուն մէջի ծեր ըս-
ուած պաշտօնեաները պատանի ալ կ'ըլլային եր-
բեմն եթէ պէտք եղած որպիսութիւնները ունե-
նային : Տես Պատ. դ. 15 : Խոյս . ժա . 25 . 4
Այսուլ . իւ . 23 :

Աս պաշտօնեաները Եկոպայի և Ամերիգայի
եկեղեցեաց շատին մէջ ծերեր կ'ըսաւին հիմա . իսկ
Ակովտիայի Երիցական Եկեղեցին առաջուց օգ-
նական անունն ալ տուաւ անոնց : Այյաստան-
եայց Անտարանական Եկեղեցիներն ալ աս ա-
նունը ընտրեցին, հաւասարապէս Առաք Պարոց

Համեմատ, յարմար, և Հայոց լեզուին ալ աւելի
համաձայն ըլլալուն համար :

(Օգնական թանումը բուն իսկ պաշտօնին ինչ
ըլլալը ճշդութեամբ կը ցուցընէ : Այս Պաշտօնին
աէրը՝ Երկեղեցիին և Հովիսին երկու բանով ալ
օգնական է . 1 . Երկեղեցիին կառավարութեանը .
և 2 . անոր հոգեւոր խնամոցը և շինութեանը մէջ :

1 . Երկեղեցոյն կառավարութեանը պաշտօնին
մէջ օգնական է Երկեղեցիին : Փորձով յայտնու-
ած է որ Երկեղեցիին ամէն պաշտօններուն ալ բո-
լոր Երկեղեցիին հոգ տանելէն շատ չար հետեանք-
ներ կը ծագին . և եթէ Երկեղեցին մն ըլլայ ,
անկարելի կ'ըլլայ : Հետեապէս ամէն Երկեղեցիի
մէջ Երեսփոխաններ ընարուած են՝ ան բաներուն
հոգ տանելու համար , որ Երկեղեցին աղեկ կը
դատէ անոնց ձեռքը յանձնել : Երկեղեցիին վճի-
ռով իրենց յանձնուած բաներուն վիրաբերեալ
ինչ բան որ ընեն ասոնք , Երկեղեցին սեպելու է
որ անոնց ձեռքով՝ ինքը կ'ընէ : Մասնաւորա-
պէս յանցանքով ամբաստանեալ անձինքը մն
ժաղովքի առջև քննելը դժուար է : Հատ հաւա-
նական է որ առաւել հակառակութիւններ և վի-
ճարանութիւններ եղադին , անպիտան ու տաքցած
յուզմունքներով առաւել ժամանակ անցնի . և
աւելի գիւրին ըլլայ որ , մէյ մը իրօք յանցանո-
րին վրան արդար դատաստան չըլլայ , և մէյ մըն
պէ որ մէկ նախապաշարեալ հակառակորդ կողմ մը
ելլայ և անիրաւ տեղը ամբաստանեալ մէկու մը
անարդարութիւն ընել . ապյ Երկեղեցիին , քան

թէ փոքր ժողովքի մը քննութեան առջելը ըլլար, զոր եկեղեցին ընտրած է իր անդամներէն առ նըսպատակին յարմար անձինք ըլլալուն համար :

Հայաստանեայց Աւետարանական Եկեղեցիներուն սահմանադրութեանը համեմատ, Հոգաբարձուաց ժողովը՝ որուն անդամներն են Հովիւր, օգնականները և սարկաւագները, նախ կը քննէ և կը վճռէ բանը, և ապա վերջին վճիռը առնելու համար իրեն ըրածները և եղած վկայութիւնները համօրէն Եկեղեցիին կ'առաջարկէ . անանկ որ ամբաստանեալը սա օգուտը կ'ունենայ, որ առաջ Հոգաբարձուաց ժողովոյն առջելը կը քննուի, և երկրորդ անգամ համօրէն Եկեղեցիին առջելը կը քըննուին, այնպիսի յարմար պարագաներու տակ, որոնցմով կատարեալ, անաչառ և իրաւացի քննութիւն և վճիռ կրնայ ըլլալ :

(Օգնականը կառավարութեան և դատի վերաբերեալ բաներուն մէջ ևս Հովիւին օգնութիւն մըն է . և այսպիսի բաներու մէջ իրեւ նախապատրաստական քայլ ինչ ընթացք որ Հովիւր բըռնել պարտական է, նոյնին մէջ (Օգնականին ալ պարտքն է Հովիւին օգնել, և Հովիւին խորհուրդովն ու Խրատովը ինքն ալ ան նոյն ընթացքը բոնել :

2. (Օգնականը Եկեղեցւոյն վրայ ըլլալու Հոգեոր դիտողութեան, և անոր շինութեանը համար պէտք եղած աշխատութեանցը մէջ Հովիւին օգնելու է : Հովիւին տեսչութիւնը և աշխատանքները հաւասարապէս բոլոր Եկեղեցիին վրայ է . իսկ

օգնականինը՝ յատուկ իր թաղին վրայ : Օդ-
նականին չիյնար որ Հովհանն պէս բեմը ելայ
և քարողտայ, այլ մասնաւորապէս իրեն յանձնուած
մասին հոգեոր հոգողութեանը մէջ Հովհանն օգ-
նութիւն ըլլալու է, այնպիսի աշխատութիւննե-
րով՝ որ եկեղեցւոյն մէկ առանձին անդամն ալ
կրնայ ընել . և անանկ աշխատութիւններ որ ամե-
նուն պարտքն է գործունէութեամբ և յաճախ ը-
նել . բայց օգնականը իր պաշտօնէն մասնաւոր
պարտականութեան տակ է զանոնք զանց չառնել:
Իր թաղին եկեղեցւոյ անդամներուն հոգեոր վի-
ճակին տեղեակ ըլլալու է, ժամանակ գտած ա-
տենը այցելութեան երթալու է՝ յատկապէս հի-
ւանդին և նեղեալին, տառապեալը մխիթարելու,
տկարը զօրացունելու, երկմիտները խրատելու . և
վլտանդէն զգուշացընելու է զանոնք և տգէտը Աս-
տուծոյ խօսքովը կըթելու է : Աս բաները ընելու
համար իր աշխարհային գործերը ձգելու կարօտ
չէ, այլ առանց օրական զբաղմունքը ձգելու,
միայն՝ ձեռք ձգած ժամանակները աս պարտակա-
նութիւններուն նուիրելու է : Ամսնաւորապէս իր
թաղին մէջ աղօթքի ժողովներ և կիրակի օր-
ուան դպրատուններ հաստատուիլը և աղէկ կար-
գագրուիլը տեսնելը իր պարտքը սեպելու է, և ա-
նոնց վրայ մասնաւոր դիտողութիւն ունենալու է
Երբոր Հովհանն կիրակի օրուան պաշտամունքը
կատարելու սովորական տեղը եկած չէ, (և ուրիշ
քարողիչ մը չկայ,) ան ատեն օգնականներուն
և սարկաւագներուն կ'իյնայ՝ որ մէկը որոշեն պաշ-

տամունքը կատարելու համ քարոզ մը կարդալով
կամ թէ Ծատուծոյ խսպը կարդալով և մեկնու-
թիւն տալով : Ո՞եկ խօսքով՝ օգնականը ամեն
բարի գործոց մէջ Հովհակին և Ակեղեցիին օդնոր-
ըլլուր է , որչափ որ Ծատուծն ժամանակ և կառ-
բաղնաթիւն կուտայ իրեն , և որչափ որ իր վիճակը
Ակեղեցիին մէջը տանի :

3. Սարկաւագի պաշտօնը՝ Սարկաւագի պաշտօնը՝
վասաւորապէս և առանց երկրայութեան Ակե-
ղեցիին աղքատներուն վրայ եղած հոգն է : (Վարժ .
Է .) Եթ գործն է Ակեղեցիին ողօրմութեանը կառ-
բատեալները գիտել , պարագաներնին քննել , օգ-
նել անոնց իր համակրութեամբը և խորհուրդովա-
և առ նոգատակաւը իրեն աւանդուած ողօրմու-
թիւնները տալ անոնց : Պաշտօնը չպահանջեր
սարկաւագէն՝ որ ողօրմութեան կարօտելու չպի-
շըաւոր չեղող անդամներուն աշխարհային գոր-
ծերնուն մէջ ալ օգնէ . եթէ ասանկ ըլլար , պաշ-
տօնը անտանելի կ'ըլլար , որ մէկը կարող չպիտի
ըլլար անիկայ կատարելու : Սարկաւագը աղքատին
հոգ տարած ատենը , Հոգաբարձուաց ժողովշն
Տես խորհուրդ ընելու է ; որուն որ կ'իյնայ Ակե-
ղեցւոյն ողօրմութիւնները հոգալը : Այս թուի ևս
մեզի թէ վերսիշեալ օգնականի պարտականու-
թիւնները Սարկաւագն ալ կրնայ կատարել : Սար-
կաւագի պէտք եղած հանգամանքները անանկ
հանգամանքներ են , որ այն պարտականութեանց
ամենուն ալ յարմաք կ'ընեն զինքը : Ինչպէս որ
Աշուակապտէն կամ Հովհանքն կը պահանջուի , ա-

նանկ ալ Ա արկաւագէն՝ որ իր “զաւակները և տունը” աղէկ կառավարէ, ինչո՞ւ . ինչ պատճառաւ որ Ապիսկոպոսէն կը պահանջուի, նոյն պատճառաւմ ալ Այսրկաւագէն : Մ որ կարող ըլլայ Այսրկեցւոյն հոգաբարձութեանը մէջ մասն ունենաւ լու: (ա Տիմ. դ. 8: 12:) “Ա ախնի սարկաւագները “բարի վկայուած, Հոգւով Արքով և իմաստութեամբ ու հաւատքով լեցուն ” մարդիկ էին : Այսպէս ալ կը պահանջուի իրենցմէ որ “պարկեշտ, ոչ երկու բերնէ ըլլան, և հաւատքին խորհուրդը մաքուր խղճմտանքով ունենան” : Աթէ պատիսի մարդիկ ըլլան՝ յարմար են Այսրկեցին հոգեոր հոգովութեանը մէջն ալ մասն ունենալու գնականներու նման . և որովհետեւ Հայաստանեայց Աւետարանական Այսրկեցիներուն սահմանադրութիւնը անոնց պաշտօնը այսպէս կը սահմանէ, անոր համար պէտք է անանկ բռնեն . և “հաւատարիմ” ըլլան պաշտօննուն մէջ, որ բարի աստիճան մը ինքզինքնուն շահին, և առ Վրիստոս Ախուս եղած հաւատքին մէջն ալ համարձակութիւն” : ա Տիմ. դ. 13:

ԳԼՈՒԽ. Դ

ԽԵՂԵՂԵցական ժողովներ :

Ի՞նդհանրապէս սահմանեալ Խկեղեցական ժողովները չորս տեսակ կամ կարգ են . ինչպէս՝

1. Մասնաւոր Խկեղեցիի մը բոլոր անդամներուն հաւաքումը , պաշտօնեայք և աշխարականք մէկ տեղ : Ըսիկայ կը կոչուի Խկեղեցւոյ ժողով :

2. Խկեղեցիի մը Խրէցը , օգնականները և Սարկաւագը կամ Մարկաւագները մէկտեղ գալով : Ըսիկայ կ'ըսուի Հոգաբարձուաց ժողով :

3. Որոշեալ վիճակի մը մէջ գտնուած ընկերակից Խկեղեցեաց Խրէցները և Յուիրակները որոշեալ տեղ մը հաւքուելով : Ըսիկայ կը կոչուի Խրէցական ժողով :

4. Ի՞նդհանուր Խկեղեցական հաւաքում մը , որն որ կը բաղկանայ ամէն մէկ վիճակի մէջ գըտնուած Խկեղեցիներուն Խրեսփոխաններէն : Ըսիկայ կը կոչուի Ի՞նդհանրական ժողով :

Խկեղեցւոյ և Հոգաբարձուաց ամէն ժողովներուն մէջ Կախագահը 'ի պաշտօնէ Հովիւն է : Բայց թէ որ ինք ուզէ՝ կրնայ երբեմնակի իրեն տեղակալ մը կարգել . և իր ներկայ չեղած ատենըն ալ Հոգաբարձուաց ժողովին կամ Խկեղեցւոյ անդամներէն մէկը կրնայ որոշուիլ իր տեղը պահելու համար :

Ամէն ժողովներու մէջ յատուկ գըագիր մը ըլլալու է , որուն պաշտօնն է ժողովին ամէն գործքերը կամ արարքները արձանագրել :

Եկեղեցւոյ ժողովին գործը կամ՝ պաշտօնն է Երեցի, օգնականաց և սարկաւագաց ընտրութիւնք; Երեցին ապրուստը հոգալ և ճարելը. նոր անդամներու ընդունելութեանը վճիռը, յանցաւորներուն խրատ և յանդիմանութիւն տալը, անկարգութեամբ գալող անդամները՝ եթէ չզգաստանան՝ Եկեղեցին արտաքսելը, և կրօնքն ու Ըստուածպաշտութիւնը յատկապէս իր սահմաններուն մէջ յառաջացընելու հնարք և միջոցներ հոգալ ու գործադրելը:

Հոգաբարձուաց ժողովին գործն ու պաշտօնն է Երեցին խորհրդակից ըլլալ ու օգնել իր գործին մէջ, Եկեղեցւոյ հաղորդակցութեանը մտնել ուզող անձինքները քննել, յանցաւորը խրատելու և յանդիմանելու գործին մէջ նախնական քայլերը առնել, և Եկեղեցւոյ հոգեոր ու կրօնական վիճակին զեկուցումը ընել ու Երեցական ժողովին ներկայացընել:

Երիցական ժողովին գործն ու պաշտօնն է իրենց վիճակին կամ անոր շրջականերուն մէջ Քրիստոսի գործքին յաջողութեանը և յառաջադիմութեանը վրայօք խօսիլ և խորհրդակցիլ, այս միարանեալ ընկերակից Եկեղեցիներուն ամէն մէկին կրօնական և հոգեոր վիճակին վրայօք տեղեկութիւններ ու զեկուցումներ հաւքել և թէոր պատշաճ դատուի՝ անոնց վիճակին համեմատ յատուկ շրջաբերական մը գրել յորդորելով, խըրատելով և քաջալերելով զանոնք, որ իրենց կոչումը և ընտրութիւնը հաստատ և անարատ պահեն մինչեւ վերջը:

Բնդհանրական ժողովը՝ որ Խէպէս վերը ըսինք պի և պյլ վիճակներու մէջ գտնուած Եկեղեցիներուն երեսփոխաններէն կը բաղկանայ, ամենեին օրէնսգրական կամ դատաստանական իշխանութիւն մը չունի Եկեղեցիներուն վրայ, պյլ իր պաշտօնն է այս տեղական բաժանմամբ զատ զատ վիճակներու բաժնուած ամէն Եկեղեցիներուն մէջ ՎՀՔԻՍԹՈՂՆԵԿԱՆ Արքազան միութեան կապը հաստատ պահել:

Այս սահմանեալ ժողովներէն զատ մասնաւոր բաներու համար պատահական ժողովներ ալ կը ռնայ կանչուիլ. բայց ասանկ ժողովը մը զինքը կտնչող կողմերուն յառաջ բերած խնդիրէն զատ ուրիշ գործի մը խառնուելու ամենեին իշխանութիւն չունի:

Ժողովի մէջ կարգ եւ կանոն պահելու համար ընդհանուր օրէնքներու վրայօք տես Յաւելուածին մէջ:

ԳԼՈՒԽ Ե

Հարապարակաց պաշտումնենք :

Հրապարակաւ կատարուած Աստուածային պաշտամունքը յատկապէս սա բաներէն կը բաղկանայ . Ազօթք , Աաղմուներ և Հոգեւոր Խրգեր երգել . Առւրբ Գրոց ընթերցմունք և քարոզութիւն : Աստուծոյ պաշտօն մատուցանելու կերպին կամ կարգադրութեանը վրայօք մասնաւոր կանոն մը տրուած չէ Առւրբ Գրոց մէջ . և ուստի իւրաքանչիւր Լակեղեցի պարտի հարգադրել անիկայ հաւատացելոց շինութեանը համար ամենէն լաւագոյն երեցած կերպովը :

Տէրունական օրը՝ Աստուծմէ յատկապէս իրբե Արբաղան Հանգստեան օր մը սահմանուած ըլլալով , հրապարակաւ Աստուծոյ պաշտօն մատուցանելու համար յատկացեալ յատուկ ժամանակ մինեւ : Այն օրը իւրաքանչիւր եկեղեցի գոնէ երկուանգամ մէկտեղ գալու է այս նպատակով : Խիստ կարեւոր բան մըն է որ իւրաքանչիւր անձ ժամանակի . ճշութիւն պահելով ճիշդ սահմանեալ ժամանակին իր տեղը գտնուի : Լարոր մէկը իր աս պարտաւորութեանը մէջ անհոգ կ'ըլլայ , ինքը մեծաւ մասամբ կը կորսնցնէ Աստուծոյ սրբարանին գգուտն ու մխիթարութիւնը , ու նոյն ատենը ժամանակին գացողներուն ալ արգելք և նեղուռթիւն կ'ըլլայ :

Ա Այելուչ և յարմար կը սեփակ պաշտօնը

Աստուծոյ փառաւոր ներկայութիւնը մաղթելով սկսիլ. ճանչնալով և խոսանշանելով մեր իր սուրբ ներկայութիւնը մօտենալու ու իրեն երկրպագութիւն մատուցանելու անարժանութիւնը, ու խնդրելով իրմէն իր հայրական օրհնութիւնն ու օգնութիւնը պաշտօնին ամէն մասերուն մէջ:

Աստուծոյ խօսքէն գլուխ մը կամ մաս մը կարդացուելու է, որն որ մասնաւոր յարաբերութիւն մը ունեցած ըլլայ քարոզին մէջ յառաջ բերուելիք առարկային հետ:

Ի՞արոզէն առաջ երկայն աղօթք մը ըլլալու որուն մէջ մատուցուած խնդրուածքները ժողովուրդին վիճակին և պարագաներուն համեմատ կրնայ տարբեր տարբեր ըլլալ: Իսկ սովորական պարագաներու մէջ հետևեալ մասերը բովանդակելու է:

ա. Աստուծանութիւն է արդանու ժամանելու ։ Երարիշն մեծութիւնն ու կատարելութիւնը, ինչպէս որ կը փայլի իր գործքերուն և իր խօսքին մէջ:

բ. Հայրհախտըսթիւնն ան ամէն բարութեանցը համար, որ իրմէ կ'ընդունինք, թէ ժամանակաւոր թէ հոգեւոր, թէ հասարակ թէ մասնաւոր, և մասնաւանդ էիսուս Վրիստոսի համար, որն որ ամէն բարութիւններուն գլուխն է:

թ. Խռարավութեանութիւն մեղաց իբրև այն ամենադաշտելի բանը, որն որ Աստուծոյ Հոգին յաւիտեան կ'ատէ և իրբէ աղբիւր ու պատճառ ամէն պեսակ չարութեանց. գաղտնի և բացէն գործու-

աժ մեղքերուն, հրապարակաւ և առանձին գործուածներուն, խորհրդով՝ խօսքով՝ և գործքով եղածներուն, ամենուն ալ խոստովանութիւնը. ու նաև իբրև հաւատացեալք մասնաւոր արտօնութիւններ և շնորհաց միջոցներ ընդունած ըլլալով ու մեր ուստին պարտաւորութիւններուն մէջ ալ հաւատարիմ զըլլալով՝ մեր մեղքերուն աւելի մէծ և աւելի ծանր ըլլալը :

Հ. Խնդրություններ՝ մեղաց թողութեան և լուսուծուծյ հետ խաղաղութիւն ունենալու համար Ծխուս Վրիստոսի ձեռքովը, լուսուծուծյ հետ քալելու և չոգիին ամէն պտուղները յառաջ բերելու շընորհք ընդունելու համար, փորձութեան դէմ դնելու օգնութեան համար, և փորձութեանց ու հալածանաց համբերելու համար, ու նաև պյնտիսի ժամանակաւոր օրհնութիւններուն համար, զորոնք մեր լրկնաւոր չպյրը արժան կը տեսնէ մեզի շնորհելու այս արտասուաց ձորին մէջ :

Ե. Լոյն, և աղայնք առ հասարակ բոլոր մարդկային ազգին համար, և թէ Վրիստոսի թագաւորութիւնը գայ, ու լրկրիս ամէն կողմերը խաղաղութիւնն ու ճշմարտութիւնը, արդարութիւնն ու կրօնական ազատութիւնը միօրինակ տիրէ. և մանաւանդ թագաւորներուն ու իշխանաւորներուն համար, եկեղեցւոյ պաշտօնեաներու և ուրիշ գործակալներուն համար, նաւորդներուն և որ և իցէ վտանգներու ենթակայ եղողներուն համար, աղքատաց, այրեաց և որբերու համար, հիւանդաց վշտացնելոց և հալածեալներու համար,

և մասնաւորապէս որ և իցե յատուկ բանի մը համար, որն որ նոյն կէտին կը կենայ իրու յատուկ առարկայ Երկեղեցին աղօթիցը ու Խնդրուածքներուն :

Քարոզէն ետքի աղօթքը յատկապէս պաշտօնին օգտակարութեանը համար ըլլալու է . Եստուծոյ օրհնութիւնը հայցելու է կատարուած պաշտօնին և քարոզուած ճշմարտութիւններուն վրայ . և Խնդրելու է Եստուծմէ որ օրհնէ ու կնքէ բոլոր ունկնդիրներուն սրտին ու շարունակէ իր սրբազան ներկայութիւնը անոնց հետ օրուան մացած մասին մէջ :

Եպա՝ եթէ պարագան ներէ՝ ուրիշ սաղմոս մը կամ հոգեոր երգ մըն ալ երգուի ու վերջը ժողովը արձկուի թ . կորն . ժկ . 13 երորդ տունին մէջ եղած առաքելական օրհնութիւնը կարդալով :

Տէրունի օրուան վերջին մասը՝ իրիկունը յարմար պատեհութիւն մըն է որ քրիստոնեաները առանձնանան իրենց բնակարանները ու խորհին ու մտածեն Եստուծոյ տանը մէջ լսած բաներնուն վրայ, աղօթեն ու քննեն ինքզինքնին, կարդան Առորդ Կիրքը և աստուածպաշտութիւնը յառաջ տանելու ծառայող ուրիշ կրօնական գիրքեր, կրօնական հրահանգութիւն տան իրենց տղոցը և ընտանեացը, և ուրիշ բարեպաշտական ու մարդասիրական գործքեր ընեն :

Գ Ե Ա Խ Խ Զ

Ա Հ Ր Ա Պ Ա Ծ Ե Խ Ա Ն :

Ա Կ ր տ ու թ ի ւ ն ը ը ն դ հ ա ն ր ա պ է ս կ ա կ ե ղ ե ց ւ յ մ է ջ
բ ա զ մ ո ւ թ ե ա ն ա ո զ է կ ա տ ա ր ե լ ո ւ է , վ ա ս ն զ ի ա -
ն ո ր մ է կ ն պ ա տ ա կ ը Ա կ ր տ ու թ ե ա ն ե կ ո ղ ն ե ր ո ւ ն
հ ա ւ ա ս ք ը ց ո ւ ց ը ն ե լ , և ա ր ա ր օ ղ ո ւ թ ե ա մ բ զ ա ն ո ն ք
կ ա կ ե ղ ե ց ւ յ հ ա ղ ր դ ա կ ց ո ւ թ ե ա ն ը մ է ջ ա ո ն ե լ է :
Ը ս ն ի ւ թ ի ն վ ր ա յ ա ռ ա ւ ե լ ը ն դ ա ր ձ ա կ տ ե ղ ե կ ո ւ -
թ ի ւ ն ո ւ ն ե ն ա լ ո ւ հ ա մ ա ր , տ ե ս 1848 օ մ ի ւ ո ւ ն ի ա
տ պ ո ւ ա ծ Ա կ ր տ ու թ ե ա ն Շ ա ռ ը :

Ե ր ե ց ը ա ս ն ի ւ թ ի ն յ ա ր մ ա ր ա ղ օ թ ք մ ը ը ն ե լ է ն
ե տ ք ը՝ մ կ ր տ ո ւ ե լ ո ւ ա ն ձ ը ջ ո ւ ր ո վ կ ը մ կ ր տ է , ա ս
խ օ ս ք ե ր ը զ ր ո ւ ց ե լ ո վ . “Ա կ ր տ ե մ զ ք ե զ (ա ն ո ւ ն ը
տ ա լ ո վ) յ ա ն ո ւ ն ա օ ր և Ո ր դ ւ յ և ա ո գ ւ յ ն Ա լ ր ո -
բ ո յ . ա մ է ն ” : Ա պ ա ա ղ օ թ ք կ ը ն է ե ր կ ր ո ր դ ա ն գ ա մ :

Ա կ ր տ ե լ ո ւ կ ե ր պ ը կ ր ն ա յ ը լ լ ա լ ջ ո ւ ր ը գ լ ն ո ւ ն
վ ր ա յ ս ր ս կ ե լ ո վ կ ա մ լ ե ց ը ն ե լ ո վ , կ ա մ մ ի ն չ ե ա ն -
գ ա մ բ ո լ ո ր մ ա ր մ ի ն ը ջ ո ւ ր ի ն մ է ջ խ օ մ ե լ ո վ : Ա ր ս կ ե լ ը
կ ա մ գ լ ն ո ւ ն վ ր ա յ լ ե ց ը ն ե լ ը՝ բ ո լ ո ր մ ա ր մ ի ն ը ջ ո ւ ր ի ն
մ է ջ խ օ մ ե լ է ն ա ռ ա ւ ե լ ա ղ է կ կ ը հ ա մ ա ձ ա յ ն ի Ա յ ո ւ ր ը
Պ ա ր ի ն մ ա ր գ ա ր է ա կ ա ն լ ե զ ո ւ ի ն . Լ շ . 1 7 . 2 8 .
Լ շ . 1 8 . Ա ր է ա կ ա ն կ ր օ ն ք ի ն ա ր ա ր ո ղ ո ւ թ ի ւ ն -
ն ե ր ո ւ ն . թ ա ռ . ը . 7 : Լ շ . 1 4 , և ա յ լ ն . Ա ւ ե -
տ ա ր ա ն ի ն դ ր ո ւ թ ե ա ն ը ն պ ա տ ա կ ի ն , ո ր ծ ա ն ի ր լ ո ւ ժ
մ ը չ է . Գ ա ր ճ . ժ ե . 1 0 . և ք ա ղ ա ք ա վ ա ր ե ա լ
վ ա ր ո ւ ց ս ո վ ո ր ո ւ թ ի ւ ն ն ե ր ո ւ :

Ա կ ր տ ու թ ի ւ ն ը մ ա տ ա կ ա ր ա ր ե լ ո ւ ա ր տ օ ն ո ւ թ ի ւ -
ն ը Ա ւ ե տ ա ր ա ն ի ն պ ա շ տ օ ն ե ա ն ն ե ր ո ւ ն մ ի ա յ ն տ ր ո ւ ա ծ
է : Ա յ ո ւ ր . ի լ ը . 1 9 :

Ակրտութիւնը պէտք չէ կրկնել, և աւետարանական եկեղեցեաց մեծ մասը հարկաւոր չեն համարիր մոլորեալ եկեղեցեաց մէջ մէկ անգամ մկրտուածները նորէն մկրտել:

Ընդունեաց Արքայութիւնը: Հաւատացելոց տղաքն ու ընտանիքին հաստատուն անդամները միայն կրնան մկրտուիլ իրենց ծնողացը կամ խնամակալին միջոցով Ակեղեցիին յարաբերութիւն ունենալնուն համար: Աքրահամեն հետէ եկեղեցիին եղած ամէն խոստմոռնքներուն մէջ ծնողաց հետ որդիքն ալ պարունակեալ են, և մկրտութիւնն ալ թլփատութեան տեղը բռնած է, վասն որոյ մէկը չկրնար տրգիլել ուխտին մէջի ծնողաց զաւակները մկրտութեամբ եկեղեցուոյ ընկերութեանը առնուելէն: Տես Արքի. Ճ. 14: Պարձ. Բ. 39: ա Արքնե. է. 14: Պարձ. ժգ. 18. զզ: ա Արք. ա. 16:

Ակրտութիւնը մատակարարուած ատենը ամենայարմար առիթ մըն է որ պաշտօնեայն պինտ առաջ համառօտաբար յառաջ բերէ և հասկըցունէ աս սահմանագրութեան բնութիւնն ու նպատակը, ցուցընելով որ անիկայ Քրիստոս սահմանեց եկեղեցիին մէջ ու թէ ուխտին կնիքն է, ինչպէս որ հին տնտեսութեան մէջ ալ թլթատութիւնն էր. ու նաև անիկայ մէկ սահմանագրութիւն մըն է որ կը ծառայէ յիշեցընել մեզի մեղքին ապականարար բնութիւնը և մեր Հոգւոյն Արքոյ սրբարար ներգործութեանը ունեցած կարօտութիւնիս:

Երբոր երախան տղայ է մկրտիչ պաշտօնեայն ցուցընելու է նաև թէ հաւատացելոց տղաքը աս Քորհուրդին ընդունելնուս ու մասնակցելնուս հե-

զինակութիւնը աւետարանական տնտեսութեան սկզբունքներեն և Արաքելց օրինակէն առնուածէ : Հետոյ մասնաւրելով իր խօսքը դեպ 'ի տըղին ծնողացը՝ յիշեցընելու անոնց որ աս կերպով զամկնին Էստուծոյ նուիրելովին հանդիսաւոր խոստմունք մը ըրած են՝ զանոնք Տէրոջը իրապով և վարժութիւնովը մեծցընելու, առվեցընելով անոնց կարդալ և սորվիլ Էնոր Առոր պատգամը և անիկայ իրենց վարքին կանոնը ընել, Փանգամայն աղօթել անոնց հետ և անոնց համբար ու գնել անոնց առջելք ճշմարիտ և հաստափուն աստուածպաշտութեան օրինակ մը :

Ակրատեալ մանկունք մեծցած ատեննին իրաւունք ունեցած չեն ըլլար հաղորդութեան՝ առանց ապացոյց տալու ներսուանց Հոգին Առարեն ծընած ըլլանուն, և առանց ան հաւատքը գաւանելու որով իրենց ծնողքը Աստուծոյ նուիրեցին զանոնք : Էնոնց յառաջմանէ եկեղեցւոյ անդամ ըլլակը քաղաքական ընկերութեանը անդամ ըլլանուն կը նմանի, այսինքն անոր պաշտպանութեան իրաւունք ունին, բայց անոր արտօնութիւնները՝ պարտաւորութիւնները՝ և պատասխանառութութիւնները միայն քանի որ մեծնան կ'ընդունին : Էնանկ ալ մկրտուած մանկունք եկեղեցւոյն պահպանութեանքը՝ խնամքին՝ կրթութեանն ու աղօթիցը իրաւունք կ'ունենան ու հաւատացեալ ծնողաց խոստացեալ օրհնութեանցը մէջ մասն կ'ունենան, բայց միայն իրենց գործքովը եկեղեցւոյն ուխտը վրանին առնելու և անդը արտօնութիւններուն մէջ մտնալու են :

ԳԼՈՒԽ Ե

Հաղորդութիւն :

Մեր Տէր Ծխուսը իր մօլոյն ու արեանը խորհուրդը սահմանեց որ հաւատացեալք միշտ կատարեն զանիկայ՝ անոր մահուամբ պատարագ ըլլալը յիշելու ու ցուցընելու համար՝ իրեւ իր պատարագին օգուտներուն գրաւը ճշմարիտ հաւատացելոց՝ անոնց հոգեոր անդժանը համար, և անոնց անոր հետ ունեցած ուխտին նորագութեանը համար, և իբրև նշան անոնց իրեն ու մէկմէկու հետ ունեցած միութեանը։ ա կո՞ . ժա 23—29 :

Աս սահմանադրութիւնը մշտնջենաւոր է . այս ինքն մինչև աշխարհիս վերջը հաւատացեալները Տէրունական ընթրիքը կատարելու են . “Քանի անգամ որ” և այլն։ ա կո՞նլ . ժա . 26 :

Քրիստոսի ամէն անկեղծ հետեղը իրաւունք ունի մասնակցիլ աս հաղորդութեանը։ Բայց ամէն մէկ եկեղեցի իրաւունք ունի քննել անոր անկեղծութիւնը ու անոր աստուածաշտութիւնը թէ ընդունի՛ն զինքը եկեղեցւոյն հետ հաղորդութիւնը ընելու։ Եւ եկեղեցին մէկը ընդունելու չէ՝ բայց միայն անոնք որ վկայութիւն կուտան թէ իրենց մեղաւոր ըլլալը զգացած են, զղջում ունին, Քրիստոսը կը սիրեն, և ուխտ կ'ընեն Տէրուն

ըլլալու։

Կատամամբ՝ Տէրունական ընթրիքին որքան

անդամ՝ կամ որբան յաճախ կրկնուելուն մէկ հաստատուն կանոն մը չկայ : Ամէն պարագաները մէկ տեղ առնելով երկրւ ամիսը անդամ մը կատարելու սովորութիւնը քուցէ ամենէն լաւագոյն ու օգտակար կերպն եւ հաւատացելոց շինութեանը համար :

Աս սուրբ հանդէսին կատարմանը կերպը՝ “Քրիստոսի սահմանադրութեանը համեմատ՝ պէտք է պարզ ըլլայ : Հաղորդութեան խորհրդաւոր նշանակները բաժնուելու ատենը պաշտօնեան պարտի յիշեցընել հաղորդուղներուն անոնցմով յիշատակուած այն մծ ու երկելի գէպքը՝ “Քրիստոսի մահը”, մեր Տէրոջը այս խորհուրդը հաստատելուն մէջ ունեցած դիտումը, և այս նոր ուխտին զօրութիւնը և ընծայած օրհնութիւնները, յորդորելով զանոնք սիրել զՔրիստոս ու երախտագէտ ըլլալ իրեն, և նորոգել իրենց ուխտը անոր հետ :

Ասեւ յորդորելու է զանոնք որ արծարծեն իրենց մէջ քրիստոնէական եռանդուն սէրը իբրև մէկ մարմնոյ անդամք Քրիստոսով, և հաւատարիմ ըլլան ճշմարիտ աստուածպաշտութեան և սուրբ կեանքի օրինակ ըլլալու սրբազան պարտքերնուն մէջ աշխարհիս առջեւը, որոնք որ միշտ կը նային անոնց ու անոնց վարդին իրու հաստատող վկայ ու ներկայացնող օրինակներ իրենց դաւանած կրօնքին :

Ամանապէս իր խօսքը ուղղելով հոն դանուած չհաղորդուղներուն ալ, պարզապէս իմացընեւ-

լու է անսնց , որ մէկ պարտք մը կատարելու պարտականութենէն ազատ չեն կրնար ըլլալ ուրիշ պարագերնին զանց ընելովնին , և յորդորելու է զանոնք որ ջանան ձեռք բերել Վրիստոսի վրայ պյն սրբազն սէրը և հաճութիւնը , որ իրաւունք և արտօնութիւն կու տայ իրենց անոր սեղանը նստելու :

Ա Առվորաբար աս պաշտօնը կը վերջանայ հոգեւ որ երդ մը երգելով , և Երրայեցւոց թուղթին ժկ 20 և 21 տուներուն մէջ եղած առաքելական հոգեշարժ Կրհնութիւնը ըսելով :

‘Եկատմամբ’ հազորդուողներուն Տէրունական աեղանին վայելուչ և արժան կերպով մօտենալու համար պէտք եղած պատրաստութեանը , տես Պառւի . ժի՞ :



ԳԼՈՒԽ Ը

ԸՆԴՀԱՆՈՒՆՔ:

Եթէ մէկը կ'առաջարկէ անդամը ընդունուիլ եկեղեցին, ամենէն առաջ երկցին կամ եկեղեցականներէն մէկուն և կամ Հոգաբարձուաց ժողովին առաջարկելու է: Եթէ ժողովը աղէկ սեպէ որ քննութեան դայ, յաջորդ ժողովներէն մէկուն կը հրաւիրեն զանիկայ: Եթէ ժողովականները հաւնին անոր տուած քննութեանը իր անկեղծ և ճշմարիտ քրիստոնեայ մը ըլլալուն բաւական համոզիչ ապացոյցներ տեսնելով, զանիկայ՝ հաղորդութենէն երկու շաբաթ առաջ՝ կ'առաջարկեն Եկեղեցւոյ ժողովին: որ անոր հաղորդութեան անդամը ընդունուելու խնդիրը իր հաւանութեամբ ըստ վճռէ: Եթէ աս միջոցիս մէջ՝ մէկը անոր ընդունելութեանը դէմ առարկութիւն ընէ Հոգաբարձուաց ժողովին, հաղորդութեան օրը անիկայ ընդունուիր: Խակ եթէ անոր ընդունելութեանը դէմ խօսող մը ըլլայ, ան ժամանակը եկեղեցին անիկայ հաղթրդութեան կ'ընդունի արու անգամերաւն հաւանութեան աջովը, (կամ արդէն ըրած որոշմանը հեղինակութիւնով՝ ինտոր որ եկեղեցին նովորութիւն ունի), և անոր ալ բոլոր եկեղեցիին առջելը կարդացուած հաւատոյ դաւանութիւնը ու ուխտադրութիւնը ընդունելով:

Ուէ որ եկեղեցին յարմար սեպէ, կը պահանջ

որ առաջարկուող անձը գրութեամբ յայտնէ՝ եկեղեցւոյն հետ միանալ ուզելուն համար ունեցած պատճառներուն ու յոյսին հիմն ինչ ըլլալք, և կամ բոլոր եկեղեցիին առջեք կը քննեն անիկայ : Ամէն եկեղեցի ազատ է իր պատշաճ սեպած կարգադրութիւնները ընդունիլ այս մեծ վախճանին ապահովութեանը համար, այսինքն միայն այնպիսի անձինք ընդունիլ եկեղեցիին մէջ, որոնք իրենց դաւանութենէն զատ հաստատուն վկայութիւն կուտան թէ արդէն Քրիստոսի հոգեոր և անտեսանելի եկեղեցւոյն անդամներն են :

Եկեղեցիէն դուրս ձգուած անձը ուրիշ անդամներ ընդունելու կերպով միայն կրնայ նորէն եկեղեցւոյն մէջ ընդունուիլու .

Այէկ եկեղեցիէն դուրս եղած անձ մը, որ հարկաւոր պարագաներէ մէկ ուրիշ եկեղեցիի մը կ'առաջարկէ ինքզինքը անդամ ըլլալու, զանիկայ ընդունելէն առաջ նամակ մը գրելու է ան եկեղեցիին որուն առաջուց մէկ անդամն էր ան, յիշելով անոր զղմանը և հաւատքին վկայութիւնը և աս եկեղեցւոյն մէջ մտնելու փափաքը . և ընդհանրապէս ընդունելու չէ անիկայ առանց պատասխան մը առնելու առաջին եկեղեցիէն :

Գ Լ Ա Բ Ի Թ
Ը Ն Դ Ա Մ ա բ յ ա կ է լ :

Երբոր եկեղեցւոյ անդամ մը իր բնիկ տեղէն կամ թաղէն դուրս կամ՝ ուրիշ տեղ մը կ'երթայ միայն քիչ մը ժամանակ կենալու համար, ինքը ունենալու է իր հետ իր եկեղեցիին երեցէն կամ գրագիրէն ստորագրուած վկայական մը, վկայելով թէ ինքը այն եկեղեցիին օրինաւոր և հաստատուն անդամն է բարի վկայուած. և ուստի Ըստուծոյ եկեղեցին երուն ընկերութեանը և հաղորդակցութեանը ընդունուելու արժան: Խակ թէ որ բնակութիւնը կը փոխէ գացած տեղը միշտ կենալու դիտաւորութիւնով, և հոն ալ աւետարանական եկեղեցի մը կայ, ան ժամանակը առանց յապաղելու իր առջի եկեղեցիէն արձակման զիր մը խնդրելու է և այն եկեղեցիին յարելու է ուրոր միշտ պիտի բնակի:

Երեցը կամ եկեղեցիին գրագիրը կրնաց որ և իցէ ատեն եկեղեցւոյ անդամ ըլլալուն վկայական կամ յանձնարարական գիր տալ եկեղեցւոյ անդամի մը: Երբեւ օրինակ յանձնարարական գիրի մը մասնաւոր ձեին, տես Յաւելուածին մէջ: Երբոր անդամ մը աընակման գիր կը խնդրէ, անիկայ կրնայ տրուիլ եկեղեցիին յատուկ վճիռովը կամ հոգաբարձուաց ժողովին՝ եթէ եկեղեցին անանկ որոշէ: Երբոր մէկը արձակման գիր կ'առնէ իր եկեղեցիէն՝ ինքը արդեամր անկէ արձկուած

չսեպուիր՝ մինչև որ ուրիշ եկեղեցիի մը չյարի,
Տես Պարծ. ժը. 27 : Հառավաշ. ժզ. 1 : թ կոր .
դ. 1 Խքրե օրթոսկ արձակման գիրի մը մասնա-
ւոր ձեին՝ տես Յաւելուածին մէջ :

Եկեղեցի մը չ'կրնար անդամ մը անանկ ար-
ձակել որ ալ ոչ նզյն եկեղեցոյն և ոչ ուրիշի մը
անդամ ըլլայ : Եկեղեցիէ մը զատուելուն մի միայն
երկու ճամբան ասոնք են , կամ մէկ ուրիշ աւե-
տարանական եկեղեցիի մը անդամ ընդունուիլ ,
կամ կտրուիլ :



ԳԼՈՒԽ Ժ

ԱՆԴՐՈՒԹԻւն և ՅԵՍՈՆՈՂԻՉՈՒԹԻւն ԵՐԵԿ :

Երեկի ընտրութեան գործը անմիջապէս եկեղեցին կը վերաբերի . իրեն կ'ի յնայ իր վրայ հոգեոր տեսուչ մը կարգելուն գործը : Ուստի եկեղեցի մը երբոր իրեն համար երեց մը ընտրելու խորհուրդ կամ հարկաւորութիւն ունի , նոյն եկեղեցին հոգաբարձուաց ժողովին պարտքն է յատուկ առ գործին համար եկեղեցւոյ ժողով մը կանչել : Եւ շատ աղէկ ու վայելուչ կ'ըլլայ որ նոյն ժողովին մէջ ընկերակից կամ դրացի եկեղեցեաց Երեցներէն մէկը նախագահ նստի : Եղողով սկսելու է աղօթիք , խոնարհութեամբ հայցելով Ծստուծոյ օրհնութիւնն ու ներկայութիւնը . և թէ որ պարագաները ներեն , աւելի աղէկ կ'ըլլայ որ ծոմապահութեամբ յատուկ աղօթք ըլլայ առ մեծ ու կարևոր գործին համար :

Ծնտրութեան սովորական կերպն է քուէարկութիւն : Երբոր իւրաքանչիւր անդամ պատրաստ են իրենց քուէները տալ , որոշեալ անձ մը հաւքելու և բերելու է զանոնք նախագահին ու դրագիրին առջելը , որոնք նայելով ու քննելով զանոնք՝ քուէից մեծագոյն թիւը ունեցող անունը հրատարակելու են ժողովին իրբե ընտրուած անձը : Խոկ եթէ անանկ պատահի որ քուէից մեծագոյն թիւը փոքրագոյն թիւէն միայն քիչ մը տարբերութիւն ունենայ , և կամ թէ եթէ անանկ

Հասկցուի որ նյոյն եկեղեցին թէմին մէջ գտնը-
ռած եկեղեցւոյ անդամ չեղող ժողովուրդը դէմէ
եղած ընտրութեանը, ասանկ պարագաներու մէջ
ողէկ կ'ըլլայ որ խաղաղութեան և ընդհանուրին
օգուտին համար ընդհանուր հաւանութեամբ մը
ընտրութիւնը անվաւեր սեպուի ու գործը ուրիշ
ատենի ձգուի : Եղէկ չէ որ մէկ երկելի ու կա-
րեսր գործ մը՝ ինչպէս է եկեղեցիի մը վրայ հո-
գեոր առաջնորդ կարգելը, առանց կարելի եղած
միասնական հաճութիւնը ձեռք բերելու արտորնօք
դործադրուի :

Երբոր ընտրութիւն մը օրինաւոր կերպով եղած
սրոշուած է, ընտրուած անձին հրաւիրանաց գիր
մը գրուելու է հետևեալ ոճով կամ անոր նր-
ման :

“Պատուական Խնդրայր .

Հայաստանեայց Եւետարանական եկեղեցին,
որ ’ի . . . ձեր Հովուական բարձր ու սրբազան
պաշտօնին մտնելու ունեցած յարմարութեանցը
հաճած ըլլալով, և ձեր արդէն ունեցած աշխա-
տութեանցը փորձերէն իրաւացի յայսերով հա-
մոզուած ըլլալով թէ ձեր աշխատութիւնները
իիստ օգտակար պիտի ըլլան մեր եկեղեցիին մէջ
նկատմամբ անոր հոգեւոր շինութեանը և յառա-
ջադիմութեանը, վասն որպէս յարգանօք կը հիանիրեն
ձեզ որ հաճիք յանձնաւու ըլլալ անոր հոգեւոր
տեսչութիւնը՝ իբրև օրինաւոր հովիւր՝ խօսուա-
նալով ձեզ ամէն օրինաւոր ու վայերտու օգ-
նաւթիւն և նպաստ, քաջալերելու և կարեկից ըւ-

ըստու ձեզի մեր դժուարութեանցը մզ , և խո-
նարհութեամբ հնագանդելու ձեր պաշտօնէական
իրաւոններուն ու յանդիմանութեանցը Տէրոջմով։
Եւակ կը խոստանանք ըստ կարի աշխարհային հո-
գերէ ու զբազմունքներէ ազատ պահել զձեզ ,
անանկ որ կարող ըլլաք ինքզինքնիդ բոլորովին
լուսուծոյ խօսքին պաշտօնէութեանը յանձնել .
Վասն որոյ կը խոստանանք ձեզի կանոնաւորապէս
ամէն ամիս (կամ ամէն իրեք ամիսը) . . . այսքան
գումար հատուցանել իրրե ձեր հասոյթը բոլոր
ան ժամանակը որ ձեզ մեր վրայ հովիւ կ'ունե-
նանք” :

Այս հրաւիրանաց գիրը կամ եկեղեցւոյ բոլոր
արու անդամները ստորագրելու են , և կամ ի-
րենց հոգաբարձուաց ժողովը՝ իմացընելով որ ’ի
գիմաց եկեղեցւոյն կ'ատորագրեն յատուկ անոր ո-
րոշումնավու :

Այսոր ընտրուած անձը հաւանութիւն կու տայ
իրեն եղած կոչումին , ան ատենը ինքը և եկեղե-
ցին միաբան հաղորդելու են իրենց որոշումը Երի-
շական ժողովին , որուն կ'իյնայ ընտրուած Երի-
շին քննութեանը և ձեռնադրութեանը համար
ժամանակ մը որոշել :

Բայց թէ որ Երիշական ժողովին մէկ տեղ
հաւքուելուն դժուարութիւն կամ անյարմարու-
թիւն մը ըլլայ , ան ատենը կրնայ այս գործին
համար յատուկ ժողով մը կանչուիլ , որն որ հա-
սարակորէն մօտակայ Եկեղեցեաց Երեւաներէն ու
Հայիրակներէն կը բաղկանայ :

Ձեռնադրուելու անձին քննութիւնը պիտի ըլլ-
լայ նկատմամբ բուն իր կրօնական փորձառու-
թեանցը, Ըստարանին պաշտօնէութեանը մըտ-
նելու ունեցած կոչմանը և անիկայ յանձնառու-
ըլլալու շարժափիթներուն, արտաքին գիտու-
թեանց, աստուածաբանութեան, եկեղեցական
պատմութեան և Սուրբ Գրոց մեկնութեանը վը-
րայ ունեցած հմտութեանցը, և թէ որ կարելի
է Աստուածաշունչին բնադիր լեզուներուն ալ:

Քննութիւնը այսպէս մասնաւորիւ ըլլալէն ետ-
քը Երիցական ժողովը կամ յատուկ կանչուած
ժողովը առանձնանալու է առանց քննուած անձին
ներկայութեանը, և իւրաքանչիւր ժողովական ե-
ղած քննութեանը վրայով իր կարծիքը յայտնե-
լով օրինաւոր կերպով վճռելու են բանը:

Երբոր ժողովը հաճած ու հաւանած է ձեռ-
նադրուելու անձին աւետարանին պաշտօնէու-
թեանը մտնելու ունեցած կարողութեանցը ու յար-
մարութեանը, պարտի կարգադրութիւն մը ընել
զանիկայ ձեռնադրելու սրբազն պաշտօնին, այն
է աղօթքով և Երեցներու ձեռնադրութիւնով
անիկայ պաշտօնէական փառաւոր գործին կարգել:
թէ որ մասնաւոր արգելք մը չըլլայ, առ հասա-
րակ աղէկ կը սեպուի որ ձեռնադրութեան հան-
դէաը այն ժողովուրդին առջել կատարուի, որուն
վրայ որ ինքը Երեց պիտի կարգուի:

Այս հոգեւոր հանդէսը կը կատարուի օրինաւոր
կրօնական պաշտամունքով ժողովին ըրած կար-
գադրութեանը համեմատ. ինչպէս՝ Աղօթք.

գեղոր երգ, Առւրբ Գիրոց ընթերցմունք և նոյն ա-
ռարկային վերաբերեալ յատուկ քարոզմը :

Չեռնադրութեան աղօթքը ըլլալէն ետքը ո-
րոշեալ պաշտօնեայ մը համառօտ բարեմաղթու-
թիւն մը ընելով հաւանութեան աջ ձեռքը կու
տայ ՚ի նշան հաղորդակցութեան առաքելական
օրինակին համեմատ (Գաղ. թ. 9) յայտնելով
իրենց ուրախութիւնն ու հաճութիւնը զինքը առ
որբազան պաշտօնին մէջ իրենց գործակից ունե-
նալնուն համար : Եսկէ ետքը երկու խրատական
համառօտ ճառեր կը խօսուի, որուն մէկը ձեռնադ-
րեալ անձին ուղղուած՝ իր նոր պարտաւորութեան-
ցը մէջ հաւատարիմ ըլլալու, և միւսը եկեղեցիին :

Երբոր արդէն ձեռնադրուած պաշտօնեայ մը
մասնաւոր եկեղեցիի մը վրայ հովիւ պիտի կար-
գուի, ան բանին մէջ ալ նոյն աս պաշտամունք-
ները կը կատարուի՝ բաց ՚ի ձեռնադրութենէն
որն որ կրկնելու հարկ մը չկայ :

ԳԼՈՒԽ ԺԱ

ԵՐՅԱԿՈՒԹԻ ԽՐԵՍ :

Խրբոր բաւական իրաւացի պատճառ կամ պատճառներ կան, որ Խրէցի մը ու Եկեղեցիի մէջ տեղը եղած յարաբերութիւնները դադարին ու Խրէցը հրաժարի իր եկեղեցիէն. աս բանը Խրէցական Արձակումն կ'ըսուի : Ուշաբէտև անանկ սեպուելու չէ որ աս սրբազան առնչութեանը կապը կրնայ ամէն թեթև պատճառներով ու ըստ հաճոյից արձակուիլ, սակայն անտարակոյս կան կամ պիտի ըլլան անանկ բանաւոր և իրաւացի պատճառներ որ ասանկ արձակման մը գործադրութիւնը արդարացընեն :

Ըստանձին եկեղեցի մը որ ընկերակից եկեղեցիներու հետ օրինօք միաբանած չէ, բացարձակ արտօնութիւն ունի իր Խրէցին հետ միաբան հաճութիւնով իրենց մէջ եղած յարաբերութիւնը դադրեցընել. սակայն երբոր ուրիշներու հետ օրինօք միաբանած է, ան ժամանակը աս բանը առանց այն ընկերակից եկեղեցիներուն խորհուրդին և հաւանութեանը ընելը օրինաւոր չըլլար . այլ պէտք է որ անոնց կողմանէ խրկուած Խրէցներէ ու նուիրակներէ բաղկացեալ ժողով մը որոշչ բանը :

Ուստի եկեղեցի մը կամ Խրէց մը՝ երբոր կը խորհի թէ բաւական իրաւացի պատճառներ կան որ իրենց մէջ տեղը եղած պաշտօնէական առնչութիւնը վերջանայ, երկու կողմանէ չպարտական են

բանը Խրիցական, ժողովին, կամ թէ որ Խրիցական ժողովին անյարմար կու գայ մէկ տեղ գալը, երիցանց և նօսիրակաց մասնաւոր ժողովի մը վերածել, ուր որ յառաջ բերելու են այս առաջարկութեանը կամ խնդիրին վերաբերեալ՝ թէ՝ ի շնորհս թէ անոր դէմ եղած բոլոր պատճառները։

Ժողովքը աղօթքով քննելէն և խորհրդակցելէն ետքը, երբոր տեսնէ թէ արդեամբ իրաւացի պատճառներ կան առաջարկուած արձակումը արդարացընելու, ան ժամանակը անոնց մէջ տեղը եղած յարաբերութիւնը վերջացած հրատարակելու են։ Խակ եթէ ընդհակառակն աս արձակմանը դէմ եղած պատճառները՝ ի շնորհս եղածներէն աւելի ծանրակշիռ երենան ժողովին, ան ժամանակը ըստ պյնմ խրատ և յորդորակ տալու են՝ թէ Լկեղեցին թէ Լքէցին, որ միաբան ջանքով փորձ մըն ալ ընեն վերցընել ճամբուն վրայէն ամէն արգելքները և դժուարութիւնները, ու ամենայն զօրութեամբ մէկ տեղ պատերազմին աւետարանին սրբազան գործքին մէջ աղօթքով և աշխատութեամբ։

ԵԼԱԽԵ ԺՐ

Կառավարութեան :

Եկեղեցւոյ կառավարութիւնը ան օրէնքներով
ըլլալու է', որ Տէր Շնուած Վրիստոս տուաւ իր
Եկեղեցին յանցանքը տարագրելու համար, եկե-
ղեցին մաքրութեանը և շինութեանը համար,
նաև յանցաւորին օգտին համար : Այսոն:

Ա. Վրիստոնէական կառավարութիւնը հո-
գեոր է. և մէկ բան մը ամբաստանութեան նիւթ
և յանցանք սեպուելու չէ, որ Առւրդ Վրոց մէջէն
չցուցուիր :

Բ. Առանձնական և անձնական յանցանքները
անմիջապէս դատաստանի բերուելու չէ, հապա
պէտք է Մատթ. Ժը գլխոյն մէջ մեր Փրկչին տըր-
ուած կանոնովք ընել :

Գ. Հայտնի և գայթակեղեցուցիչ յանցանքնե-
րը և մանաւանդ անոնք որ տասնաբանեայ պատ-
ուիրանքին դէմ կը գործուին՝ անմիջապէս հոգա-
բարձուներու ժողովին իմաց տալու է :

Դ. Յանցաւորները խրատուելու են. և թէ որ
աս հէրիք չըլլայ՝ իրենց յանցանքին և անոր վրայ
ցուցուցած զգացմանը նայելով կամ ժամանակ մը
հազրութենէ զրկուելու են, և կամ եկեղեցին
կտրուելու են: Վիտնալու է որ բոլոր այս կանոն-
ները եկեղեցին մաքրութեանը և յանցաւորին
օգտին համար ըլլալու է. և թէ Վրիստոսի եկե-
ղեցին ոչ նզովք և ոչ մարմաւոր պատիժ տալու է:

Ա. Յանցաւոր պեպուաճք բնձր հոգաբարձուներու ժողովին պիտի քննուի, որ ամբաստանեալին վրայ կատարեալ և մանր քննութիւն ընելին ետքը՝ անոր կողմանէ կամ անոր դէմ ըրած վըմիանին և անոր վրայ եղած բոլոր վկայութիւնը եկեղեցւոյ արու անդամներուն իմացլնելու են. և յանցաւոր սեպուած անձը իրաւունք ունի հոն ներկայ գտնուելու որ ինքզինքը պաշտպանէ առանց նոր վկայութիւն մէջ բերելու. և վերջին վճիռը եկեղեցին պիտի տայ:

Օ. Եթէ ըլլայ որ մէկ կերպով մը եկեղեցին հոգաբարձուներու ժողովին վճռոյն չհաճի, բանը նորէն քննուելու համար կամ նոյն ժողովին յանձնելու է, և կամ թէ որ հարկաւոր սեպէ՝ նոյն թռով յատուկ ժողով մը ընտրելու է որ երկրորդ անգամ բանը քննեն, ու աս ժողովին ալ Երէցը նախագահ ըլլալու է: Եթէ եկեղեցին աս երկրորդ քննութեան վճռոյն ալ չհաճի, բանը ընկերակից եկեղեցիներուն Երէցներուն և նուիրակներուն ժողովին յանձնուելու է: Եւ եթէ եկեղեցին և ամբաստանեալը միաբանին, կրնան առանց երկրորդ անգամ քննութեան՝ բանը աս ժողովին յանձնել: Եսկ եթէ եկեղեցին հաճի հոգաբարձուներուն կամ մասնաւոր ժողովին ըրած վճռոյն, դատապարտեալը ուզէ նէ կրնայ ընկերակից եկեղեցիներու Երէցներուն և նուիրակներուն ժողովին բողոքել. բայց միշտ աս ժողովին վճիռը վերջինը սեպուելու է:

Ա. Ուկ որ Երէցի մը վը այ յանցանք դրուի,

ԵՌ ԵԿԵՂԵՑԼՈՅՆ Հոգաբարձուներու ժողովը կամ
մատը եղած դրացի ԵԿԵՂԵՑԼՈՅՆ Հոգաբարձուներու
ժողովը՝ գորովալից և մծարելի կերպով մը խնդա-
րելու են իրմէն՝ որ իր ըրածը բացատրէ և արդա-
րացընէ : Եշ թէ որ գոհ չըլլան՝ բանը ընկերակից
ԵԿԵՂԵՑԲԻՆԵՐՈՒՆ հովիւներուն և նուիրակներուն
յայտնելու է . և անսոնց պարտքն է ամբաստան-
եալ ԵԿԵՂԵՑ քննել . և թէ որ յանցանքը ստուգեն՝
Եշանութիւն ունին իր պաշտօնէն ժամանակ մը
զրկելու , կամ բոլորովին հանելու՝ որ անկէ եաքը
յարմար չէ կրկին պաշտօնը առնելու :

Բ. · Երբոր Երէց մը պաշտօնէն զրկուի , իրբէ
աշխարհական, ԵԿԵՂԵՑԼՈՅ օրէնքովը կը դատավի :

Ծ. · Երբոր մաշտոցական կամ պապական Ե-
ԿԵՂԵՑԲԻՆԵՐԷՆ ԵԿԵՂԵՑականներ կու գան աւետարա-
նական Հայոց ԵԿԵՂԵՑԲՆ , չեն կրնար ԵԿԵՂԵՑական
սեպուիլ մինչև որ ԵԿԵՂԵՑԲՆ զանոնք յարմար
գատելով նորէն չընտրէ :

Ժ. · Եշխարհական մը արտօնութիւն չունի Ե-
ԿԵՂԵՑԼՈՅ բեմը ելլելու և ըստ օրինի հրապարակա-
պաշտօն կատարելու , մինչև որ Պաշտօնէից ժողո-
վէ մը քարոզելու համար յատուկ արտօնագիր ըն-
գունած չըլլայ : Խսկ առանձին ժողովներու և
նոյն իսկ ԵԿԵՂԵՑԲԻՆ մէջ կրնայ որ և իցէ քրիս-
տոնեայ աղօթք ըսել և խրատ ու յորդարակ տալ-
առանց Հովիւին կամ օրինաւոր Պաշտօնէի պես
՚ի պաշտօնէ բեմը ելլելու :

◆◆◆◆◆

ԳԼՈՒԽԻ ԺԳ

ԱՐԴԱՆՈՒԹԵԱՆ :

Ամուսնութիւնը եկեղեցւոյ խորհուրդ մշ չէ ։ պրովինցիական անփիայ սօսկ Վրբիստոնէական եկեղեցին վերաբերեալ բան մը չէ ։ Այսու ամենայնիւ խիստ յարմար և վայելուչ է որ քրիստոնէից ամուսնութեանը հանդէսը պաշտօնէի մը ձեռքով կատարուի, որպէս զի ան պատեհութեանը վայելու աղօթքներ մատուցուի և օգտակար խրատներ տրուի ։

Ամուսնութիւնը միայն երկու անձինքներու մէջ այսինքն մէկ էրիկ մարդու ու մէկ կնկան մէջ կը կտաարուի, (Մարի . ժ . 6—9 : ա կորնի . է . 2 ,) և ան ալ Աստուածաշունչին մէջ եղած արգելքին համեմատ մերձաւոր ազգականներու մէջ չկրնար ըլլալ : (Ղետ . ժը . 1—17 :)

Ամուսնութիւնը բնաւ արգիլուած չէ որ և իցէ կարդ քրիստոնէից համար : (Տէ՛ս . ա Տիմ . դ . 8 :) Միայն թէ հաւատացեալները Տէրոջմով ամուսնալու են , (ա կորնի . է . 39 ,) և ոչ թէ անհաւատի հետ օտարախառն լճակից ըլլաւ ըլլալ , թէ ամուսնանալով ըլլայ թէ ուրիշ կերպով , (ք կորնի . դ . 14 :)

Ամուսնութեան հանդէսին բաւական անձինք գտնուելու են իբրև վիայք անոր օրինաւորութեանը : Հարսանիքը հասարակօրէն լուր օրերը ըլլաւ ըլլու է , ու ոչ թէ Տէրունի կամ յատուկ ծոմապահութիւնն և աղօթքի սահմաննեալ օրերը :

Եթէ ամուսնացողները տակաւին աղէկ մը չափահաս չըլլալովնին ծնողաց կամ խնամակալի իշխանութեան տակ են, զանոնք ամուսնացընող պաշտօնեայն պէտք է համոզիչ վկայութիւն մը ունենայ անոնց այս պատուանութեան հաճած ըլլալնուն : “Ամանապէս ինքը նայելու հասկնալու է որ ամուսնացող կողմերը կառավարութեան կամ ազգային քաղաքական ժողովին կանոններուն համեմատ իրենց պարտքը կատարած ըլլան :

Եւ ապա պատեհութիւն տալու է հոն ացն հանդէսին ներկայ գտնուաղներուն՝ որ եթէ այն ամուսնութեան օրինաւորութեանը գէմ բան մը գիտեն՝ ըսեն : “Այսպէս ալ ամուսնացողներուն երկուքէն ալ զատ զատ պահանջելու է, որ հրապարակաւ իրեւ թէ Աստուծոյ ներկայութեանը անկեղծութեամբ ըսեն՝ թէ “Մենք մեր ամուսնութեանը օրինաւոր արգելք մը չենք գիտեր” :

Այս նախնական հարցմունքները ըլլալէն ետքը, պաշտօնը սկսուելու է Աստուծոյ ներկայութեանը ու օրինութեանը համար բարեմաղթութիւն և աղօթք մատուցանելով, և նոյն պատեհութեանը յարմար սրբազն երգ մը երգելով :

Ասկէ ետքը պաշտօնեայն Ասուրք “Կիրքէն աս նիւթին վերաբերեալ մաս մը կարդալով՝ անոր համեմատ կարծ ձառ մը խօսելու է . մասնաւորապէս իր խօսքը գէպ՝ ի ամուսնացողներուն ուզզելով, յիշեցունելու է անոնց ամուսնութեան աստուածային սահմանադրութիւն մը ըլլալը և անոր նպատակը, և այս առնչութենէն հագած պարտա-

նարութիւնները իբրև Աստուածային պատռերք Սուրբ Կրոց մէջ ցուցուած, յորդորելով զանոնք այս պարտաւորութեանցը մէջ հաւատարիմ ըստ բոլորովին Աստուծոյ շնորհքին օգնութեանք: պահինելով:

Ասիկայ լմննալէն վերջը աջ ձեռքերնին իրարու տալ տալով ամուսնութեան ուխտը կարդալու է հետեւալ կամ ասոնց նման խօսքերով:

“Միուն՝ (էրիկ մարդուն) որ աս կնոջը ձեռքը բռնած ես, ընդունելով անիկայ իբրև քու օրինաւոր ամուսինդ, Աստուծոյ և աս վկաներուն ներկայութեանը կը խոստանաս և կ'ուխտես որ դուն իրեն մէկ սիրելի և հաւատարիմ ամուսին մը պիտի ըլլաս մինչև որ մահը քեզ անկէ բաժնէ”:

Փեսան ան ատենը իր հաւանութիւնը յայտնելու է, ըսելով՝ “Այս կը խոստանամ”:

“Կարձեալ պաշտօնեան կնոջն ալ ըսելու է, “Միուն՝ որ աս մարդուն ձեռքը կը բռնես, ընդունելով անիկայ իբրև քու օրինաւոր ամուսինդ, Աստուծոյ և աս վկաներուն ներկայութեանը կը խոստանաս և կ'ուխտես որ դուն իրեն մէկ սիրելի, հաւատարիմ և հնազանդ ամուսին մը պիտի ըլլաս մինչև որ մահը քեզ անկէ բաժնէ”:

Հարսն ալ իր հաւանութիւնը տալու է՝ “Այս կը խոստանամ” ըսելով:

Եւ ապա պաշտօնեայն կ'ըսէ. “Ես ալ ըստ Աստուածային սահմանադրութեան ձեզ պը և կին կ'անուանեմ իմ պաշտօնական արտօնութիւ-

նովկա, ուրեմն ան որ Ազտուած մասորեց՝ մարտ-
Բող չզատէ”:

Խւ աղօթքավ ու առաքելական օքնութիւնը
տպով պաշտօնը կը վերջանայ:

Դ, մէն պաշտօնեայ պարտի իր ըրած պսակներուն
մէկ ցաւցակը պահել, որպէս զի երբէ միշտուիսւ-
թին ապագային՝ եկեղեցւոյ արձանագրութեան-
ու մէջ կենայ: “Ա, ակ, եթէ ուզուի կամ հարկա-
որդի ինքը ամուսնացողներուն իբրև օդինակար ա-
մուսնիք վկայական գիր մը պալու ե:

ԳԼՈՒԽԻ ԱՐ

Յա հայութիւն ու պատմութեան միաւուրու:

Ա Ես եւ թաղել կամ մռուեիք յուղարկաւորութեան երթալը աւետարանի պաշտօնեաներուն մէկ անհրաժեշտ կամ իրապաշտօնէ պարտաւորութիւն մը չէ ։ ոչ ալ կատարուած հանդէսը կամ պաշտօնեանը որ և իցեւ կերպով ալ որ ըլլոյ ։ ամենեին զնուութիւն մը կրնայ ։ ու անմաղ նկատմամբ մռութիւն գրաքիք կամ չարիք դրալուն ։

Ա Ստիայն այսու ամենայնք յուղարկաւորութեան ամեն պարագաները մէկ անու առնելով խիստ վազնուց ։ ու յարմար կ'երեի որ մեր հանգուցիոց դարձեկամին կամ սկիզբին ազա մեթջին սպալի պարտաւորութիւնիս կատարելու ատեննիս ։ մին մոցերը հոգեոր և քրիստոնեական խորհրդածութեաներով ։ ինցովն իսկ մեր մահմական աշխատանքն ըրայ ։ որպես զի շնորհքին մը նորդութիւնով անոր մահը մղի օրհնութիւն մը ըլլոյ ։ Ա առնորոյ առ հասարակ օգտակար ձանձնուած է որ աս սրոյ հանդէսը եկեղեցական պաշտօնեի մը ձեռքով կատարուի ։ ինքը առ պատսի հանթեանը յարմար աղօմքներ շնելու հե Ասւրբ Կանք կարդալով հան ներկայ եղողներան մասիթարեան կան և յարդորական քանի մը փառեր խօսեր ։

Ա յս պաշտօնը և թնդ ապիչ հագեցոր պաշտօն մասիք ալ որ անոր հետագառակար կը սեղանի կը ըստ կամ առնը կատարուի ։ կամ գեքեղմանը ։ և կամ թէ մասամբ առնը և ամսամբ քերեցիմբ կերեցիմբ ։

ԳԼՈՒԽ ՃԵ

ԴԱՄՊԱԿՈՒՄՆԵՐՆ և ՀՆՈՐՀԱԿԱԼՈՒՄՆԵՐՆ յագ-
կացեալ յարուահ օրեր:

Ենր կտակարանին անտեսութեան առկը թե-
ղետ և Տէրունի օրեն զատ յատկացեալ ուրիշ ու-
ժեր չկան՝ որ պահուին իրբեւ սուրբ օրեր ։ սա-
կոյն պյառ ամենայնիւ թէ Առւրբ Վարոց թէ քա-
նականութեան խիստ համաձայն է որ քրիստոն-
եաները երբեմնակի ծոմապահութեան, խոնարհու-
թեան և ալզթքի օրեր սանենան, ինչպէս որ նուն-
շնորհակալութեան և գոհաբանութեան մասնաւոր
օրեր ըստ պահանջման իրենց մասնաւոր վիճակին
ու պարագայիցը։

Առւրբ Վարոց օրինակներէն և նոյն իսկ բանին
ընութենէն շատ պարզ Վերևի որ առանկ մասնա-
ւոր ծոմապահութեան կամ շնորհակալութեան ու-
րերը քանի մը եղականաւ կրնայ պահուիլ։ առ-
վահապ անիններ կրնան ասանկ օրեր պահել նկատ-
մամբ բժան իսկ իրենց անձնական վիճակին վերա-
բերեալ գեղագերու, որն որ շնորհքին միջնորդու-
թիւնովը արդէն մեծամեծ օրհնութիւններ ընծա-
յան է շատերուն ։ Տիրապաններ ընդունեաներ-
կրնան ասանկ օրեր պահել նկատմամբ լուսուածառ-
յին նախախնամութեան իրենց վրայ խրիած մաս-
նաւոր վիշտներուն և կամ պարզեած օրհնութիւն-
ներուն ։ Արանաւոր եւելուցիներ կրնան պյա-
ռիսկ յատուկ օրեր պահել նկատմամբ իրենց մաս-

նաւոր վիճակին ու պարտգններուն, ինչպէս օրին նակի համար և երբոր կը տեսնան թէ եկեղեցին մէջ հոգեւոր ցրտութիւն լմանած է ու եղբայրները օրէ որ ետ ետ կ'երթան, երբոր իրենց վրայ Հովիւ կը կարգեն, կամ արդէն ունեցած Հովիւնիւնիւ կը կորացընեն, երբար ուրիշ տեղեր առաքեալական պաշտօնով քարոզիչներ կը խորկեն, և այլն ։ Տէ՛ Պառկ ։ Ժէ ։ Ժէ ։ ԶՅ ։ ։ կ ։ Ա ։ Խախանէալ շնչիւրակիւ Եկեղեցիները կամ երկրի մը մեջ գունուած բոլոր եկեղեցիները մէկ տեղ կրնան այս պիսի ծոմապահութեան կամ շնորհակալութեան օրեր պահէլ նկատմամբ հասարակաց միջայ եղան մասնաւոր աղէտիցը կիմ շնորհուած ազատութեանցը :

Եշրոր Եկեղեցի մը կամ ընկերակից եկեղեցիները ասանկ օրեր կը յատկացընեն մէկ մասնաւոր նպատակի մը համար, ամէն քրիստոնեայի պարտքըն և արտօնութիւնն, է իր ժամանակաւոր գործքերը անանկ մը կարգադրել՝ ոք կարենայ անխափան միաբանիլ ։ Ստուծոյ ժողովուզդին հետ ու հանդարտ և անզբաղ մաքով կատարել այն օրուան յատուկ պարտաւորութիւնները :

(Ե)այտնի է որ ասանկ պաշտօններու մէջ մատուցուած աղօթքները և ուրիշ պաշտամունքները թէ առանձին ըլլայ թէ հրապարակաւ, յատուկ յարմարութիւն մը ունենալու են նոյն առարկային : Ծառմապահութեամբ աղօթքներու մէջ սուվորականէն աւելի ժամանակ տրուելու է մեզաց խոստավանութեան . յատուկ յիշելու են իրենց բո-

Ըստ մղենրը և յանցանքները, ապերախտաւթիւնը
ները և անհաւատաբնութիւնները՝ ճանչնալով մի-
անգամայն անոնց մծութիւնն ու ծանրութիւնը՝
և թափանձանօք հայցելու են լուսուծոյ օղորմու-
թիւնը: Լիատմամբ ծումապահութեան մասնաւոր
կերպին ուն լրաց. ծը. 4—7: Գառն. թ. 5—10:
Արտիւ. կ. 16—18:

ԱՅ շնորհակալութեան համար յամկացեալ աղօթո-
քի օրերը մասնաւոր մատրութիւն ըլլուելու և
Ըստուծոյ պարգևած անհամար բարիքներուն ու
օրհնութեանցը և այն պաշտամունքին մէջ, թէ ա-
ռանձին թէ հրապարակաւ, սովորականեն աւելի
ժամանակ տրուելու է լուսուծոյ շնորհակալուա-
թիւն և գոհութիւն մատուցանելու:

ԳԼՈՒԽ ՃԶ

Եթեղեցւոյ անդամներուն իրարուռնեցած պարտականութիւնները տիրապէս սա երկու բաներուն մէջ կը բովանդակուին, Աւո և Միաբանութիւն : “Ես կը պատուիրեմ ձեզի” , ըստ Տէրն մեր իր աշակերտներուն , “որ մէկզմէկ սիրեք” : Եւ իր վերջին ալօթքին մէջ եռանդուն ոգով կը մազթէ , “Որ մէկ ըլլան՝ ինչպէս որ մենք մէկ ենք . . . որ իրենք կատարեալ ըլլան միութեան մէջ” :

Ըստ հոս այս նիւթին վրայ խօսելու ատեննիս կարգաւ առաջ պիտի բերենք աս երկուքը իրեւ հիմունք Աստուծոյ զաւկներուն մէկզմէկու ունեցած փոխադարձ պարտաւորութեանցը :

“Ասա՞ Աստուծոյ զաւկներուն մէջ տեղը եղած սրբազն առնչութեան կնիքը և կապը՝ Ա-ի-շ-է սիրելն է : Ասոր անհրաժեշտ հարկաւորութիւնը ցուցընելու համար իրեւ փաստ՝ Աստուծոյ խօսքին մէջ սիրոյ վրայօք ինչ և որքան բան ըստած ըլլալը յառաջ կը բերենք : Զկայ մէկ պարտաւորութիւն մը որ այնքան յաճախ և այնքան բազմաթիւ օրինակներով պահանջուած ըլլայ , քանզի մեր ճշմարտապէս Քրիստոսի աշակերտած և անոր թագաւորութեանը մէջ մտած ըլլալնուս ճըշմարիտ և յատուկ նշանը՝ Աէրն է . “Ես է իմ պատուերս՝ որ մէկզմէկ սիրեք , ինտոր որ ես ձեզ

սիրեցի” : Յալ. ժե . 12 : “Ասով ամէնը պիտի
գիտնան՝ թէ իմ աշակերաներս էք , թէ որ իրա-
րու վրայ սէր ունենաք” : Յալ. ժդ . 35 : Եւ մեր
Աստուծոյ Հոգիւն ծնած ըլլալնուս արդիւնքն ու
ապացոյցն է . “Ուենք գիտենք որ մահէն կեանքի
փոխուեցանք . ինչու որ եղբայրները կը սիրենք” :
ա Յալ. դ . 14 :

Ես ամենուն վրայ , սիրոյ բուն ինչ արժէք ու-
նենալը դատաստանին օրը աղէկ յայտնի պիտի
ըլլայ , “Որովհետեւ աս իմ եղբայրներուս պինտ
պղտիկներէն մէկուն ըրիք , ինծի ըրիք” : Եւ ընդ
հակառակն “Որովհետեւ ասոնց պինտ պղտիկնե-
րէն մէկուն չըրիք , ինծի ալ չըրիք” : Ոտուն . ին .
40 , 45 :

Ինչ ցաւալի իրողութիւն մըն է որ Աստուծոյ
եկեղեցիները աս պարտաւորութիւննին կատարելու
մէջ ընդհանրապէս շատ ետ են : Երբոր խիղճեր-
նուս մտադիր ըլլանք , արդեօք շատ անգամ մեզի
դէմ պիտի չվկայէ՛ թէ “Որաւցընէ մեր եղօրը
վրայով յանցաւոր ենք” : Օհնոնդ . ին . 21 :

Դաւատացեալները ստէպ ստէպ իրենց ’իմահ
դատապարտեալ Տէրոջը խաչին առջելը երթալու
են , որպէս զի հոն դաս առնեն իրմէ՝ թէ իր մեզ
ինչպէս և ինչ աստիճան սիրելը , և թէ մենք
ինչպէս պարտինք մէկղմէկ սիրելը : Ուեր մէկղմէկ
սիրելուն կանոնն ու չափը նոյն իսկ Քրիստոսի
սէրն է . անիկայ բուն իսկ սէր եր , ոչ թէ սոսկ
անոր երեղյթը : Քրիստոս մեզ սիրելուն մէջ բը-
նաւ շահախնդրութիւն չունէր : Եւ այնշափ կա-

տարեալ էր իր սէրը որ մինչ ՚ի մահ համբերեց, ամէն նախատինքներու ու անարդանաց սիրով տարաւ, և զինքը չարչարողներուն համար ներում կ'աղօթէր, և նոյն սէրը մինչև հիմա կը շարունակէ իր եկեղեցին վրայ, բայց աւաղ որ մենք ապերախտներ ենք: Քրիստոնէից միութիւնը հաստատող ու պահող կապը աս սէրն է:

Կախնի եկեղեցիներուն մէջ քրիստոնէից մէկըզմէկու վրայ ունեցած սէրը այնչափ երևելի և նըշանաւոր էր՝ որ շուրջերնին գտնուած հեթանոսները զարմանքով իրարու կը խօսէին, “Տեսէք քրիստոնեաները ինչպէս իրար կը սիրեն”։ Աւաղ, որ եկեղեցին երբէք փորձ ունեցաւ աս վկայութեան ճշմարտութիւնը իր վրայէն կորսնցընելու, և աս պատուական համբաւը վերնալով իր վրայէն կորսընցուց նաև հեթանոսաց առջև սիրելի ըլլալը, վերցաւ ջնջուեցաւ միտքերէն ան հաւանութիւնը, որն որ իրաւամբ գրաւած էր ամենէն:

Արդ հոս պիտի ցուցընենք թէ ինչ է քրիստոնէական ճշմարիտ սէրը, կամ ուրիշ խօսքով անիկայ ինչ բաներ կը պարունակէ իր մէջը:

1. Պարտինք մէկ մասնաւոր յատուկ հաճութիւն մը և հաւանութիւն մը զգալ մեր սրտերուն մէջ մեր քրիստոնեայ եղբայրներուն և ընկերներուն վրայ իրեւ Աստուծոյ սիրելիները:

Աս անուշ հաւանութիւնը և հաճութիւնը իրարու վրայ զգալու ենք իբրև Աստուծոյ շնորհքին ժառանգորդներ, մի և նոյն պատուական հաւատքին կցորդներ, և այն հասարակաց փրկու-

Թեանքը, մասնաւիրներ : Ի՞նուշ և սիրելը լուսավառ և այլ իրարու իրքեւ ազգմէն ողորմութիւն գտածներ Արդիւն չնորհք, և ազգին սրբարպրներդորսաւ թիւն :

(Ա)իրոյ աս արդիւնքը՝ աղքականութեան, բարեկամութեան, շահու կամ պատուց անքեն բնաւ յառաջ չգար . և ամենափեն չնմանիր հայրենիքի, ազգի կամ քաղաքացիի վրայ, եղած սիրոյն . ոյլ ասիկայ, հաւատացեալին սրտին մէջը Վրիստոսով և Վրիստոսի համար անեալ խանդակաթ զգացաւնք մընք մըն . և, որն որ կը տարածի բոլոր անորներուն վրայ :

Ճ՛շմարիա և որ քրիստոնէից մը բնաւորութեան կողմանէ ատրբերութիւններ կան . ոմանք քաղցր և հանդարտ բնաւորութիւն մը ունին, ու մանք աւելի մարդասիրական ոգի մը կը յայտնեն, և ոմանք ալ խանդակաթ համակրութիւն մը բայց գիտնալու և որ քրիստոնէական սէքը՝ մեղամբին Վրիստոսի հետ միացած ըլլալուն վրայ կը կայանայ և ոչ թէ աս բնաւորութիւններուն : Ուստի հաւատացեալները իրարու վրայ անուշ հաճութիւն մը զգալու են իրքեւ (Յիսուս Վրիստոսով միացածներ) :

Ճ՛շմարիա քրիստոնէայ մը երբոր իր եկեղեցաւ այն անդամ հաւատոյ ընտանիններուն վրայ նայի, հնգին իր մէջը կը բերկըի ; և հաճութեան զուոյթ ձայնով մը կը դոչէ, «Վրոնք Վրիստոսոսի սիրելիններն են, որոնց սիրոյն համար իր կեանքը զրտու վասն օրոյ խիստ ալիքուն և հաճելի է ինքի անոնց

Ընկերակցութիւնը, կ'ուզեմ անոնց հետ գալիք, ու վախճառ անոնց հետ գործակից ըլլալ, չեմ ուս զեր վայրկեան մը անոնց հաղորդակցութենէն բաժնումիւ. քանզի անոնք նոյն իսկ պարփառակին ներն են”.

2. «Քրիստոնէական սէրը կը պահանջէ որդինու և աստացեալները նեղութեան մեջ իրարու թիկունք ըլլան : “Խարառ նեղութիւնները կրեցէք, ու այս նաևկ Քրիստոնի օքէնքը կատարեցէք”, կ'ըստ Եսոսունոյ բանք :

Երբոր կը տեսնենք եղբայր մը որ նեղութեանց ու գժուարութիւններու տակ կը հեծէ. փոխանակ անտարբեր և անհոգ հանրիսասեա մը ըլլալու պարագնք հարցութիւր ընել և խմանալ. իր ցառեա ըստ և նեղութիւնները, ու պատրաստ յօժարութիւն մը ցուցընել կաքեկցաբար օգնելու իրեն իր գժուարութեանցը մէջ :

Յոցանի և որ ասանկ եղբայրական քաջալերութիւն մը ինչ մեծ ներգործութիւն կ'ընէ մտառապէ եալ եղբօր մը իր նեղութիւններուն մեջ. Երբոր մէկը իր քրիստոնեայ եղբայրը նեղութեան մեջ տեսնելով կը մօտենայ անոր՝ ու քրիստոնէական հասմակութեամբ և կարեկցաբար խրատ և խորհուրդ կու տայ նկատմամբ իր մասնաւոր նեղութեանցը և կը յայսանէ ամեն շանք օգնելու իրեն՝ ինչ որ իր կտրողութեանը մէջն է, ասանկ եղբօր մը ըրառ նը անտարակոյս շատ մեծ ափ միանք կռւտայնաւ ուսպեալ եղաքը սրամին, և թէ որ մինչեւ անգամն նիւթական կամ դրամական ձեւանդուռ թիւն լուսեց :

կարող չըլլայ ալ , տակաւին անօր ցորցուցան
համակրութիւնն ու կարեկցութիւնը ամենամեծ
օգնութիւն կը համարի իրեն :

Այսքիստոնէից աս մասին աւնեցած անհոգութիւնը՝ շատ անգամ իրենց նեղեալ եղբայրներուն վիշտ
մը կ'ըլլայ :

Աերը կը պահանջէ որ մէկզմէկու անկեղծ ու
խորին համակրութիւն մը ունենանք . “ Աեղութեան
մէջ եղողներաւն դժուարութեանցը հանդարտու-
թեամբ ականջ կախենք . մեր արցունքները ա-
նոնց արցունքներուն հետ խառնենք , ձեռքերնես
եկածին շափի խրատենք , քաջալերենք և միմիթա-
րենք աւետարանին միսիթարութիւններովզ . և մէկ
խոսքով անանկ հոգիով մը վարուելու ենք անոնց
հետ , որ պայծառ տեսնեն թէ՝ ոչ միայն տեսան-
կամ լրած ենք իրենց նեղութիւնները , պյլ սըր-
տով ալ զգացած ենք :

3. Հիւանդաց և վշտացելոց այցելութիւն ը-
նել : Այեր քրիստոնէական սիրով մէկզմէկ սիրել-
նուա մէկ երևելի արդիւնքն ալ , մեր հիւանդ կամ
վշտակիր եղբայրներնուս իրենց նեղութեանը մէջ
այցելութիւն ընելն է : Ա երջին օրը մեր Տէրը
պիտի ըստ իր Հօրը ՚օրհնածներուն , “ Հիւանդ
էի , ու ինծի տես եկաք , բանտի մէջ էի , և ինծի
եկաք ” : “ Արովհնեակ աս իմ եղբայրներուս պինտ
պղտիկներէն մէկուն ըրիք , ինծի ըրիք ” : Ա արլու-
ին . 36. 40 : Այս Տէրն մեր այս համարներուն մէջ
ինչպէս որ կը հաստատէ՞ւ կը սորվեցընէ նեղեալ-
ներուն այցելութիւն երթալու պարտականութիւ-

նը, անանկ ալ կիմացընէ և կը սորվեցընէ անիւ կոյ զանց ընելուն վտանգը : Տէ՛ս անդ 41—48 :

Վրիստոնեայ եղբայր մը երբոր Աստուծոյ նաւախնամական տնօրէնութեամբը երկարատև հիշւանդութիւնով մը բռնուած շաբաթներով կամ ամիսներով անկողին կը ծառայէ ; եղբայրները պարտական են ժամանակ ժամանակ իրեն այցելութիւն ընել :

Աս բանը որչափ հաճելի պիտի ըլլայ հիւանդին մը՝ որ իր տկարութենէն կամ ախտին սաստկութենէն չկրնար միտքը ամիտոփել երկինքին և յաւիտենական դատաստանին վրայ խորհելու, եղբայր մը գայ և խօսի իրեն Աստուծոյ ողորմութեանը՝ և Հիսուս Վրիստոսի վրայովը և աղօթք ընէ անոր հետ . որչափ պիտի մխիթարուի խեղճը իր ցաւերուն և նեղութիւններուն մէջ : Խայց ընդ հակառակն՝ ողքան տրտմութիւն պիտի զգայ և որչափ իր ցաւերը պիտի ծանրանան, երբոր իր Փորկիչը և հաւատացելոց միութիւնը յիշեցընող ձայն մը չ'լսէ :

4. Վրիստոնէական սիրոյն մէկ ուրիշ արդիւնքն ալ իրարու համար աղօթք ընեն է :

Երբոր Վրիստոնեայ մը իր առանձին սենեակը կը մտնէ իր հոգեւոր և ժամանակաւոր կարօտութիւնները ողորմութիւններուն չօրը առջելը թափելու, ինքը պարտական է իր Վրիստոսով եղբայրներն ալ յիշել . Աստուծոյ շնորհքն ու օրհնութիւնը ամենայն զերմուանդութեամբ անոնց վրայ ալ հայցելու է : Երբոր քրիստոնեայի մը

իր առանձին և ընտանեկան աղօթքներուն մէջ սրտեն չգար իր եղբայրներուն համար ալ աղօթք ընելու, յայտնի նշան մըն է որ անոնց վրայ սէր ալ չունի: Ան որ իր եղբայրը կը սիրէ՝ չկրնար առոր համար աղօթք ընելը զանց ընել:

Աս բանը ոչ թէ պարտք, այլ արտօնութիւն մը ճանչնալու ենք մեզի: Անչ մխիթարութիւն է իր եղբօրը երջանկութեանը և օգուտին անձկացող քրիստոնէի մը սրտին, երբոր խորհի թէ ինքը ինչպէս որ կրնայ իր եղբայրներուն հետ աղօթք ընել՝ կրնայ անանկ ալ անոնց համար ընել:

Ինքը կրնայ բարեշնորհ Նօրը առջևը յիշել իր եղբայրները անոնց ամէն մասնաւոր պարագաներով վը. Նեղութիւններնին և կարօտութիւններնին մղբերնին և պակսութիւններնին, ամէնքն ալ կրնայ յիշել և անոնց վրայ իր ողորմութիւնն ու օգնութիւնը հայցել:

Ինքը աս բանը կ'ընէ՝ իր սրտին բերկրութիւնով վը. սէրը զինքը կ'ստիպէ որ ընէ:

Յ. Ողորմութիւն. այն է՝ աղքատ և կարօտեալ անդամներուն նիւթական և դրամական օգնութիւն: Այսր Քրիստոսով եղբայրներնուս վըրայ սրտով և արդեամբ սէր ունենալնուս մէկ պրառուղն ալ աս է: “Առւրբերուն պիտոյիցը հաղորդեցէք:” Նոռալ. ժք. 13: Ան որ իր եղբայրը կը սիրէ, ինչպէս կրնայ իր գութը անկէ գոցել երբոր կը տեսնէ անիկայ խղճութեան և կարօտութեան մէջ: Առաքեալը իրաւամբ կը հարցընէ, “Իայց ան որ աշխարհիս բարիքը ունի, և իր եղ-

բայրը բանի մը կարօտ կը տեսնէ , ու իր գութը անկէ կը գոցէ , ինառո՞ր Այսուծոյ Ալերը անոր Աշը բնակած կ'ըլլայ : ” ա (Յակէ . դ . 17 : Կարդանախնի քրիստոնէից ըրածը Առաքելոց գործքերուն պատմութեանը մէջ , տես՝ ինչպէս հարուստ և պացուածքի տէր քրիստոնեաները կը ծախէին իրենց բաները , ու այնչափ ստակները Առաքելոց ոտքը դնելով աղքատներուն հետ հասարակաց կ'ընէին : Գարծ . դ . 31—37 : Հեթանոսները զարմանքով կը խօսէին նախնի քրիստոնէից իրարու օգնելու ջանքին և աշխատութեանը վրայ :

Մյուսնց երեւելի մատենագիրներէն մէկը՝ 1 ու կիանոս կ'ըսէ թէ՝ “ Մյուսնք (քրիստոնեաները) ինչ բազմահոգ են , կ'աշխատին և ջանք կ'ընեն իրարու ձեռնտու ըլլալու ” :

Երդ աս բանը որչափ որ նախնի քրիստոնէից պարտքն էր , այնքան ալ մեր պարտքն է հիմա : Բարեսիրութեան և մարդասիրութեան ընդհանուր սկզբունքներէն և Ալորդ Գրոց մասնաւոր պատուէրներէն պարզ կ'երեսի որ եկեղեցւոյ աղքատներուն վրայ յատուկ հոգ տանելու պարտական ենք :

Իսայց գիտնալու է որ աս պարտաւորութիւնը կատարելնուո . մէջ շատ արթնութիւն և զգուշութիւն պէտք է . անսկզբունք սէրը ընդհանրապէս թշնամութեան կը ծառայէ : Ան ողորմութիւնը որ ուրիշները ծոյլ և անհոգ ըլլալու կ'առաջնորդէ , ոչ թէ ողորմութիւն , այլ անէծք է :

Այսանկ համառօտութեան մը մէջ ողորմութեան ամէն որոշ սահմանները տալը անկարելի է . այս-

շափ միայն կ'ըսենք՝ որ ողորմովթիւնը որոշ առարկայ մը կամ նպատակ մը ունենալու է . և ինչ նպատակադ որ կը հաւքուի , ճիշդ նոյն նպատակին գործածելու է . օրինակի համար՝ կրակէ եւ ըստներու համար կամ հալածեալներու համար հաւքուած ստակը ուրիշ բանի ամենելին գործածելու չէ :

6. Համբերութիւն , ց իրարու տկարութիւններու տանիլ : Ակը եղիայնամիտ է , ամէն քանի կը համբերէ , կ'ըսէ լուսուծոյ խօսքը : ա կարնիլ . ժէ . 4 , 7 : Եւ լուսքեալը կը յորդորէ զքրիստոնեանները “Աիրով իրարու ներողամիտ ըլլալ” : Եփեւ . դ . 2 :

Ակեղեցի մը՝ որ տարբեր տարբեր քնաւորութիւններու , կիրքերու և կրթութիւններու ակը անհատ անձինքներու ամրազըրութիւնն է , չկրնար խաղաղութեան և միաբանութեան մէջ հաստատ պահուկ՝ մինչև որ համբերութիւնը անոնց ամէն մէկուն հոգիին առաքինութեանը պստկը չըլլայ :

Օ ինուորեալ եկ եղեցիին մէջ յաղթական եկեղեցիին կատարելութիւնը չենք կրնար ակնկալել . տարակոյս չկայ որ՝ ինչպէս որ փորձով ալ գիտենք , այսպիսի տարբեր քնաւորութիւնները , տարբեր կրթութիւնները շատ բաներու մէջ իրարու դէմ պիտի գան . և պիտի պարտաւորին իրարու դէմ խօսիլ , իրարու դէմ գործել . և թէ որ համբերութիւնը , ներողամտութիւնը իրենց հոգիին քրիստոնէական մէկ զարդը չէ եղած , մէծամեծ խորվութիւններու առիթ պիտի տան : “Օ օրաւո-

ըլ՝ կ'ըսէ Աստուածաշունչ Պատգամը, պարտի տկարներուն տկարութիւնը վերցընել': Հոռկա ժն. 1:

Ենոնք որ շնորհքին միջնորդութիւնովը աւելի յառաջ գացած են, աւելի փորձ են և աւելի գիւտութիւն ունին, դեռ Քրիստոսով տղայ եղողներուն տկար և անփորձ խորհուրդները ոչ իրենց մաքերնուն մէջ արհամարհելու են, և ոչ կենցաղավարութեան մէջ ծաղըելու են: ա լորնէ. դ. 1: Ի՞այց եթէ կրնան, հեզութիւնով և մեզմարաքանալու են անոնց տղիսութիւնը հրահանգել:

Քրիստոնեաներէն շատերուն բնաւորութեանք և վարմունքին մէջ այնպիսի անվայել ոգի մը և ընթացք մը կ'երևի, որ թէպէտ անոնց ճշմարտապէս Աստուծոյ զաւկներ ըլլալնուն ամենենք գէմ չգար, սակայն ան ամէն բանի համբերող սէրը առ հասարակ մեր հոգիներուն մէջ թագաւորած չըլլալուն համար, կրնայ եկեղեցին խաղաղութիւնը վրդովիել:

Իմանք իրենց կարծիքներուն մէջ հաստատ ըլլալով՝ կը ջանան յանդուգն և բռնի վիճարանութիւններով զանոնք ուրիշներուն ընդունիլ տալ: Ոմանք ալ երկայն և ունայն գատարկարանութիւններով ուրիշներուն համբերութիւնը կը հատցընեն: Իսկ ոմանք ալ թէպէտ վէճ և զըսցք չեն սիրեր և ընդհանրապէս ուրիշներուն կը զիջանին, սակայն միշտ տրտնջող և անհաճոյ բընաւորութիւն կը ցուցընեն: Իսկ ալ՝ որ խիստ են և ծանր կը խօսին, անանկ որ ուրիշներուն դաժան և խոռվարար կ'երևին:

Արդ՝ Աստուծոյ զաւկներէն ոմանց իրենց ընդաբոյս բնաւորութենէն ծագած ասպակսութիւնները՝ մասնաւոր առիթ՝ մը սեպելու ենք աւելի և մեր մէջը մշակել այն համբերող սէրը, և միշտ ներողամիտ ըլլալ իրարու։ Ա'էկզմէկ սիրելը՝ միայն կատարեալ և սիրելի քրիստոնեաները սիրել ըսել չեւ։ Քրիստոսի աշակերտները՝ ոչ թէ միայն աղեկ և սիրուն բնաւորութիւններ ունենալնուն համար սիրելու ենք, այլ մանաւանդ Քրիստոսինները ըլլալնուն համար սիրելու ենք։ Ա'անաւանդ որ գուցէ խիստ և անհաճոյ բնաւորութեան տէր քրիստոնեաները աստուածպաշտութեան մէջ՝ անուշ և հանդարտ բնաւորութեան տէր եղողներէն աւելի ջերմեռանդ ու աւելի յառաջ են։ Ասանկները վասն Քրիստոսի սիրելը, նոյն իսկ Քրիստոսի վրայ սէր ունեցած ըլլալնուս ապացոյց մը կրնայ ըլլալ։ Կթէ Քրիստոս զանոնք սիրած է իրենց աս պակսութիւններովը՝ ինչպէս որ մեզ ալ մեր պակսութիւններովը, անշուշտ մենք ալ պարտական ենք սիրել զանոնք իրենց պակսութիւններովը։

7. Քրիստոնէական սէրը կը պարտաւորէ մեզ հսկել մէկզմէկ մեր քրիստոնէական ասպարէզին մէջ։

Ա'արդասպան կայէնը բուն իր սրտին համեմատ պատասխան մը տուաւ Տէրոջը. “Ա'իթէ ես եղբօրս պահապանն եմ”, ըստ : Ծանհու. Ք. Թ. Բայց ճշմարիտ քրիստոնեայ մը աս կերպ պատասխան չտար. քանզի բուն լատ բանին համար

միաբանած և ուխտի մտած ենք որ իրարու պահապան ըլլանք :

Վրիստոնեական եկեղեցիները խումբ խումբ
երկնային ճամբորդներու կարաւաններ են . ուստի
ամէն մէկ անհատի պարտքն է իր ընկերը ճամշ
բուն վտանգներէն զգուշանալ : Այնք մեր եղաօրք
ընթացքը հսկելու ենք , և պէտք եղած առենք
զանոնք եղայրաբար խրատելու և յանդիմանելու
ենք : Բայց ասկէ չհասկցուիր որ մենք իրաւունք
ունինք մեր եղաօրք գաղտնիքները իմանալու հետ
ըլլալ , և կամ անոնց բանին խառնուկլ . վասն զի
Տէրը աս բաները արգիլած է : ա իմէն . դ . 2 : ա
Պէտք . դ . 13 : Եթէ արգիլուած է ուրիշին գործին
խառնուկլ , ալ ո՞ւր կը մնայ իրարու վրայ
բռնաւորական իշխանութիւն բանեցընելլը : Այսու
ամենայնիւ պատուէր ունինք Տէրոջմէն ամէն օր
մէկզմէկ յորդորելու , որ չըլլայ թէ մէկը խստա-
նայ մեղքին խարէութիւնովք : Եթը . դ . 13 : Խր-
որ կը տեսնենք եղբայր մը որ իր պարտքը զանց
կ'ընէ և մեղք կը գործէ , չենք կրնար անտարբեր
հանդիսատես մը ըլլալ առանց եղբայրաբար և
սիրով զինքը խրատելու : Խրոր որ և իցէ մէկը
տեսնանք որ իր անձին վնասակար բան մը կ'ընէ և
մենք զինքը չենք զգուշացըներ ան բանէն և չենք
խրատեր , ի՞նչպէս անիկայ սիրած կրնանք ըլլալ :

"Եղբայրներ՝ թէ որ մէկը յանկարծ ինչ և իցէ
յանցանքով բռնուելու ըլլայ , դուք որ հոգեւոր էք
անանկը հեղութեան հոգիով ուղղութեան բերէք" . Գառլ . դ . 1 : "Եղբայրդ քու սրաիդ մէջը

պիտի չատես . քու դրացիդ անպատճառ պիտի յանդիմանես , որ անոր համար մեղք չկրես” : Պատ . ժթ . 17 : Խըբոր եզրօր մը մեղանչած առենը զինքը չենք յանդիմաներ , զանիկայ ոչ թէ սիրած կ'ըլլանք , այլ ատած : Ըռաքեալը աղաչելով կը խօսի՝ ոչ թէ մինակ պաշտօնէից այլ և բոլոր քրիստոնեաներուն թէ՝ “Ղնկարգ վարմունք ու նեցողները խրատեցէք” : ան իջևառալ . ե . 14 :

Հատերը՝ որ հիմա իրենց ուխտը ոտքի տակ առնելով կրկին աշխարհասիրութեան և անառակութեան դարձած են , գուցէ ասանկ ահաւոր վախճանի մը հասնելէն՝ Կոտուծոյ շնորհքին օգնութիւնովը պիտի արգիլուէին , եթէ եղբայր մը անոնց ան վտանգաւոր քայլերը առնելու առաջին կէտին մէջ վրայ հասնելով եղբայրաբար և սիրով զանոնք խրատեր էր : Կորդարեւ ասիկայ դժուարին և ծանր պարտաւորութիւն մըն է , սակայն այսու առմնայնիւ պարտինք առանց զանցառութեան խոնարհութեամբ և հաւատարմութիւնով կատարել :

Առ Վրիստոս և առ ընկեր կատարեալ սէրը՝ աս դժուարութիւններուն ամենուն կը յաղթէ . և ան ժամանակը աս և առ ընկեր ունեցած ամէն ուրիշ պարտքերնիս անձանձիր կը կատարենք :

Այսդ Կոտուծոյ զաւկներուն իրարու ունեցած առաջին պարտաւորութեան վրայ այսչափ խօսելնէս կտքը , կ'անցնինք երկրորդին , որ է միաբանութիւն և խաղաղութիւն :

Սուրբ Գիորքը բազում անգամ կը յորդորէ գքրիստոնեաները որ ջանան խաղաղութեան և

միաբանութեան մէջ պահել Այտուծոյ եկեղեցիները : “Գանացէք Հոգւոյն Սրբոյ միաբանութիւնը խաղաղութեան կապօվը պահել . մէկ մարմին ու մէկ Հոգի” : Երիւա . գ . ծ :

“Խրարու հետ խաղաղութիւն ըրէք” : Այսու . թ . 49 : ա թիւսող . ե . 13 : “Խաղաղութեան ետևէ ըլլանք” : Հոգով . ժդ . 19 : “Շայտուհետեւ եղբայրներ՝ . . . միաբան եղիք , խաղաղութիւն ըրէք” : թ կորնչ . ժդ . 11 : “Ձեզի կ'աղաչեմ եղբայրներ՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովը , որ մի և նոյն խօսքը ունենաք ամէնքդ , ու երկպատակութիւններ չըլլայ ձեր մէջը” . հապագուք մէկ միտքի ու մէկ խորհուրդի վրայ հաստատուած ըլլաք” : ա լ որնչ . ա . 10 : Ասոնք ընդհանուր պատուերներ են . արդ հոս յառաջ կը բերենք աս կանոնը պահելու կամ կատարելու մասնաւոր պարտաւորութիւնները :

1 . Եկեղեցին միաբանութիւնն ու խաղաղութիւնը անվօդով պահելու համար , իւրաքանչիւր անդամ պարտին իրարու խոնարհութեամբ հնազանդիլ : “Ամանապէս դուք երիտասարդներ՝ հնազանդ եղիք ծերերուն . և ամէնքդ իրարու հնազանդ ըլլալով խոնարհութիւն հագէք” : ա Պէտք . ե . ց .

Կմիկայ կը ցուցընէ թէ Այտուծոյ զաւկներուն մէջ տեսակ մը փօխադարձ հնազանդութիւն ըլլալու է , ոչ թէ բռնաւորական , այլ եղբայրական : Եռաքեալը ըսել չուզէր որ Եկեղեցւոյ անդամներէն ոմանք՝ ուրիշներուն կարծիքներուն և զգա-

ցումներուն զիջանին առանց իրենց դատումը գործածելու, և միշտ ուրիշներուն կամքէն առաջնորդուին, այլ պարզապէս իր միտքը աս է որ մեծ՝ պղտիկ, աղքատ՝ հարուստ ամէնքն ալ հաւասարապէս իրարու հնազանդին՝ 'ի սիրոյ՝ ոչ թէ իշխանական երկիւղներէ։ Ճ՛շմարիս է որ լուսուծոյ եկեղեցիներուն մէջ մեծութիւն պղտիկութիւն չըկայ, այլ ամէնքն ալ հաւասար եղբայրներ են՝ Քրիստոսով, որոնց գլուխ և հովուապէտ նոյն ինքն Քրիստոս է։ սակայն եթէ աս առաքելական կանոնը չպահուի անոնց մէջ, ան ժամանակը առ հասարակ ամէն անհատները մէյմէկ տիրողներ և իշխողներ կ'ըլլան, և խաղաղութիւնն ու միաբանութիւնը հիմնովին կը վերնայ իրենց մէջէն։ Բացարձակ և անկանոն հաւասարութեան դրութիւն մը՝ իշխանական և տիրապէտական դրութենէ մը աւելի չարիքներու առիթ կրնայ ըլլալ։ Ի՞նչ բարեկարգութիւն կրնանք ակնկալել ընկերութենէ մը, եթէ անոր ամէն անդամները ուզեն իրենց կամքը յառաջ տանիլ, և բոլորը իրենց խորհուրդին հնազանդեցընել. աս բանը անվախճան խռովութիւններու և մշտնջենաւոր անժիաբանութեան հիմ մը դնել է։ Եկեղեցիի մը ամէն մէկ անդամները բացարձակ և հաւասար իրաւունք ունին իրենց կարծիքը ու խորհուրդը խոնարհութեամբ և յարգանօք խօսելու. բայց աս իրաւունքը առիթ մը ըլլալու չէ իրմէ ծեր, իրմէն փորձ եղբայրներուն խորհուրդները անարգելու, և իրենին վրայ յամառ կենալու։ Պատանի և անփորձ

Կղբայրները՝ իրենց ծերունի և փորձ եղբարցը խորհուրդներուն և կարծիքներուն աղէկ մտադիր ըլլալու են. և թէ որ իրենց աղէկ չերևնայ, հեղութեամբ պատասխանելու են և ան բանին վրայ իրենց կարծիքը յայտնելու են սիրով և յարգանօք:

Ի՞նչ մեծամեծ չարիքներ և գեշութիւններ յառաջ եկած են՝ ընդհանուր եկեղեցին աղէկ և շիտակ երեցած բաներուն դէմ անհատ անձինքներու իրենց կարծիքները կամ իրենց աղէկ երեցածը հաստատել ջանալու յամառութենէն» Քանզի քրիստոնեանները Ըստաբեալին սա պատուերները իրենց ընթացքին կանոն բռնեն. «Ի՞ն մը գըրգռութիւնով կամ սնապարծութիւնով մի՛ ընէք. Հապա խոնարհութիւնով մէկզմէկ ձեր անձէն լուսեպեցէք»: Փիլէպ. բ. 3: «Պատուելու մէջ իրարմէ անցէք»: Հայում. ժք. 10:

2. Եկեղեցւոյ խաղաղութիւնն ու միաբանութիւնը անվրդով պահելու համար հարկաւոր է՝ որ ամէն մէկ եղբայր ուրիշներուն մեղքը կամ պակսութիւնները տեսնելուն մէջ արդար և շիտակ կանոն մը կամ եղանակ մը բռնէ:

Յայտնի է որ զինուորեալ եկեղեցին մէջ կատարելութիւն չկայ. կը յուսացուի որ քրիստոնեայք Ծատուծոյ շնորհքովը քնտրուած սուրբերն, բայց ոչ կատարեալներ. ամենաբարեպաշտ անձը շատ անգամ մեծամեծ պակսութիւններու մէջ կ'իյնայ: Մանաւանդ քանի որ նոյն իսկ քըրիստոնէից մէջ բնաւորութեանց և կրթութեան-

ՏԱԿՆԱԾՈՒՅՑ ԵՎ ԹԵՄՆԵՐՈՒՅՑ

աստիճաններու տարրերութիւնը կայ , տարակոյս
չայ որ շատ անգամ մէկուն ընթացքը միւսին ա-
ղէկ չերենալով՝ իրարու վրայ գէշ կարծիքներ և
վիրաւորութիւններ յառաջ պիտի գան :

Առդ եթէ աս բանին մէջ քրիստոնէական ար-
դար կանոն մը չպահուի , յայտնի է թէ ինչ մեծա-
մծ խոռոշութիւններ , գժոտութիւններ և անմիաբա-
նութիւններ յառաջ պիտի գան , ինչպէս որ ար-
դէն շատ անգամ փորձով ալ տեսնուած է : Անկը
կը տեսնէ որ եղբայր մը յանցանք կամ պակու-
թիւն մը ըրաւ , կամ թէ իրեն անանկ կ'երևայ .
Փոխանակ իրեն երթալու և իրեն հետ խօսելու ,
անմիջապէս իր համարումը կ'աւրէ անոր վրայ և
կ'սկսի մէկուն մէկալին խօսիլ անոր վրայ . ու այս-
պէս երկու կողմին մէջ կը ծագի ատելութիւն մը ,
և կամաց կամաց եղբայրութեան և միաբանութեան
բոլոր կապերը կը քանկուին “ու կ'ըլլան իրարու
թշնամիններ :

Տէրն մեր կանխատես ըլլալով բոլոր աս չա-
րիքներուն՝ զգուշացուց իր եկեղեցին անոր իմաս-
տուն կանոն մը տալով , “թէ՞ որ քու եղբայրդ
քեզի դէմ մեղանչէ , գնա՞ յանդիմանէ անիկայ՝
երբոր դուն և ան մինակ էք” : Առաջն . ժը . 18 :
Ահա աս կանոնին մէջ իմաստութիւնը լցոսի պէտ
կը փայլի , երկու կողմին ալ օգուտը ակներև կ'ե-
րնի : Ի՞նչ օգուտ կ'ըլլայ եղբօրս՝ երբոր ես իր
յանցանքը մէկուն մէկալին կը պատմեմ , միթէ
ուրիշներուն խօսելովս անիկայ կ'ուզդո՞ւի : Առդեօք
ասանկ ընելովս անիկայ իր յանցանքէն ետ կը կե-

նոյ . ասանկ ընթացքի մը մէջ բնչ սէր , բնչ եղայրութիւն , և ինչ համակրութիւն :

Ճշմարիտ է որ շատ անգամ եկեղեցւոյ մէջ կը դատնուին այնպիսի անձինք , որ իրենց անկարգ և քրիստոնէի անվայել ընթացքովը կը վկասեն ուրիշներուն զգացումները . ու այսպէս՝ պատճառ կու տան որ անոնք գայթակղին իրենց անկեղծութեանը վրայ : Ամեննեին հոգ չեն ըներ թէ ու րիշներուն ինչպէս կ'երևայ իրենց ընթացքը , ու զէկ' թէ գէշ . որ տաեն ճշմարիտ քրիստոնեայ մը ամեննեին պիտի չուզէ որ հարկ չեղած տեղը ճճի մը անգամ վկասէ , ուր մաց եղբօր մը զգացումները : {Յայտնի է որ ասանկները պարտական են արթուն և զգոյշ ըլլալ , որ իրենց անխոհեմ և անվայել ընթացքովը՝ ուրիշներուն գէշ կարծիք տալու առիթ չտան , և Եղաուծոյ եկեղեցիին խաղաղութիւնը իրենց հաճոյիցը զոհ չընեն : Ի՞մն քրիստոնեայ պարտական է իր եղբարցը խաղաղութիւնը՝ իր անձին վերաբերեալ ամեն օգուտներէն վեր դասել :

Ուակայն այսու ամենայնիւ՝ բոլոր աս բաները ամեննեին պատճառ մը չեն որ մանք յանցաւոր եղբօր մը հետ չարաչար կամ աւետարանին կանոնէն տարբեր ոգով մը վարուինք : Այսծ զգուշութիւն ընելու ենք՝ որ բոլոր մը ըրածները անոր օգտին և ուղղութեանը համար ըլլան :

Կ'քրիստոնէական հեղութիւնով ու քաղցրութիւնով վարուելու ենք , յայտնի ցուցընելով թէ մանք ալ մղաւորներ ենք ու փորձութեան ենթա-

կայ : Ա երջապէս քրիստոնէաբար ամէն ջանք ընթ-
լու ենք , որ յանցաւորը ուղղուի և ըրածին վրայ
զզլայ , և ոչ թէ խօստանալով աւելի գէշ վի-
ճակներու մէջ իյնայ : Բայց՝ եթէ յանցաւորը առ
ամենուն վրայ տակաւին յամառ կենայ , ու իր ը-
րածը չուզէ խօստավանիլ ; ան ատենը յանցանքը
դիմող : անձը կրնայ իր հետը մէկ կամ երկու
հոգի ալ առնել իրքեւ օգնութիւն կամ վկայ :
Ա առլ . Ժր . 16 : Բայց ալէկ նայելու է որ ասոնք
հեղահոգի , հանդարտ և խոհուն անձինք ըլլան ,
որ վէրքը յաւէտ բուժելու օգնեն , ու ոչ թէ
մեծցընելու : Ա սոնք զգոյշ ըլլալու են որ մէկ կամ
միւս կողմին կուսակից չերենան : Ա սոնք եղբայ-
րաբար յայտնելու են իրենց փափաքը որ կ'ուզեն-
երկու կողմին մէջ խաղաղութիւն ընել միանգա-
մայն իրաւունքն ու արդարութիւնը պաշտպանե-
լով : Երբոր ասոնց ջանքն ու աշխատութիւնն ալ
ցյազողիր , վերջին բանը՝ զանիկայ եկեղեցւոյ ընդ-
հանուր ժողովին վերածելն է , կամ որ նոյն է
հոգաբարձուաց ժողովին : Բայց ասկէ առաջ ա-
մէն ջանք ըլլուելու է որ բանը աս աստիճանը չը-
հասնի : Ա եծ ջանք և զգուշութիւն ընելու է որ
բանը հոս չհասած եղբարց մէջ խաղաղութեամբ
ու սիրով վերջանայ :

Երբոր յանցաւոր մը ինչ և իցէ կերպով իր
ըրածը կը տեսնէ և կը խօստավանի , երկու կողմէն
սիրով ու անկեղծութեամբ իրարու սրտանց ներե-
լու են : Ա սիկայ է Ա սառւծոյ Բանին պամուերը •
“Եւ իրարու հետ քաղցր եղիք , գթած , ներելով

իրարու, ինչպէս որ Աստուած՝ «Քրիստոսով ներկց ձեզի»։ Խէտ։ գ. 32։ «Ուստի Աստուածոյ ընտրեալ սուրբերու ու սիրելիներու պէս՝ վրանիդ հագեք գութը, . . . իրարու համբերելով և իրարու ներելով՝ թէ որ մէկը մէկու մը դէմ աղբա առաջ մը ունենայ. ինչպէս որ «Քրիստոս ձեզի ներեց, անանկ ալ դուք»։ Լուլ։ գ. 12, 13։ Ի՞նչպէս կրնայ մէկը իր մեղքերուն համար Աստուածում ներում և թողութիւն յուսալ, նրբոք խօք պատրաստ չէ սրտանց իր եղբօրը ներելու։ ԱՌարիւ. կ. 15։ մը. 33։

ԱՌԱ յօրուանքը վերջացընելնէս առաջ, հոս կ'ու զնք սա օգտակար կանան ալ յիշել։ «Քրիստոնեայ մը ինչպէս որ պարտական է իր անձին զգովալը բայց, և զընել անանկ բաներ, որ ուրիշներուն դէշ կարծիք տայ կամ զանանք գայթակղեցընէ, նցյնպէս ալ պարտական է որ ուրիշներուն վարքին և ընթացքին մէջ տեսած ամէն ոչինչ և թեթև բաներով անոնց վրայ իր գաղափարը չաւրէ կամ զանանք յանցաւոր չդատէ։ Հասարակ բան՝ մը եղան է եղբօր մը ամէն նայուանքին ամէն շարժուածքին մէյմէկ մէկնութիւն տալով՝ անոր վրայ դէշ գաղափար ձեւացընելը։ Բնէ որ ամէն անոնան ոչինչ բաները գայթակղութեան բառական պատճառ սեպենք, և ուրիշներուն վրայ մեր ունեցած համարումը աւրենք, ալ ամէնեին չենք կրնար քրիստոնէական մութիւն մը ակնկալել։

Հաստատ կանոն մը ընելու ենք եղբօր մը ընթացքը ամնանքն զէշի շմկնել՝ մինչև որ անոր

ՏԵՍՂԱՑԻՈԾ ԸՆԴ-ԸՄՆՆՐՈՒՆ

շարակամութիւնով կամ չար շարժառիթով եւ-
զած ըլլալը չստուգենք . քանզի՞ Աւրը , կ'ըսէ
Ըստուածաշունչ Պատգամը , շարութիւն չխոր-
ժիր : ա կորնին . ժկ . Յ :

Յ . Երկեղեցւոյ խաղաղութիւնն ու միաբանու-
թիւնը հաստատ պահելու համար երրորդ կանոն-
նին , Եկեղեցւոյ անդամներուն՝ շաղակատ բնաւորու-
թեան դեմ արթուն իւնաւ , ու պահիլոյ բուլունին
յաղակարեւնին է :

Հաղակատ կ'ըսուի այն անձը որ կը սիրե բա-
նը գործը թողելով՝ ուրիշմիրուն ըրտին չըրածին
վրայ խօսիլ , և մանաւանդ անոնց պակսութիւննե-
րուն վրայ : Այնզի կը տեսնենք որ անանկները
ուրիշներուն կատարելութեանցը և աղեկութիւն-
ներուն վրայ այնքան չեն խօսիր , որչափ որ ա-
նոնց պակսութիւններուն և սիալանացը վրայ կը
խօսին : Ասանկ ընտարութեան տեր մարդ մը եկե-
ղեցիին խաղաղութիւնն ու միաբանութիւնը մա-
ծապէս կը վրդովէ :

Հաղակրատութիւնը բամբասանքէն սա աւելի
նշանակութիւնը ունի , որ առաջնորդ ուրիշներուն
ըրածին թողածին վրայ ո՛չ թէ պարզապէս կը
խօսի , այլ անիկայ յատուկ գործ ըրած է իւ-
րեն և կը սիրէ . տունէ տուն կը պարտի ուրիշնե-
րուն ընթացքը դիտելու , որպէս զի ասոր անոր
պատմելու նիւթ հաւաքէ : Քայտնի է որ այսպիշ-
սի շաղակրատ բամբասիշներուն թունաւոր լեզուեն
ինչ մեծամեծ շարիքներ յառաջ եկած են , ինչ
պահեր կործանենք ; ինչ միաբանութիւններ պա-

ռակուեր և խանդակաթ սիրոյ կապեր խզտուեր են :

Ասանկ բնաւորութիւն մը երբոր անգամ մը Շատուծոյ եկեղեցին մէջ տեղի ունենայ , ու գէթ ոմանց մէջ անիկայ ոդի առնէ , ալ անկէ ետե ի՞նչպէս անոր մէջ խաղաղութիւն և միաբանութիւն կրնանք յուսալ :

Այսն որպէս ամէն քրիստոնեայ պարտի իրեն հաստատ կանոն ընել՝ որ Եղբարց և ուրիշ աղյուսակնեն լրտեն զբայ ասաւեց բանաւոր և պարագաւորէն աղյուսակն մը ամենենէն չկօսէ : Աս կանոնը թող Մարաց ու Պարսից օրէնքներուն պէս անփոփոխ ըլլայ : Առաջ ամէն մէկ քրիստոնեայ իր պրտին մէջ առաջադրէ , “թէ ուրիշ մարդոց վրայով մէկուն մէկալին խօսելու շատ ծանր և զգոյշ պիտի ըլլամ . ամենեին լուր մը պիտի չտարածեմ” թէ իմ կարծիքս է ըսելով՝ թէ ուրիշներէն լսեցի ըսելով” : Խրբոր ուրիշին վրայով բան մը կը լսենք , պէտք է որ անիկայ մեր քովը պահենք : Խրբոր բամբասող մը գայ քովերնիս , յայտնի ցուցընելու ենք որ ամենեին լսել չենք ուզեր զինքը : Ուէ որ մտիկ ընողներ չըլլան , հարկաւ խօսողներ ալ պիտի չըլլան : Դամբասիչ շաղակրատները ամենեին չեն համարձակիր եղբօր մը դէմ իրենց ունեցած թունակից զրոյցները այնպիսի եղբայրներու պատմէ , որոնցմէ զիտեն թէ Տէրոջը անուամբը յանդիմանութիւն պիտի լսեն :

Աքթուն և զգոյշ ըլլալու ենք՝ որ որովայ ցաւեն իւ խօսիմ . խօսու ծածկոց ընելով . Եղբարց և պայման բիւնելիքուն դէմ անոր ասոր խօսելու շաւուրու բանաւորութեան մը գէղի շրուեր մէք մէջք :

Անոնք՝ որ այս կերպով կը խօսին իրարու հետ
իրենց եղբարցը պակսութիւններուն վրայ՝ իրեւ
թէ ցաւալի և Քրիստոսի գործքին արգելք բա-
ներ, եթէ իրօք ցաւեխն ան բաներուն վրայ,
այսպէս ամենեին անդին ասդին պիտի չտարածե-
ին։ Եթէ իրօք կը ցաւին, ինչո՞ւ արդեօք անմի-
ջապէս իրեն չեն երթար և բանը իրմէ չեն ստու-
գեր, անանկ որ եթէ բանը իրաւ է՝ խրատեն և
ուղղեն զինքը։ իսկ թէ որ սուտ է՝ պարզուի բանը,
և սիրտերը շտկուին։ Ո՞չ երանի՛ թէ Ըստուծոյ և
յանցաւորին առջելը յթափէինք մեր արցունքները
և ոչ թէ ուրիշներուն։

Երթուն և զգոյշ ըլլայու ենք որ եղբօր մը վը-
րայզք Ըստու բան մը լսեցի, արդեօք ճշմարի՛տ է
խօսքը ձեռք առած՝ անոր ասոր հարձուփորձ ը-
նելու ելլելով շաղակրատ բնաւորութիւն մը չըս-
տանանք։ Աս բանին մէջ ալ ճիշտ նոյն կանոնը
պահելու է։ Պահանջուր ամբաստանեալին՝
թէ արդեօք ան իր վրայ ըստած բանը ճշմարի՛տ է։

Լան անանկ պարագաներ որ ուրիշին վրայօք
գիտցած պակսութիւններնիս յայտնելը հարկ կ'ըլ-
լայ, և պարտաւորութիւն ալ։ (Օրինակի համար՝
ըսենք թէ եկեղեցին մէկը պիտի ընդունէ, որուն
բնաւորութեանը վրայ խարուած է։ Եթէ մէկը
ստոյգ բան մը գիտէ ան ամսձին վրայ, իր պարագն
է եկեղեցիին օգուտին համար կամ երէցին կամ
հոգաբարձուաց ժողովին անդամներէն մէկուն
բանը յմացընել։ Բայց ոմանք ընդհակառակն
փափրսալով եկեղեցւոյ անդամներէն ամենուն կը

Խօսին իրենց կասկածները՝ առանց վերոյիշեալ պաշտօնեաներէն մէկուն բան մը ըսելու։

Ա երջապէս՝ “ամէն մարդ թող ծանր ըլլայ խօսելու”։ (Յակ. ք. 19։ Եռած մը կայ, որն որ ամէն մարդ միշտ միտքը պահելու է։ “Եղուռ լեզուէն վնաս մը չգար, իսկ խօսդը միշտ վասն գաւոր է”։



ԳԼՈՒԽ ԺԵ

Ի լի եղեցայ անդամիրուն ուն ՚է իրենց Հռ
վեւին ունեցած ողարտաւորութիւնները :

Տեր Հիսուս Քրիստոս որ է գլուխ և հիման
դիր Աստուծոյ եկեղեցիներուն, ինքը կ'ուզէ և
կը պատուիրէ որ հաւատացեալները իրենց հոգեւ-
որ պաշտօնեաներուն հետ իբրև իրմէ Խրկուած
դեսպաններ և սպասաւորներ վարուին, որոնք ե-
կած են իր անունովը, կը քարոզեն իր պատուեր-
ները, և կը կատարեն իր սահմանադրութիւնները :

Ենոնք Կրիստոսի կողմանէ դեսպաններ են :
Է կորնթ. Ե. 20 : Ուստի անոնք ընդունուելու
են զիրենք Խրկող Գերագոյն Խշանին մեծութեա-
նը ու պատուոյն համեմատ, և իրենց բարձր պաշ-
տօնին վայլածին պէս : Բայց երբոր ու իցէ մեկը
կ'անարգէ, կը նախատէ, կամ կը թշնամանէ զա-
նոնք իրենց պաշտօնէական պարտաւորութիւննե-
րը հաւատարմութեամբ կատարելնուն մէջ, ոչ թէ
զանոնք՝ այլ անոնց Աստուածային Ա արդապետը
անարգած և նախատած կ'ըլլայ, որ անհնարին
վրէժ պիտի առնէ բոլոր աս անիրաւութիւնները
անոնց ընողներէն :

Երբոր մեկը Հովուական պաշտօնին վրայք
ցած մտածմունքներ կ'ընէ, և ան սրբազան պաշ-
տօնին մատակարարութիւնները բանի տեղ չգներ :
Հոգեւոր պաշտօնեաներուն վրայօք նախատանօք
կը խօսի, անոնց խորհուրդներուն, խրատներուն

և յանդիմանութիւններուն դէմ՝ հակառակութեան
թեան ոգի կը յայտանէ, և երբոր անոնց իրաւա-
ցի համբաւը աւրելու կ'աշխատի, արդեամբ եւ-
ծշմարտապէս լյառուծզյ բանին պաշտօնեաները
նախատած կ'ըլլայ: Լյանկ վարմունք մը Քրիս-
տոս իբրև իբրեն եղած կը համարի. (Ղ. ամ. ժ. 16.) և անոնք որ աս: բաները կ'ընեն, իրաւացի
անոր արդար բարկութեանը տակ պիտի իյնան:

Բայց աւելի մասնաւոր խօսելով՝ եկեղեցաց:
անդամներուն դէպ'ի իբրենց հովիւներուն ունե-
ցած պարտաւորութիւնը հետեւեալ մասնաւոր պա-
րագաները կը պարունակէ:

1. Անտաղանդութիւնն պաշտօնեից՝ անոնց ունեցած
իրաւոցի և լյաբուծոյ խօսքով վեաւերացած էլլունու-
թեանը:

Արդարեւ ամեն մարդ փորձով տեսած ու ճանչ-
ցած է որ քահանայական յանիրաւի յափշ-
տակեալ հնարածին իշխանութիւնը՝ եկեղեցական
բռնաւորութեան բռն իսկ արմատը եղած է, որն
որ Տէրոջը այզիին մէջ իբրև թռունաւոր ծառ մը
ամեն չարեաց մայր եղած է: Ուստի ցաւալի և
աւարօինակ բան մը սեպելու չենք., երբոր կրօնա-
կան ազատութեան ճշմարիտ սկզբունքները ճանչ-
ցալ քրիստոնեաները հռվուակնեն իշխանութեան.
առհմանները ամենայն արթնութեամբ կը հսկին:

Խափայն այսու ամենայնիւ: Լյառուարանի պաշ-
տօնեան լյառութեան ընդունած մասնաւոր իշխա-
նութիւն մը ունի. քանդի պիտօն առջնոց իշխա-
նութեան ծաղրալի ու աղայական խորհուրդ մը
կ'ըլլայ:

ԱԿՆԱԾԱԿԱԾՈՅԸ ԱՆԴԵՄՆԵՐՁԻՆ

“Յիշեցէք ձեր առաջնորդները”, ըստ՝ Գօղոս առաքեալը : Եթի . ժկ . 7 : “Ձեր առաջնորդներան մաքէ ըրէք”, ու անոնց հնազանդ կեցէք, ինչու որ անոնք ձեր հոգիներուն համար կը հսկեն” : Ենու 17 : Ենոնք “անձերնին սուրբերուն սպասաւորութեանը նույինեցին, որ հնազանդ ըլլով անանկներուն” : և կորնծ . ժկ . 18 , 19 : Եսոնք ներշնչեալ աստուածային պատուէրներ են, որոնք կը պարտաւորեն քրիստոնէական եկեղեցիները հպատակ և հնազանդ ըլլալ իրենց հովիւներուն :

Բայց պաշտօնեաները իշխանութիւն չունին ըստ հաճոյից նոր օրէնքներ հաստատելու, և հաստացեալները բռնադատելու որ զանոնք պահեն . իրենց պաշտօնը պարզապէս Քրիստոսի օրէնքները քարոզել է, և որչափ որ հնարաւոր է իրենց անոնց գործադրութեանը հոգ տանիլ :

Ես իշխանութեան սահմանները ծըդիւ որոշելը խօստ գժուար է, ճիշտ ինտոր որ դժուար է երկան մը իր կնկանը վրայ ունեցած իշխանութեանը սահմանները որոշելը :

Ես երկու բաներուն մէջ ալ իշխանութեան և հնազանդութեան սահմանները Առւրբ Կրոց մէջ որոշ տրուած չեն :

Բայց որովհետեւ առ երկու առնչութիւններն ալ փոխադարձ սիրոյ, վասահութեան և յարգանաց վրայ հիմնուած են, վասն որոյ իրաւումը կրնանք ակնկալել թէ երկու կողմէն ալ հակառակութեան, և զանդատի առիթներ պիտի չետպին :

Հովհանք Այսուհետոց հատին վրայ դիմելու չէ : Եղ Գլետ . Ե . 3 : Եյւ երբոր ժողովուրդը կը տես-նե որ Հովհանք ամենայն հաւատարմութեամբ քոչ-լոր իր իշխանութիւնը իրէնց օկուտին կը գործածէ , անշուշտ միաքէն ալ պիտի չանցընէ թէ արդեզք անիկայ իր իշխանութիւնը ուսհմանէն կ'անցընէ թէ չէ :

Ենոնք որ կը ջանան երեցը իր արդար և իրաւ-ացի պատիւէն և իշխանութիւնէն զրկել , ամեն-նին չեն կրնար յուսալ անոր աշխատութիւնէն իրենց անձին հոգևոր շինութիւն քաղել , և իրա-ւամբ իրենց վրայ կու գայ եկեղեցւոյ մէջ հակա-ռակութիւն ծագեցընելու յանցանքին նախատին-քը :

Զ . Եկեղեցւոյ անդամները պարտին իրենց հո-վիւներուն հետ նաև առաջարկութիւնը , յարգութեամբ և սկզբ վարուիլ : “Մը կ վերակացութիւն ընազ երեցները կրկին պատուոյ արժանի թող սեպ-տին . մանաւանդ անոնք՝ որ կ'աշխատին խօսքը քարոզելով ու սորվեցընելով” : ա Տիմ . Ե . 17 : “Եյւ ձեզի կ'աղաւենք եզրայրներ՝ որ ճանչնաք ձեր աշխատաւորները ու վերակացուները Տէրօջմով , ու ձեզի խրատ տուողները : և զանոնք մեծապկա պատուեցէք սիրով՝ իրենց գործքին համար” : ա Խաւաղ . Ե . 12 , 13 :

Ես սէրը ինչ կերպով յայտնելու ենք՝ գրեթէ Տարկ չկայ մասնաւոր կերպով նկարագրել . որով հետեւ նշմարիտ սէրը անանդ զօրաւոր կիրք մըն-է , որ կրնայ ամեն յաբմար պատեհութիւնավ

ինքնինքը յայտնել . խօսակցութեան մէջ ; կենցաղավարութեան մէջ և գործքի մէջ յայտնի կ'եղի բեայ :

Ուր որ պաշտօնեայի մը իրեն վայելուչ եղան սէրը և յարդութիւնը կը տրուի, փորձով կը տեսնուի՝ որ հոն ինքը շատ աղեկ համբաւ կ'առնէ, ամէն մարդ իր կարծիքները կը յարգեն, իր իրանութեան զգուշութեամբ մտիկ կ'ընեն, և ամէնքն ալ կը պահեն անոր պատիւն ու համբաւը :

Հովիւր տեսնելու է՝ որ ժողովուրդը մնձ հսդ ունի իր վըայ, կ'ուզէ որ աւելի երջանիկ՝ աւելի օգտակար ըլլայ, ու կարեկից է անոր իր ամէն դըժաւարութեանցը ու պարագաներուն մէջ . երբոք հիւանդանայ, տես կ'երթան իրեն . երբոք նեղութեան մէջ է, համակրութիւն կը ցուցընեն իրեն . երբոք դուրս երթայ, իր ընտանիքին վըայ յատուկ հոգ կը տանին : Ո) էկ խօսքով, Հովիւր տեսնելու է որ ինքը օգտակար կ'ըլլայ իր պաշտօնին մէջ, ժողովուրդը կը յարգէ և հաւանութեան նշաններ կու տայ իր ըրած աղօթքներուն և տուած քարոզներուն :

Ժողովուրդին այսպիսի հաճութիւններու և զգացումներու ամենափոքր ցոյցերը՝ իր սրտին խիստ մնձ մսիթարութիւն և քաջալերութիւն կը պատճառեն :

Յ. Եկեղեցւոյ անդամներուն գէպ 'ի իրենց Հովիւրին ունեցած պարտաւորութեանց մէկն ալ անոր կատարած աստուածային պաշտամունքներուն մէջ միշտ ու անընդհատ ներկայ գտնուիլն է :

Ասկէ մեծ ցաւ չկրնար ըլլալ որ ոմանք կուտան իրենց Հովհանն քիչ մը օդը աւրած ըլլագը, կամ քիչ մը մարմինի տկարութիւն ունենաբնին, և կամ ասոնց պէս թեթև ու ոչինչ պատճառ մը բաւական է որ Տէրունի օրերը կամ ուրիշ ատեններ աստուածային պաշտամունքներու գանուելնին զանց առնեն : Ամէն քրիստոնեայ՝ մանաւանդ ընտանիքի տէր եղողը պարտական է յանձնուկ հոգ տանիլ որ կարելի եղածին չափ վերնանան արգելքները և գժուարութիւնները, որ իրեն և իր ընտանեացը խափան կ'ըլլան Աստուծոյ սրբարաւանին օրհնութիւնները վայելելու : Ի՞նչպէս կը տանջուի պաշտօնեայ մը, երբոր կը տեսնէ թէ իր քարոզելու ժողովուրդը փոխանակ անօթի ու ծարաւ Աստուծոյ յաւիտենական Բանին՝ Տէրոջը տունը դիմելու, անհոգ և անտարբեր նստած է իր տունը սա անհիմն ու չնչին պատճառանքներով . ժողովարանը հեռու է, օդը տաք է, կամ անձրեկու գայ, մանր տղաքներ ունիմ, գլուխս քիչ մը ծանր է, և այլն, և այլն :

Արդեօք կենաց պատգամին ու Աստուծոյ ներկայութեանը հոգւով կարօտեալ քրիստոնէի մը՝ աս պատճառանքները բաւակա՞ն են, որ Բանին մատակարարուած ատենը անհոգ իր տունը նստի Ինչո՞ւ քրիստոնէից ընտանիքները ամէն բան կարգի գրած պիտի չըլլան՝ որ ատենին անխափան Աստուծոյ տունը գտնուին : Երէցը իրաւամբ կ'ակընկալէ՝ որ եկեղեցւոյ անդամները ամէն պաշտօնի .

38 ՍԿԾԴԱԼԵՑԻ ԵՆԴԵՄՆԵՐՈՒՆ

թէ Տէրունի օրերը թէ լուր օրերը անհրաժեշտ
գոնուին :

4. Եկեղեցւոյ անդամները պարտական են յա-
տուկ աղօթք ընել իրենց Հովիւին համար :

Ո՞րչափ անգամ և ի՞ո՞նչպէս թախանձանօք կը
ինցքէր և կը պատուիրէր Առաքեալը՝ Տէրոջը ըն-
ակր աշակերտը հաւատացեալներուն, “Եղբայր-
ներ՝ աղօթք ըրէք մեզի համար” : ա թ.Եւաղը . Ե.
24: Երբ . ժկ . 18 : և այլն :

Իր գտած ազատութիւնն ու մահէն փրկուիլը
քրիստոնէից ըրած աղօթքներուն կ'ընծայէ .
“Մեզի համար ձեր ըրած աղօթքին օգնականու-
թիւնովը” : ա կորնւ . ա . 11 :

Ուէ որ Պօղոս այսչափ կարօտ էր իր եղբարցը
աղօթքներուն , ուստի ո՞րչափ աւելի կարօտ են
հասարակ պաշտօնեաները հաւատացելոց աղօթք-
ներուն : Ուստի քրիստոնեաները աղօթք թող
ընեն իրենց Հովիւներուն համար : Աղօթք թող
ընեն որ անոնց գիտութիւնը՝ իմաստութիւնը՝ բա-
րեպաշտութիւնը և Տէրոջ գործին մէջ յաջողու-
թիւնը օր քան զօր աճի ու շատնայ : Եկեղեցւոյ
հասարակ անդամները երէցի մը յատուկ եղած
դգուարութիւններուն , փորձութիւններուն և վհա-
տութեանցը վրայ հազիւ թէ գաղափար մը ունին .
բայց այսու ամենայնիւ՝ կրնան մէծ օգնութիւն ընել
իրեն աս բաներուն մէջ՝ իրենց աղօթքներովը :
Ամէն ընտանեկան և առանձին աղօթքներու մէջ
թող յատկապէս յիշեն իրենց Հովիւը :

Ասկէ ’ի զատ , քրիստոնեայք բուն իսկ իրենց

Հոգեւոր օգուտին նկատմամբ ևս կը պարտաւորին՝ իրենց երեցին համար յատուկ և միշտ աղօթք ընել : Քանզի երեցը ինքնին օգուտ և բարիք մը չկրնար ընել իր ժողովարդին , եթէ լուսուած անոր աշխատութիւնը յատուկ չօրհնէ և չարդիւաւորէ : Եւ գիտենք որ Այսուած պատրաստ է անիկայ և անոր աշխատութիւնը ըստ ամենայնի օրհնելու , եթէ եկեղեցին խոնարհութեամբ եւ թախանձանօք անոր համար կ'աղօթէ :

Աղօթքը՝ երեցին օգնելու համար անանկ գերազանց միջոց մըն է՝ որ ամէն աստիճանի մարդոց կարողութիւնը կը հասնի անոր : Հիւանդը՝ որ կարող չէ մինչև անգամ եկեղեցի երթալ , կրնայ իր Հովիւին համար աղօթք ընել : Աղքատը՝ որ բաւականութիւն չունի անոր ուրիշ օգնութիւն մը ընել , կրնայ Այսուածոյ աղաչել որ անոր “ամէն պիտոյքը լեցընէ իր Ճոխութեանը չափովը՝ փառքով՝ Քրիստոս Յիսուսի ձեռքովը” : Փիլքու . է . 19 : Տգետը՝ մինչև անգամ տղաքները կրնան աղօթել , որ Տէրը վերէն իմաստութեան հոգի շնորհէ իրենց Հովիւին :

Ա երջապէս , մեր երեցին համար աղօթելը՝ մը իր վրայ ունեցած սէրը ևս առաւել կը շատցընէ : Ուրիշին համար աղօթելը՝ սիրոյ արծարծում կռտայ . թէ որ կ'ուզես որ քու ամենասիրելի բարեկամերուգ վրայ սէրդ աւելի սաստկանայ ; անոնց համար աղօթք ըրէ :

Եթէ ըլլայ որ երեցին ընթացքը մէկունքէ մը անախորժ գայ , փոխանակ անոր դէմ

դանդառ ընելու, թաղ անոր համար աղօթք ընել
որ Տէրը անիկայ օգտակար ընէ և անոր աշխա-
տութիւնը օրհնէ : Այս բանը մէկ մեծ օգնութիւն
մք պիտի ըլլայ՝ որ սրտին մէջ անոր վրայ գէշ
համարում ծագելու տեղը, իր սէրը անոր վրայ
տւելնայ :

Ց. Եկեղեցւոյ անդամները պարտին ջանալ նոր
ունինգիրներ բերելու իրենց Հովիւին տուած քա-
րոզներուն : Ասիկայ քրիստոնէից ընդհանուր պար-
տուորութիւններէն մէկն է, որ պարտին աշխա-
տիլ ուրիշները Քրիստոսի և անոր յաւիտենա-
կան փրկութեանը բերելու :

Երէցը իրաւամբ կ'ակնկալէ որ իր եկեղեցին
աս բանը ընէ. քանզի ինքը չկրնար ուրիշները իր
քարոզին հրաւիրել, և երբոր տեսնայ թէ եկեղե-
ցին արթուն և բազմահոգ է իր աշխատութեան-
որ օգտակարութիւնը՝ ընդարձակելու, անշուշտ
շատ մեծ քաջալերութիւն կ'առնէ :

Այսպէս ուրիշները՝ որոնք հազիւ երբէք բան
են Աւետարանին ձայնը, Աստուծոյ Բանին քարո-
զութեանը հրաւիրելը հրեշտակի արժան աշխա-
տութիւն է: “Ան որ մեղաւորը իր մոլորութեան
ճամբայէն կըդարձնէ”, կ'ըսէ Առաքեալը, “Հոգի
մը մահուանէ կ'աջատէ”, ու մեղաց շատութիւնը
կը ծածկէ”: Քանի. Ե. 19:

Ց. Եկեղեցւոյ անդամները պարտին գիտցընել
երէցին՝ եկեղեցին յարաբերութիւն ունեցող
բոլոր ան կարևոր գէպքերը, որոնք յատկապէս
իրենց դիտողութեանը պահ կ'իյնան, և կամ թէ

իրենց անձնական փորձառութեանը տակ ինքան պյնկիսի բաները, որ կը սեպեն թէ երէցին համար օգտակար կ'ըլլայ :

Խօսելու են իրեն հետ քոն իսկ իրենց հոգեւոր շփոթութիւններուն, դժուարութիւններուն և փորձութեանցը վրայ : Առյնպէս երբոր կը տեսնան թէ մէկը գէշ վիճակի մէջ է, իր ուխտին դէմ գործելով կրկին աշխարհասիրութեան դառնալու վտանգին մէջ է. նախ՝ իրենք անյամբ անիկայ ուղղված զանալուն ետքը, երբոր կը տեսնան թէ անիկայ տակաւին կը շարունակէ իր վիճակին մէջ, և կը խորհին թէ երէցը բան մը չփիտեր անոր վրայով, պարտին իմացընել իրեն : Երբոր տեսնան թէ դառնութեան արմատ մը վեր երևնալու վրայ է, և իրենք բաւականութիւն չունին անիկայ արմատաքի խլելու, երբոր վշտակիր կամ նեղեալ անձ մը տեսնան որ գիտցուած չէր և աղքատ անդամ մը որ իր վիճակը յայտնելու կ'ամաչէ, բոլոր այսպիսի բաները պարտին Հովիւին իմացընել :

Ասանկ ալ երբոր կը ճանչնան անանկ անձինք որոնք իրենց հոգիին վրայ մեծ հոգ ունին և փըրկութիւն կը փնտուեն, պարտին առանց միջոց անցընելու զանանք երէցին բերել :

Բայց աս պարտաւորութիւնը կատարելու մէջ մեծ արթնութիւն և զգուշութիւն բանեցընելու է, որ չըլլայ թէ բանը իր օրինաւոր սահմանէն հանելով թէ ուրիշներուն զգացումներուն դպչուի, թէ երէցին վրայ բռնի դժուարութիւններ բերուի :

7. Ակեղեցւոյ անդամները պարտական են երեցին՝ եկեղեցւոյ շինութեանը համար ունեցած ամէն գաղափարներուն և ըրած կարգադրութեանցը մէջ սիրով և նախանձաւորութեամբ գործակից ըլլալ իրեն :

Ինդհանրապէս երեցը ամենէն աղէկ կը տեսնէթէ եկեղեցիին թէ ժողովուրդին և թէ ընդհանուր մարդոց բուն վիճակը . իր պաշտօնին բնութիւնն է՝ որ դիտէ և նայի անոնց հոգևոր կարօտութիւնները . ասիկայ իր ժամանակին մեծ մասը նուիրած պարտականութիւններուն մէկն է : Ուստի եկեղեցին սիրով համաձայնելու է անոր ասմասին ունեցած գաղափարներուն և ըրած կարգադրութեանցը , զգուշանալու է որ առանց քըննութեան սնոտի ընդդիմութիւններ չհանէ անոնց դէմ :

8. Ակեղեցւոյ անդամները պաշտօնէից համբաւին ու պատիւին վրայ խիստ փափուկ և զգուշաւոր նկատում մը ունենալու են :

Պաշտօնէի մը պատիւը Սամնոնին ուժը պատճառող մազերուն կը նմանի : Դատ . ժղ . 17 : Ենգամ մը անիկայ կոտրելէն ետքը , ալ ինքը իր բարեկամներուն ցաւ և իր թշնամիններուն կատակ կ'ըլլայ :

Պաշտօնեաները զգոյշ ըլլալու են , որ պատիւնին իրենք իրենց ձեռքովը չկորսնցընեն . և նոյն ատենը նայելու են՝ որ ուրիշներն ալ անկրաւ տեղ անիկայ չկոտրեն :

Իրաւ է որ քատ պաշտօնեաներ կայ որ պաշտ-

պանելու չէ . սակայն բարիներուն համբամ՝ այ յանիրաւի կոտրելը՝ վերջին աստիճան չարութիւն է : Պաշտօնեայ մը քանի որ իր պատիւը անտրատ կը պահէ , իր բարդին և ընթացքին մեջ գէշ բան մը չերեկիր , իր բարեկամները պարտին զինքը պաշտպանել . և անոր անունը՝ բամբասողին կամ զըպարտիչին լեզուէն՝ զինքը . իր կեանքին սպառնացող մարդասպանին ձեռքէն առնելու չափ ճիգով ազատելու են :

Իստուծոյ և սրբաւթեան թշնամիները կ'ուղեն որ անոր պաշտօնեաներուն պատիւն ու բարի անունը կոտրի : Աս բանը իրենց ուզանին հասնելու խիստ մեծ նպաստ կ'ըլլայ , իսկ Վրիստոսի փառքին վնաս կը բերէ : Ուստի քրիստոնեաները մեծ հոգ և ջանք ունենալու են իրենց պաշտօնեաներուն պատիւը և համբաւը պաշտպանելու մեջ : Անոնց պակասութիւնները մեծցընելու չեն , և ջանալու են անոնց մարդկային տկարութիւններուն անտես ըլլալ :

Երբոր հովիւ մը պակասութիւն մը ըրած է , զգուշանալու է որ անիկայ խօսակցութեան նիւթ մը չըլլայ . մանաւանդ տղոց և սպասաւորներու առջև անոնց վրայ բնաւ ամենեին խօսելու չէ :

Բառի մը կամ նայուածքի մը համար հովիւը յանցաւոր ձգելու չէ . վրան անխոհեմ գործք մը երեկի նէ , մեծ բանի տեղ գնելու չէ : Այէկ խօսքով , արթուն և զգոյշ ըլլալու է որ ամենեին առիթ չտրուի անոր անունին և պատոյն արատ բերելու : Խշնամի . և ծաղրածու անձանց երես

տալու չէ՝ որ առիթ քտնեն Պաշտօնէից դէմ ա-
նաբգանօք և թշնամաբար խօսելու :

9. Քրիստոնեաները պարտին իրենց հոգեոր-
պաշտօնեաներուն օրինաւոր և առատաձեռն հա-
սոյթ մը տալ :

Առւրբ Գիրքը շատ պարզ կը խօսի աս կտորին
վրայ : “Խօսքին աշակերտութիւն ընողը իր վար-
ժապետը ամէն բարի բաներու մասնակից ընէ” :
Գաղ. կ. 6 : “Ո՞վ իր ապրուստովը զինւորութիւն
կ’ընէ . . . Երանկ ալ Տէրը հրաման տուաւ , որ
աւետարանը քարոզողները աւետարանէն ապրին”:
Թ կորնէ . թ . 7 , 14 : Այս պարտաւորութեան
հարկաւորութիւնը սա իրողութենէն կ’ելլէ , որ
պաշտօնեաները կանչուած են ինքզինքնին բոլորո-
վին սա պաշտօնին . նուիրելու : թ Տիմ . թ . 4 : Թ
Տիմ . կ . 13 , 18 : Ըպօրինաւոր բան մը եղած
չըլլար՝ եթէ պաշտօնեայ մը ’ի հարկէ ստիպեալ
պարտաւորի աշխարհային զբաղմունքներու մտնել,
որովհիետեւ հարկը սովորական կանոնը կը խափանէ :
Քանզի ինչ կրնայ ընել պաշտօնեայ մը , երբոր
առած հասոյթը ընտանիքը պահելու բաւական չէ :
Խըրոր պաշտօնեայ մը իր տանը պիտօնքները չկը-
նար ճարել , իր պարտքերը ժամանակին չկընար
վճարել իր ժողովուրդին տուած յօժարակամ հա-
րոյթովը , ան ատենը կը պարտաւորի իր ձեռքին
աշխատութեանը դիմել : Ճողովուրդ մը պէտք չէ
որ սոսկ ըրթամբ սիրէ իր երեցը՝ արդեամբ գո-
ցելով իր բոլոր գութը անկէ , ու թողելով անի-
կայ խղճութեան մէջ , այլ պարտի գործքով յայտ-
նել իր սէրը :

։ Փորձավ տեսնուած է որ Խիեղեցիի մը կարիք բնութեան չեղած չպիտոյ բաներու բրած ծախ-քերը՝ շատ անդամ բաւական եղած են երեց մը չափաւորապէս հարստացընելու։

Լյրէց մը չկրնար պյնքան աժան կերպով ապա րիլ, ինչպէս որ ընդհանրապէս ժողովուրդին մեծ մասը կը կարծէ։ Խնքը ժամանակ չունի և վայեւ լուչ ալ չէ՝ որ բան մը առած ատենը շուկայէ շուկայ խանութէ խանութ շրջի, որ առնելու բաւ ները քանի մը փարա վար առնէ։ “Լաւ ինքը պարտաւոր է հիւրասէր ըլլալ։ և ամենուն առ զին պատւաւոր երեսյթ մը ունենալու է։ չը կրնար նուաստ և ստրուկ վիճակի մը մեջ ապրիլ։ Ը ատ ողորմութեան կարօտներ անմիջապէս վի-ճակնին իրեն կը յայտնեն, և ուժափ անոնց գոնէ չափաւոր օգնութիւն մը ընելու է։ Բոլոր աս բաները իր հասոյթը որոշելու ատեն՝ հաշիւի առ նելու է։ բնաւ մոռցուելու չէ։

Ասկէ ՚ի զատ՝ երբոր երեցի մը բաւական հա- սոյթ չտրուի, կամ տրուածն ալ խնայութեամբ և դժուարութիւնով վճարուի, նոյն իսկ եկեղեցիին օգուտին կը դպչի, անոր է վնասը։ Լյրէց մը ի՞նչ- պէս կրնայ օրինաւոր և օգտակար քարոզներ պար- բաստել իր ուսման սենեակին մէջ, ինչպէս որ պար- տական է անանկ ընել, երբոր պարտաւորի իր ապրուատը ճարելու համար գուրսէն գործեր ընել, կամ մտատանջութիւնով իր՝ պարտքերուն վրայ խորհիլ։

Ըստանի է որ երբոր եկեղեցայ մը վըսյ հովիւ
մը կը կարգուի , երկու կողմանէ փոխադարձ
խոստմունք կ'ըլլուի . երեցը իր կողմանէ կը խոս-
տանայ կատարել իր գործքը իր բոլոր կարողու-
թիւնը և ժամանակը դնելով . և եկեղեցին ալ կը
խոստանայ ամենայն զօրութեամբ աշխատիլ անոր
բաւական և օրինաւոր հասոյթ մը տալու : Աս
հանդիսաւոր պայմանադրութիւնը երկու կողմանէ
եղած է Աստումայ ներկայութեանը : Եթէ ձեր
հոգիներուն օգտին և յառաջադիմութեանը կը
փափաքիք , եթէ կ'ուզէք որ ժողովուրդոց բազ-
մութիւնը Աւետարանին քարոզութեանը դիմն ,
և մանաւանդ եթէ կ'ուզէք “մորենիին մէջը բնակո-
ղին բարեհաճութիւնը” ձեր վըսյ ունենալ , (բ
Օրէն . լկ . 16 ,) պարտիք ձեր հոգեոր հովիւնին
ժամանակաւոր պիտոյքներուն բոլոր հոգը յօժա-
րակամ և առատ օգնութիւններով վերցընել :

ԳԼՈՒԽ ԺԲ

Տասներիու գերաղանց կանոններ՝ եկեղեցնոյ անդամներուն մէջ միաբանութիւն և համայաշնութիւն պահպան :

1. Ա՛ռէկզմէկու պակսութիւններուն և տկարութիւններուն համբերել , և զանոնք ուրիշներուն չտարածել , յիշելով՝ որ մենքս ամէնքս ալ շատ պակսութիւններու ենթակայ ենք : Գաղ. Ղ. 1.2 :

2. Ա՛րաբանութեամբ աղօթք ընելու , և իրարու հետ կրօնական խօսակցութիւն ընելու պատեհութիւն փնտուել : Ա՛տով. ժը . 19 , 20 : ա թէւ . ն . 17 : Աբք . Ժ . 28 : Գաղձք . ա . 14 : ի . 42 , 46 : Ա՛րաբ . դ . 16 . 17 :

3. Ընկերական աղօթքներուն մէջ իրարու համար աղօթք ընել , մանաւանդ առանձին ալ , ու ուղիւին համար աղօթելն ալ զանց ընել : Յաէ . ն . 16 : Հառով . ժէ . 30 : Կաղ . դ . 3 : ա թէւ . ն . 25 : ի թէւ . դ . 1 :

4. Լուր իմանալու և ուրիշին գործին խառնուելու դիտաւորութիւնով՝ տունէ տուն պարտելէն զգոյշ կենալ : Առավ . իզ . 20 : ա Տիմ . ն . 13 :

5. Օրպարտութեան լուրերէն ականջ դարձընել , ու մէկը մեղադրանքի արժան չդատել մինչեւ որ բանը աղէկ չհաստատուի : Ա Նա . ժթ . 16 : Առավ . Ժ . 18 :

6. Իմէ որ անդամ մը յանցանքի մէջ գտնուի , անիկայ ուրիշներուն իմացընելէն առաջ իրեն ըսել : Ա՛տով . ժը . 18 : Յաէ . ն . 19 , 20 :

7. Խրարու վըայ հոգ աանիլ, ու հակառակութեան կամ ատելութեան նշան ունեցող բաները աղէկի դարձնելու աշխատիլ, ու միշտ նաև անձութեան հոգիէն զգոյշ կենալ: Հառչ. ժե. 1, 2: Փիկպ. ք. ծ: ա կորնլ. ժկ. 4:

8. Առջոմնին արդար կանոնը միշտ պահել. պյսինքն կոփին պատճառը չինտուած՝ վերջացընել անիկայ: Այտի. ժէ. 14: ի. ծ:

9. Ուեւ որ անդամ մը միւսէն ցաւեր է, պէտք է խորհիլ թէ ինտոր փառաւոր ու աստուածային բան է անոր ներելը, ու ինտոր անվայել է Քըրիստոնէի մը՝ վըէժ առնելը: Այտի. ժթ. 11: Եշէս. դ. 2:

10. Պէտք է յիշել՝ թէ սատանային միշտ մեծ հնարքն է եկեղեցոյ անդամներուն մէջը տարրերութիւն ու մեծանձնութիւն ձգել. ուրեմն անոնք ալ պէտք է անոր աս չար դիտաւորութեանը դէմ կենան: Հյան. դ. 13—18:

11. Պէտք է մտմտալ թէ՝ ընդհանուր աշխարհին ու մասնաւորապէս եկեղեցին որչափ շատ աղէկութիւններ կրնանք ընել, թէ որ սիրով մէկ տեղ միաբանած ըլլանք, քան թէ երբոր զատ զատ պտղտինք, ու իրարու դէմ ալ հակառակ հոգի ունենանք: ի Պէտ. ա. 7, 8:

12. Ա երջապէս՝ աս հարկաւոր կանոններուն վրայով Առւրբ Գիրքին յայտնի պատուիրանքները ու Քըրիստոսի տուած գեղեցիկ օրինակը աղէկ միաք առնել: Եշէս. դ. 32: ա Պէտ. ք. 21: Հյան. ժկ. 3, 38:

ԳԼՈՒԽ ԺԹ

Անձնադինութեան պարբռականութեանը վըսյ :

Տարակոյս չկայ որ ամէն մէկ քրիստոնեայ պարտական է ստոյգ գաղափար մը և պայծառ տեսութիւն մը ունենալ իր հոգեւոր վիճակին որպիսութեանը վըսյ : Արդարե ուրիշ բան մը չկայ որ այսչափ ու ասկէց առաւել հարկաւոր ըլլայ : Ա այ է մեզ, եթէ ինքզինքնիս քրիստոնեայ կարծելով՝ խարուած գտնուինք, և վերջին օրը Տէրը մզի ըսէ՝ “Ես բնաւ ձեզ չեի ճանչնար . մէկդի գացէք քովէս դուք որ անօրէնութիւն կը գործէիք” : Այսուլ . է . 23 :

Իսկ Առւրբ Պրոց Ճշմարիտ բարեպաշտութեան և հոգեւոր կեանքի վըսյ ունեցած իմաստները յստակ հատկնալու, և նոյն իմաստներովը իրենց սիրտը և իրենց վարքը քննելու մէջ, քրիստոնէից վըսյ այնպիսի ցաւալի անհոգութիւն մը, դանդաղութիւն մը և անտարբերութիւն մը տիրած է, որ գրեթէ մոլար և անստոյգ վիճակի մը մէջ ինքզինքնին չարաչար խարելու անդարման չարիք մը եղած է :

Աս գլխուն մէջ՝ նախ անձնաքննութեան պարտականութիւնը և անոր դժուարութիւնները պիտի ցուցընենք . և ապա մէկ քանի պարզ կանոններ պիտի տանք :

Ա . Անձնաքննութեան պարտականութեանը յարգը և հարկաւորութիւնը ցուցընելու համար՝ հետագայ խորհրդածութիւնները կ'ընենք :

1. Աստուած ինքը աս պարտականութիւնը յայտնապէս դրած է մեր վրայ : Օոր օրինակ, “Խօսեցէք սրտերնուգ հետ անկողիններնուգ վըրայ” : Սառչ . գ . 4 : “Ճաէ որ մէկը ինքզինքը բան մը ըլլալ կը սեպէ , ու չէ , անիկայ իր անձը կը խարէ : Բայց ամէն մարդ իր գործը թող կը ուէ , և ետքը միայն իր անձին վրայ պարծանք ունենայ , ու չէ թէ ուրիշին վրայ” : Կառլ . ղ . 3 , 4 : “Փորձեցէք ձեր անձերը՝ թէ հաւատքին մէջն էք , քննեցէք ձեր անձերը . չէ՞ք գիտեր ինքզինքնիդ , որ Վրիտառու Յիսուս ձեր մէջն է , միայն թէ ոք խստելի ըլլաք” : թ Լունլ . ժէ . 8 : Այ պատուէրները կը ցուցընեն՝ թէ կրնայ ըլլալ որ վկայեալ հաւատացեալներն ալ իրենք զիրենք խարեն՝ ինքզինքնին ճշմարիտ քրիստոնեաներ սեպելով : Լակ եթէ մեր անձերը քննենք , խարուած ենք նէ՝ մեր վտանգը կ’իմանանք . և ճշմարիտ հաւատացեալ ենք նէ՝ մեր տարակոյսներէն կ’ազատինք , և խաղաղութիւն ու մեծ քաջալերութիւն կը գըտնենք :

2. Ա’եր ինչ բնաւորութեան տէր ըլլալ փորձելու պէտք եղած ամէն փորձերը կամ միջոցները մեզի տօւած է Աստուած :

Իր Առըրբ Խօսքը տօւած է մեզի , որուն մէջ արդար մարդուն ու մեղաւոր մարդուն բնաւորութեանցը նկարագրութիւնը կայ . հոն կը գտնանք երկնային հեղինակութեամբ արօւած կանոններ , պատուէրներ և սկզբունքներ . և անոր մէջ պատմուած : Հ Վրիտառի Առըրբ վարքը : Որովհետեւ

Եղանակն կը պատոիրէ. մեզ անձնենիս քննել ,
և անոր համար միջացներ ալ տուած է . ուստի եւ-
թէ աս որպատական ութիւնը զանց առնենք , ան-
պատասխանի կ'ըլլանք :

3. Ենձնաբնեութիւն ըրած ատենիս մեզի օգ-
նելու համար՝ իր Ասորը առգին խոպտացած է մե-
զի :

Ուր Տեր կ'ըսէ . “ Խնդրեցէք և պիտի տըր-
տի ձեզի , վետուեցէք ” ու պիտի գտնէք . գուռը
զարիէք՝ և պիտի բացուի ձեզի . վասն զի ամեն ով
որ կը խնդրէ՝ կ'առնէ , և ով որ կը փնտուէ՝ կը
գտնէ , և ով որ դռառը կը զարնէ՝ պիտի բաց-
ուի անոր ” : Ատիւ . Ե . 7 : Ուստի պնձնա-
քնութիւնը որչափ որ դժուար ալ ըլլայ , աս օգ-
նութեամբ կարտ կ'ըլլանք անիկայ կատարելու :
Ուստի Այսուեայ խօսքը ձեռքերնիս առնելով ,
խնարհութեամբ շնորհաց աթոռին առջել . իլ-
նանք , և Ասուղիսները սինդ աղօթնենք՝ ըսե-
լով . “ Ի՞ու ըցսդ ու ճշմարտաւթիւնդ խրկէ . տ-
նոնք առաջնորդեն ինձի , ու իս հանեն քու սուրբ
լեռդ ու քու բնակարաներդ ” : Ատիւ . նոյն . 3 :

4. Վետքիր որ առանձի արտօնութիւններ ձեռ-
քը ունենալով ; եթէ տակաւին քու հօրեար վե-
ճանինդ վասյ տգեն . ընդուած պատճեց զէմ մեծ
յանցանք կը գործեն :

Ենպատիւ ըրած կ'ըլլաս զինքը՝ եթէ իր պատ-
աւերը կուրիմուած իման ուրի իսորկոր պահպահ վայ
տգեն . ըլլանին կը մայ ըլլաւ ծիս նշանավեհացաց պահ-
միքնեցդ “ հարուստ ” բարիքներով միջնակ և բանին

մը անկարօտ” երևակացնա , գրացաւեանց պիսալը ցիտատա որ “խեղճա թշրատութիւն , աղքատա մարկ աւ կոյր” ես : (Յոյտ . կ . 17 : Եւ այդուհետ յառաջ երթալով՝ ըլլաս անոնցման մէկը , զգունք Ըստուած խայտառակելոյն պիտի մերժէ :

5 . Բաղր միւս գիտութիւնները՝ մեր հոգեար վիճակներնուս վրայ ունենալու գիտութիւններնեւքիւ յարգ ունին : Ես գիտութիւնը հօգույ յաւկանական փրկութեանը վերաբերութիւն ունի իսկ միւս գիտութիւնները միայն աս անցաւոր կենաց համար են :

6 . Եթէ Եստունց ճշմարիտ զաւկները չենք շատ հարկաւոր է՝ որ անձնաբննութեամբ շուառվիմանանք չըլլաղնիս :

Մահը ամենուն քովց պատրաստ կեցած է . Եկեղեցւոյ արտաքին կերպով անդամ ըլլաղով , առնոր խորհուրդներուն մասնակից ըլլաղիդ նշան չեն ձեր ճշմարիտ Քրիստոնեայ ըլլաղուն : Եւ պատահանութիւններ զանց չառնելով՝ բարի վարք մը վարելովինք , և բաղր . հասարակաց պաշտամունքներուն յաճախելովինք իրաւունք չունիք “Այսունին մէջը անհօգ կինալու” : (Յանձ . դ . 1 : Այսոյնք ձեր անգարգութիւնը միայն ախաղ անքորդութիւն մը ըլլայու : Պայց անձնաբննութեամբ ասիկայ հիմնակը կրնաք իմանալ . եթէ ոչ , ժամանենելը բնուածէ կ'ըլլա , լու :

7 . Եթէ ճշմարիտ Քրիստոնեանմը , ըլլայ անձնաբննութեամբ մէջ ան չեւ հարմաց պատիքարութիւն երին կը զայելիք կ'անուած կ'անուած քայլու : Այս

իրան ճշմարիտ Քրիստոնեաներ ; որ երկրայու-
թիւններավ կը նեղին , արտադին գհատած նև , և
Աւետարանին տուած քաջալերութիւնները չեն
վայելիր . Ենոնք ազատութիւն չեն գտնար , մինչեւ
որ “իրենց կոչմանը” Եստուծմէ ըլլալը գիտնան” :
Երես . ա . 18 : Եւ անիկայ չեն իմանար՝ առանց
զգաստ անձնաքննութիւն ընելու , որով Առորք
Հոգւոյն իրենց սրտերուն մէջը կատարած գործին
կը տեղեկանան , և իրենց կեանքը Քրիստոսի յար
և նման ըլլալը կը սորվին :

8 . Եթէ ձեր անձերը չեննեք , չեք կրնար շը-
նորհաց միջոցները անվրեալ ’ի բարին յառաջդեմ
ընել :

Քրիստոնէի բնաւորութիւն ունենալնուդ վրայ
տգետ պիտի մնաք : Եթէ ճշմարիտ քրիստոնեայ
չեք , Եստուծոյ խօսքը ծառելու վտանգին մէջ պի-
տի ըլլաք , և մեկ մարմաւոր անհոգութիւն մը
պիտի տիրէ ձեր վրայ : Խսկ եթէ ճշմարիտ
Քրիստոնեայ էք , ձեզի համար չեղած սպառ-
նագիքներէն պիտի խռովիք , և շարունակ “Հիմ
ձգելու” (Երբ . կ . 1) ետևէ պիտի ըլլաք , քանի
որ պէտք է չենքը կանգնեցընել : Ենձնաքննու-
թեամբ՝ կարող է՝ ըլլաք շնորհաց միջոցները . ի-
րենց սեպհական վախճաններուն համար գործ-
ածել , պյափնիքն մնացած մէջքը օգաննելու , և ձեր
հաւատքը հաստատելու :

9 . Գիրտենք ես՝ որ ո՞րշանի որ անձնաքննու-
թիւն ընելը ուշացունեք , այնչափ ալ գժուարու-
թիւն պիտի կրէք . նաև՝ հիմա որ պատեհութիւն

ունիք՝ շուտով պիտի պարագանիք . և անժամանակը՝ որ Ըստուած մեզ պիտի փորձե և պիտի դատե , շատ հեռու չե :

Ո՞չափ փափաքելու և ջանք ընելու ենք որ անձնաքննութեամբ իմօնանք՝ թէ դատաստանին օրը մնչ վճիռ պիտի տրուի մեջի :

1. Ենձնաքննութեան գերազանց գործոյն ժամանակ՝ մեր հոգեոր բարքը դատելուս մէջ այլ և այլ դժուարութիւններ կան , որոնցմէ զգացը ըլլալու ենք : Ենոնցմէ մէկ քանին հոս դնենք :

2. Ո՞եկ շատ հասարակ դժուարութիւն մը քրիստոնեական բարուց ապացոյցներքուն վրայ յստակ գաղափար չունենալէն կ'ելլէ : Ո՞իշտ յիշելու է թէ՝ բարեպաշտութեան մի միայն ստոյգ փորձերը Ըստուածաշունչին մէջ միայն կը գտնուին . և աս նպատակով պէտք է Ըստուածաշունչը սորմինք , և ձեռքերնես եկածը ընենք անոր իմաստը ուղիղ հասկընալու :

3. Ո՞եր անձերը դատելու մէջ ուրիշ դժուարութիւն մը՝ ճշմարիտ քրիստոնեական շնորհաց , ու կեղծեալ և խարեբայ շնորհաց մէջ եղած պատրողական նմանութենէն կ'ելլէ : Ինչպէս՝ կայ աշխարհի տրտմութիւն՝ որ մահ կը պատճառէ : բԿարծի . է . 10 : ‘Եղինպէս ալ կայ Քստուծոյ համելի արտմութիւն՝ որ ապաշխարութիւն կը գտի՛ : Կրնայ ըլլալ որ կրօնական պարտականութեանց միշտ պահպանութեանը կետ մէկտեղ մեղաց աւերալ գտնուի :

3 : Ենձնասիրութեան աչառութիւնը քնուաթեամբ բոլոր մարդկանց ինքզինքնուն վրայ կողմէ նասիրութեամբ դատում ընել կու տայ : “Այս նային իրենց եղբօրը աչքին մեջի շիւղին , ու իրենց աչքին մեջի գերանը չեն տեսներ” : Մարմանէ . 3 : Մեր խաթեքայ սրտերը քննած ժամանակնիս այն բարի խստութիւնը ՚ի գործ դնելու ենք , որ առաւել մեր յանցանքները դիտենք , քան թէ ան գործերնուու նայինք , որ գովելի են :

4 : Մէկ դժուարութիւն մին ալ առ է ; որ երբեմն ճշմարիտ Քրիստոնեաներէն ոմանք Եստուծոյ որդեգիր ըլլալուն ապացոյցները իրենց վրայ տեսնել չեն համարձակիր :

Խրենց մաղացը պատճառաւ ինքզինքնին անսանկ խոնարհեցուցած են , որ չեն համարձակիր . Պատուծոյ որդեգիր՝ անուանելու : Օքոյշ ըլլալու ենք որ , չըլլայ թէ մեստի կարծեաց տեղի տալովք Եստուծոյ ողբրմութեանը վրայ պախարակելի անհաւատութեան մէջ իյնանք :

5 . Մեր ընդարոյս բնաւորութիւնը , դաստիան րակութիւնը , և ունակութիւնները կը լսայ Քրբեմն՝ որ մեր հոգեւոր վիճակը դատելու ժամանակ դժուարութիւն կու տան :

Հոգւոյն Վրբոյ Յնորոգող ազգեցիւթիւնը ամեն ՚ի քիստոնեաները իրարու նման չըներ : և անոնք որ առաջուցք չար բնաւորութեան տեր եին , ՚ի մանկութենէ քարեքարոյ և քաղցր եղաղներուն չափ երեսլի չեն ըլլար՝ բարի բնաւորութեան կողմէ :

6. Ա եր հոգեոր վիճակին վրայ դատում ըրած ատեննիս՝ շատ անգամ կը պատահի որ գրժառար կ'ըլլայ մեր վարուցը շարժառիթներուն ինչ ըլլալը որոշելը : Վարկաւոր կանոն մը ասոր համար աս է , որ մեր շարժառիթներուն աւախան հնակամիտութեանը նայելու ենք : Մասնաւոր և յատուկ օրինակներէ առաւել՝ ասկէց կրնանք տեղեկանալ մեր հոգեոր գործոցը ճշմարիտ յատկութիւնը :

7. «Քրիստոնեից թերի բարեպաշտութիւնը գժուարութիւնն կու տայ իրենց՝ Աստուծոյ առջել Բնչպէս անձինք սեպաւած ըլլալին գիտնալու :

Ամէն որ կը գտնէն որ մէկ կերպով մը մեղանցած են , և իրենց սրտերը աշխարհին յարեր են : Երբար իրենց լուսոյն հետ խաւար , և սրբառավետեանը հետ մշշ կը խանուի , անատեն շատ զժորագր կ'ըլլայ իրենց բարեպաշտութեանը համարից ապացոյցներ գտնելը : Ասոր դեղը մի միայն Քրիստոսի կերպարանակից ըլլալու անգարգար զակը ընելն է :

8. Աս դժուարութիւններէն զատ , Աստուծի զաւկըներօն մասնաւոր օգտին համար թող կու տայ զանոնք՝ որ խաւարի մէջ քալին : Յո՞ք . Ան . 2 , 3 : Անզէ . հէ . 7 , 9 : Եւ ապա Աստանային բուռն յարձակմանցը ենթակայ կ'ըլլան : Երիւ . դ . 10—12 : Ա. Պիտի . է . 8 , 9 : Աստանան երկիւզներով կը լեցընէ զանոնք , և ամբողջիւ խորհուրդներ . անսնց միաքը կը ձգէ : Ես սանկ ատեններ պէտք է թախանձանգը և հանդա-

պազ Այսուծոյ աղաչենք , որ մեզ պահպանէ և
ազատէ : Ա երջապէս՝ աս դժուարութեանց շատը
հաւատացեալներուն իրենց Այսուծմէ ընդունուած
ըլլալուն պարզ ապացոյցները տեսնելու արգելք
կ'ըլլան . և միանդամեյն չնորագեալներուն աղ իւ
րենց վիճակին վըդյօք իրենց ուղածինք պէս դա-
տուած ընել կուտան :

9. Վերիատոնեից իրենց հոգեորդ վիճակին վը-
դյօք ընելու քննութիւններնուն օգնութիւն ըլլա-
լու համար , հու անցնառնեալ-լին ընկըլ- իւրպէն
մու տանի պարզ իւնանենք պիտի տանք :

11. Վնանագննութիւն ընելնուս նարատակները
պրոց միտքերնիս պահեցու ենք : Գլխաւորապէտ
մեր մալքերը իմանալու համար է , որպէս զի վրա
րիստոսի դիմենք՝ իրմէն թողութիւն խնդրելու ,
և զանոնք յաղթելու համար շնորհք հայցենք :
Ափորձէ զի՞ւ ավ Աստուած , ու գիտցիք իմ պիր-
աբս . իս քննէն ու գիտցիք իմ մուածմունքներս” .
Ասու . Ճ. թ. . 23 : Ա՛ռզինք նաև իմանալ թէ
վկրիստոնեաց ենք , և ինչո՞ւ մեր աղօթքները չը-
լունեցան . և վերին ինամակալութիւնը . մեր վրաց
երկան հոգեառք կամ մարմաւոր վիշտերովք քոչը
ըսել կ'ուզէ մեզի : “Եղ խնդրէք ու չեք առներ ,
ինչու որ չարաշար կը խնդրէք , որ ձեր ցանկու-
թիւններուն բանեցընէք” : Հ Յոդ . Ճ. 3 : “Ի-
ռանց հաւատքի անհարաւէ Աստուածոյ համայ ըլլալ .
վասն զի ան որ Աստուածոյ կը մօտենայ , պիտքէ
ոք հաւատաց թէ Աստուած կայ , և թէ վարձու
հաւացյ կ'ըլլայ . անմեց՝ որ դիմքը կը վիճուեն” :
ԵՅՀ . Ժ. 6 :

2. «Քրիստոնէական բնաւորութեան նշաններէք ումանք միտքդ առ , և օգնութեան համար միշտ պատրաստ պահէ զանհնք : Հոս ասանկ նշաններ ունեցող մէկ քանի համարներ նշանակենք : Ո՞ւայի ե . 8—12 : Դ . 14 , 15 : Յակ . գ . 5—8 , 36 : ը . 31 , 32 : Ժկ . 38 : Ժկ . 21 : Հունի . դ . 1—22 : ը . 1—17 : ա կորնի . Ժկ . 1—7 : ք կորնի . ե . 17 : Գյող . դ . 6 : ե . 22—24 : Երեւ . ը . 1—8 : դ . 22 , 24 : ա Պէտ . ը : Զ : ա Յակ . ա . 8—7 : բ . 3—6 : զ : 10 : դ . 7—11 : Ը , Ը :

3. «Յարմար ժամանակ և տեղ սահմանէ : Վէամանակդ ան ատեն ըլլայ՝ երթար աշխարհիս զբաղը մունքէն բոլորովին ազատ ես . և թէ որ կրնաս : առանձնացիր : Կիրակի օրուան որ և իցէ մասը յանուկ աս նպատակին յարմար Ն :

4. Անձնաքննութեան ահաճեր գործը սկսեցն առաջ՝ Աստւեց Առուրդ Հոգին օգնութեան կանչէ : «Քու բոլոր սրտովդ , Տէրքը ակաւինն , և քու իմաստութեանդ մի՛ վատահիր» : Առաջ . պ . 8 : «Թորձէ զիս՝ ո՛վ Քատուած , ու գիտցիր իմ սիրտս : իս քննէ ու գիտցիր իմ մտածմունքներս : և նայէ թէ արդեօք չար մնամրու մէջ եմ : և զիս գէպ՚ի յափսենական նամբան առաջնորդէ» : Անձ . պ թէ . 23 . 24 :

5. Հոգողութեամբ և արթնութեամբ կառաւ բէ պարտականութիւնդ : Բնրչափ որ բարի վարժ մունքդ կուղես . գիտնալ , այնչափ ալ ուզք որ չար Վարմունքդ պիտիս : Բնըր ուրիշ կարևոր

գրդքերուն պես անձնաբննութիւնն ալ արթուն խորհրդածութիւն կը պահանջէ , և պէտք է որ առ նոր համար բաւական սահմանեալ ժամանակ ունենաս :

5 . Ենաշառ ըլլալու ես : Աչ քու կողմանեց և ոչ քեղի դէմ մի՛ դատեր : Քու ճշմարիտ վիճակդ ինչ որ է նէ՝ ա՛ն վիճուէ , իբր թէ առաջին անգամն է՝ որ քու անձիդ զրայ քննութիւն կ'ընեա : Խերդինքդ ուրիշներուն հետ մի՛ բաղդատեր , (տես ք Լորդան . Ժ . 12 .) այլ միայն Եստուծոյ խօսքին հետ : Ենաշառ ըլլալու համար , վարդիդ մինակ մէկ կողմին նայելու չեմ , այլ ժամանակէ մը առաջ ունեցած ընդհանուր վարմունքիդ միա գնելու ես : Ոնաւորութեամբ երփու կողմն ալ չարն ալ բարին ալ աչքիդ առջեր ունենալու ես : Ո՞ի վախնար՝ որ չարին տեղեակ ըլլալով յուսահատութեան մէջ կ'իյնաս . վասն զի ան որ Վըրիստոսի կը դիմէ՝ թէպէտ և չար ըլլայ , դուրս պիտի չձգուի ամենեին . և մի՛ խորհիր որ անաշառութիւնը կամ խոնարհութիւնը քու շնորհքներդ և հաւատքդ բանի տեղ չդնել , ու միայն յանցանքներուդ զրայ նայիլ կը պահանջէ :

6 . Ենձնաքննութիւնը կրկին և կրկին անգամ ընելու ես : Ը աբթէ շարաթ , կամ ամսէ ամիս նոյն հարցումները կրնաս կրկնել ինքնինքիդ , կամ կրնաս ալ նոյն հարցումներ ընել :

7 . Եստուծոյ խօսքը բնաւորութեանդ կանոնը և փորձաքարքանելու ես : Ա աղողկային ճարտարչ մոդութիւնը չկրնաը չիրք մը չոքադրել , որ իբրև

առաջնորդ անոր տեղը բռնէ : “(Ճիշճին և զգիայտթեանը լուկ հարցընէն)” : Եսայ . ը . 20 : Ճ՛շմարիտ է որ միայն Առւրբ Գրոց համարները ժողվելու չես՝ առանց անոնց կապակցութիւնները նկատելու , այլ խանոնց գլխաւոր իմաստը , և հիմնական վարդապետութիւնները առնելու ես :

9 . Քահշէ որ սրտերը քննող Ամենագէտ Աստուծոյ աշքը քու վրագ է :

10 . Վրիստոնեական շնորհքներուդ վրայ գտառում ըրէ , առաւել անոնց բնութեանը՝ քան թէ աստիճանին նացելով : Ամենատակաւ . աստիճանի շնորհքը անդամ ուրախութիւն կըդատմառէ . Իւլլորովին անմեղ չըլլալէդ մի մակարերեր՝ թէ . բընաւ Աստուծոյ շնորհքը չունիս :

11 . Վիտանալու ես որ ինքզինքիդ ընելու հարցումդ աս չէ՝ թէ “եթէ Վրիստոսի հաւատամ , պիտի փրկում” . ստոյգ է որ Աստուծան քեզ պիտի փրկէ . թէ որ հաւատաս . այլ ընելու հարցումդ աս ըլլալու է թէ՝ “աս վայրկենիս Աստուծոյ ընդունելի վիճակին մէջն եմ . ճշմարտապէս կը հաւատամ” Վրիստոսի” :

12 . Անձնաքննութեան ժամանակ ընելու հարցումներդ մի ըսեր միայն ու անձնիր . այլ քիչ մը կանկ առ և խորհէ անոնց վրայ . և խղճմտանքիդ պիտիածին պէս անոնց ամէն մէկուն պատասխան առւր :

Հետեւեալ գլխոյն մեջի հարցութերը՝ Վրիստոնեէի մը անձնաքննութեան ժամանակ ընելու հարցութերու օրինակներ են : Ամէն առձ իր պարտգաներուն համեմատ կրնայ ընդլայնել զանոնք :

ԳԼՈՒԽ Ի

ԵՆՉԵՐՆԱՅԻԹԱՆՑ ՀԱՄԱԿԱԿԱ

ՇՆԵՐՈՒ ՀԵՐՑՈՒՄՆԵՐ:

Ա

Քրիստոնէի մը ամէն օրուան ընէլու հարցումնէր:

Բնդություն օրինոյ:

Ը Մածնունիքի վրայ: «Բանի անգամ մտած-
մանկներս խզմանքով՝ ըրի»:

Ս տածմունքներս առաւել. Եստունից վրայ ե-
ղա՞ն:

Եստուած Վրիստոսով իմ մի՞տքս էք:

Եյսօր Հյուածոյ խօսքն օպուտ քաղեցի:

Ընմարական, սնատի և պիզչ խորհուրդներ
մաքիս մշջ տեղի աւնեցա՞ն:

Եմպափիսի խորհուրդները ատելով մաքեցի:

Խորհուրդներս կնանոնի տակ գնելու և սանձ-
լու ջանք ըրի:

Ո ահուան, գպտաստանին և յարիտենականու-
թեան վրայ մատծեցի:

Բ ։ Տաղաւոր վրայ: Թաճք ըրի այսօր՝ որ վարդս
Փրկչիս վարքին նմանցընեմ:

Նեղ և համբերող եղա՞յ:

Օ քուշացայնիք ըստիկանամ: և դաշտացայիք
բարկացայ ալ, պատրամանիք յանցանիք ինսուան
վանելոն:

Հպարտութեան գէմ. զդի՞՝, իմ անձիս վրայ պէտք եղածէն վեր չխորհնելով. և Եստուծոյս առջեր Խոնարհութեամբ քալեցի՞՝

Ո՞իշտ մտիս մէ՞ն էր անարժանութեանս, հակարութեանս և տգիտութեանս զգացումը :

Պոհոչ և ուրախ էի՞. և փափաքներուս մէջ չպահապութիւն ու ըերկրութիւններուս մէջ պարկեշտութիւն պահեցի՞ :

Ոխակալութենէն և նախառանձութիւնէն զգուշութիւն ըրի՞, և ներելու պատրանտ էի :

Գ. Աէրոյ չըսյ : Արտիս Վրայ. տիրող սկզբանքը Եմտուծոյ սէրն էր այսիօր :

Քրիստոսի ինծի համար յայտնած սէրը ազգեց սրտիս այսօր Կայութեան ազգութեան ազգութեան արքան սրբազնութեան հցանց :

Ենդունած ողորմութեանցա Ենտուծմ. ըլլով երժիշտապարտ սրտով խոստավանեցանց :

Ենդունած և փորձութեանց տտին՝ խոնարհութեամբ Ենտուծոյ կամքին վաղանդեցանց . և առ Եսծուած ունեցած սէրս իմ մէջ փափաք դրանիրեն հաճելի ըլլալու :

Ենիկայ բարեկամներուս և ուրիշ ամէն բանի Վրայ ունեցած սէրէս վեր բռնեցի՞ :

Փայթ ունեցան ընկերութիւն անձիս պէս սիրելու, և ամէն մարդոց գում և քաջզրաբարդութիւն ցուցընելու :

Անզին արդմութեանցը զաւակից ըլլայու, և բայիցը մեանցը հնկոր զբախունացը պատրաստ էի :

Եյս կեանքիս վերաբերեալ պիտոյքներուք հայու

մար ունեցած գիտաքններս չտվաւո՞ր էին . երկնային բաներուն՝ զօրաւոր և կենդանի յոյս ու լոենչ ունեցա՞յ :

Այեղքիս համար յատուկ տրտմեցայ . և գլխաւոր ուրախութիւնս Յիսուս Քրիստոսով էր :

Դ . Խօսութիւն վըայ : Օգուշութիւն ըրի՞ շըրթունքներուս , որ լեզուովս չմեղանչեմ :

Լեզուս՝ պարզ ճշմարտութիւնը ի՞նչ որ էր՝ առանց զարդարելու զրուցե՞ց արդեօք :

Օգուշութիւն ըրի՞ խօստանալու ժամանակ , և խօսք տուածս կատարելու ջանք ըրի՞ :

Այրը զապե՞ց լեզուս՝ որ ուրիշներուն դառնութեամբ , տմարդութեամբ և նախատանօք չխօսիմ :

Երթուն կեցա՞յ՝ որ բամբասանք չընեմ :

Անոտի և անպիտան ու լիրք խօսքերէն լեզուս ետ պտիչեցի՞ :

Եմ եղբարցս կամ անզեղջ մեղաւորներուն հետ Քրիստոսի վրայօք խօսեցայ :

Երբոր լւել պէտք էր՝ խօսեցայ , կամ խօսիլ պէտք էր , լւեցի՞ :

Ե . Պարծոց վըայ : Ի՞նչ բան ըրի այսօր՝ որ ընելու չէի , կամ ի՞նչ բան չըրի՝ որ պէտք էր լսէի :

Այս օրուան գործս վաղուան ձգեցի՞ :

Պործիս մէջ Ժի՞ր էր : և կանոնով , ճշդութեամբ ու աշալընութեամբ կատարեցի՞ :

Ժամանակիս ամենափոքր մասը անգամ՝ պարապը չանցունելու զգուշութիւն ըրի՞ :

Ի՞նչ որ կ'ուզէի թէ ուրիշները ինձի ընեն, նոյնը ես անոնց ըրի՞ :

Կստուծոյ փառքին համար, և իմ ընկերիս փրկութեանը համար ի՞նչ գործ գործեցի այսօր :

Արթնութեամբ հսկեցի՞ բոլոր ան պատեհութիւնները, որոնց մէջ կրնայի ուրիշն օգուտ կամ, բարիք ընել :

Ատածութեան, ազօթքի և Աուրբ Գիլքը՝ քըննելու համար սահմանեալ ժամանակներս ճշդութեամբ պահեցի՞ :

Ո. Պատուածոյ վըայ : Աս անցեալ օրուանս մէջ ի՞նչ մասնաւոր ողորմութիւններ շնորհեց Կստուած ինձի :

Ի՞նչ հայրական պատիժներ իմ՝ վըաս դրաւ վիս խրատելու համար :

Լախախնամութեանը տակ ի՞նչ բաներ՝ պատահեցան այսօր ինձի, որ իմ վարքս ուղղելու կը ծառայէին :

Անանկ ընկերներու պատահեցա՞յ, որոնց հետ կենցաղավարիլը ինձի որոգայթ կրնար ըլլալ :

Անանկ անձ մը գէմս ելա՞ւ, որոն բարեկամութիւնը յարգելի էր, կամ անանկ մէկը, որուն ընկերութենէն հեռու կենալու էի :

Ատքիս վըայ՝ մեծ և սրբարար տպաւորութիւն ընող դիպուածներ լսեցի՞ կամ տեսայ :

Վրբիսդունէի Տը ամէն օրուան ընէլու հարցու մէկը :
Համառօք օրինակ :

Ի՞նչ հաղորդութիւն ունեցայ այսօր Աստուծոյ
հետ :

Բնաւորութիւնս ու վարմունքս ի՞նչպէս էր :

Աշխարհիս բաներովը պարապ տեղը զուարձա-
ցա՞յ :

Գէշ խօսք մը խօսեցայ :

Երողամիտ եղայ :

ԱԵՂՔԸ ատեցի :

Վրիստոնէական ասպարէզին վրայ յառաջա-
դիմութիւն ըրի՞ :

Առ Աստուած և առ Վրիստոս ունեցած սէրս
աճեցա՞ւ :

Հաւատքով անցուցի՞ օրս :

Բարիք գործելու համար պատեհութիւն փնտ-
աեցի՞, և 'ի բարին գործածեցի՞ :

Գաղտուկ աղօթելու և Աստուածաշունչ կար-
դալու պարտականութիւնս կատարեցի՞, և անկէց
օգուտ քաղեցի՞ :

Այսօր եթէ երբէք չար գործքեր ըրի, և գէշ
խօսքեր խօսեցայ, անոնց վրայ սրտի մտօք զղջացի՞:

Աստուծմէ հաւատացելոց եղած խոստմունքնե-
րը իբր թէ ինծի ալ եղած կը զգա՞մ սրտիս մէջ :

Հաստատ դիտաւորութիւն կը զգա՞մ սրտէս՝ որ
այսուհետև նոր կազանդութիւն մը պիտի ունե-
նամ, ճանչնալով որ Առւրբ Հոգոյն օդնութեանը
կարօտ եմ :

Հաղորդութեան օրէն առաջ գրիստոնէք չը
ինչպէնտին ընելու հարցումնէր :

Անցեալ հաղորդութեան ժամանակ ըրած ուխ-
տերս պահեցի՞ :

Անկեց վերջը Աստուծոյ ներկայութիւնը վայե-
լեցի՞ :

Ժամանակներս հաւատքով ու աղօթքով ան-
ցուցի՞ :

Ամէն օր Վրիստոսի խաչին դիմեցի՞ , թողու-
թիւն և քաջալերութիւն խնդրելու :

Անձն ուրանալու պարտականութիւնս կատարե-
ցի՞ :

Իմ մէջս բնակող մեղքը յաղթեցի՞ :

Կամքս Աստուծոյ կամացը օր քան զօր աւելի
կը հնազանդի՞ :

Աստուծոյ Խօսքը կարդալու , աղօթք ընելու ,
հասարակաց պաշտամանցը և ընկերական աղօթից
գտնուելու . հաճութիւնս կ'աւելնայ :

Կը փափաքի՞մ կերպարանակից ըլլալ Վրիս-
տոսի :

ԱԵղքին չարութիւնը օր քան զօր աւելի խորին
կը զգա՞մ , և իմ անձիս վրայ ունեցած համարումն
կ'իմնէ՞ :

ԱԵղքով ապականեալ ըլլալուս զգացումը Աս-
տուծոյ առջև զիս կը խոնարհեցընէ՞ , և Վրիս-
տոսի օգնութեանը մեծապէս կարօտ ըլլալս ինծի
կ'իմացընէ՞ :

Ակեղեցիիս մէջը եղած եղարցս վրայ և առ
հասարակ հաւատացելոց վրայ ունեցած սէրպ
ետզէեաէ կը շատնայ :

Արեղաւորներուն համար ցաւ կը զգա՞մ , և անոնց առ Վրիստոս դառնալուն սրտանց կը փափաքի՞մ :

Ճիմա բարի գործքերու մէջ ևս առաւել յառաջ դացա՞ծ եմ :

Ճողւոյն Արքոյ արդինքները սրտիս և վարքիս մէջ զարգացե՞ր են :

Կ'իմանա՞մ՝ որ քանի կ'երթամ աշխարհին մռած կ'ըլլամ :

Խողճմտանքս քանի կ'երթայ՝ կը կակուղնայ՝ , և մղքին դէմ զգուշութիւն կ'ընե՞մ :

Երկեղեցիին յաջողութեանը և աշխարհին դարձին համար սրտիս անձկութիւնը աւելի կը շատնայ :

Ով որ ուզէ՝ աս հաղորդութենէն առաջ ընելու հարցումներուն հետ կրնայ յետագայ յօդուածին հարցումներն ալ ընել :

Դ

Երկեղեցոյ անդամ Տը՝ իր բարեպալուանեանը և հաստատին Ֆլարպուանեանը փորչելու համար ընելու հարցումներ :

1. Ա՛Եղին վըտյ ի՞նչ գողածոք ունիմ : Ամէն տեսակ մղք կ'տտե՞մ :

Արեղին՝ պաստպահութեան ըլլալուն համար , թէ ամենասուրբ Աստուծոյ դէմ ըլլալուն համար կը զգուիմ :

Արեղանչական ըլլալս յայտնի համարձակ կը տեսնե՞մ :

Կը զգա՞մ՝ որ մեղքերս անտանելի բեռներ են :
Ինքզինքէս ինծի ճար մը ըլլալէն յոյսս կտրա՞ծ
եմ :

Այեղացս համար խորին տրտմեցա՞յ :

Տրտմութիւնս ան Աստուծոյ հաճելի տրտմու-
թիւնն էր, որուն արդինքը ապաշխարութիւն է :

Աստուծմէ որ և իցէ չնորհք և ողորմութիւն
ընդունելու անարժան ըլլալս զգացե՞ր եմ :

Զ . Աստուծոյ խառավարութեանը զբայ ի՞նչ գո-
ղակար ունիմ : Աստուծոյ կառավարութիւնը՝ իբր
ամենիմաստ, ամենէն իրաւացի և ամենէն արդար
կառավարութիւնը կը յարգե՞մ :

Ճանչնալով զԱստուծի իբրև տիեզերաց Աս-
դար կառավարիչ, իմ անձս իր իշխանութեանը
յանձնա՞ծ եմ :

Աստուծոյ՝ յաւիտեանս յաւիտենից չարը պատ-
ժելու մէջ ունեցած արդարութեանը հաւանու-
թիւն կը զգա՞մ սրտիս մէջ :

Իւէ որ Աստուծած զիս գժոյսք Խրկելու ըլլար,
կը խոստովանի՞մ որ արդարութեանը ըրած կ'ըլլար :

Աստուծոյ օրէնքը կը սիրե՞մ :

Իւր կառավարութեանը վրայ սէր ունենալս՝
կազանդութեամբս կը ցուցընե՞մ :

Երբոր Աստուծոյ օրինացը կը կազանդիմ,
զինքը և իր օրէնքը սիրելո՞ւս է, եթէ պատիմէն
վախնալուս :

Յ . Վրիստոսի վբայ ի՞նչ հաւատոր, ունիմ : Փըր-
կութեանս համար մի միայն իր արդարութեանը

ապաւինա՞ծ եմ, առօնց իմ անձիս արժանաւուրաւթեանը ապաւինելու :

Երբոր մեղքերս աչքիս առջելը յայտ յանդիման կ'երևան , Վրիստոսի ըրած պատարագովը կը մահթարուիմ, եթէ գալիք նկազանդութեանս ապաւինելով :

Ճշմարտութեամբ կը հաւատա՞մ՝ որ Աստուած իր Որդոյն մահուամբը ինձի հետ հաշտուած է . և անոր համար ազատութեամբ ու ինդութեամբ . աչքերս իրեն կը վերցընեմ :

Օքրիստոս անհունապէս պատուական կը համարի՞մ :

Իրեն համար աշխարհս սրտանց ուրացե՞ր եմ :

Իւր օգնութեամբը մեղքին մեռած և Աստուծոյ կենդանի եղայ :

Գիտե՞մ՝ որ բաց՚ի Վրիստոսի միջնորդութենէն ուրիշ ճար մը չկայ Աստուծմե ընդունուելու :

Ախտքս դրա՞ծ եմ՝ որ ամէն խորհուրդ և ամէն գործ Վրիստոսի նկազանդելով ընեմ :

Վրիստոսի հաւատալով՝ խղճի խաղաղութիւն՝ և հոգեոր ուրախութիւն գտա՞ծ եմ :

Վրիստոսի հետ ունեցած միութիւնս՝ իրեւ ճիւղ մը որթին միացած, իրական կը զգա՞մ :

Վրիստոսի հետ ունեցած միութիւնս՝ բոլը իր աշակերտաց հետ հոգեոր միութիւն զգալ կու տայ:

Նոգիս փրկելու համար քաշած չարչարանքներուն վրայ խորհած ատենս՝ իմ սէրս կ'աւելնայ :

4. Առ Աստուած ի՞նչ ո՞ւ ո՞ւնի : Օհնքը ամէն բանէ առաւել կը սիրեմ :

Կը պատուե՞մ զինքը՝ իրեւ տիեզերաց Գերագոյն Կառավարիչը , և ողորմութեանց Հայրը :

Եռանգով կը փափաքի՞մ՝ որ հոգւոյս մէջ հոգեորապէս ներկայ ըլլայ :

Իր կամքը կենացս կանոնը ըրած եմ :

Իր խօսքը կը սիրեմ :

Իր սահմանած սուրբ օրուանը կը հաճիմ :

Աղօթքով իր հետը առանձին հաղորդութիւն ըրած ատենս՝ հաճութիւն կը զգամ :

Սատուծոյ բարոյական կատարելութեանցը վրայ խորհած ատենս՝ հոգիս սիրով կը շարժի :

Գիտնալով որ ինքը իմ բարեկամն է՝ հաճութիւն կը զգայ հոգիս :

Վպաւինած եմ իրեն :

Իր նախախնամական ամէն անօրէնութիւնները ուրախութեամբ կ'ընդունիմ :

Յ . Եւ հասարակ չըկապոնեական ընլեացոյն ի՞նչ է : Ամէն արդար զգացմանց և բարի գործոց համար Ասուրբ Հոգիին օգնութեանը կարօտ ըլլալս կը զգամ :

Ասուրբ Հոգւոյն արդիւնքները սրտիս և կենացս մէջ յայտնի կ'ըլլան :

Իմ եղբարցս բարօրութեանը համար ամէն անձնական հաճութիւններս , շահերս , և վայելքներս զրհելու պատրաստ ըլլալով՝ անոնց վրայ ունեցած սերս յայտնի կ'ընեմ :

Ամէն մարդ կը սիրեմ . ժամանակ գտած ատենս անոնց բարիք ընելով :

Տալը առնելէն լաւ ըլլալը կը զգամ:

Ախօնին խաղաղութեանը կը ցանկա՞մ, հարկա-
ւոր չեղած տեղը գայթակղութիւն տալէն փախչե-
լով, և Եկեղեցին խաղաղութեանը համար ամէն
հաճութիւններս զոհելով :

**Վախատական խօսքերու ժամանակ համբերող
և լուռ եղայ :**

Ամէն նախանձ արտաքսեցի՞ սրտէս, ինծի հա-
մար մեծամեծ բաններ չյուսալով, և զուրկ ըլլա-
լուս գժգոհութիւն չցուցընելով :

Խոնարհամոռութեամբ ուրիշները ինծմէ առա-
ել կը յարգե՞մ:

Անքնահաւա՞ն եմ, խստապարանո՞ց եմ, ու
եղբարցս խրատը կը մերժե՞մ:

Շարեսէ՞ր եմ, հե՞զ եմ, և ուրիշներուն հետ
կենցաղավարած ժամանակս քաղցրաբարդյութիւն
ունի՞մ:

Ծաշնամիններս կը սիրե՞մ, զիս անիծողները կ'օրհ-
նե՞մ, և ինծի անիրաւութիւն ընելու ջանք ընող-
ներուն՝ աղէկութիւն կը խնդրե՞մ:

Կրած փորձութիւններս՝ ներսիգիս համբերու-
թիւն, փորձառութիւն և յոյս գործելով, հոգիս
խաղանդեցուցի՞ն և ուղղեցի՞ն :

**Վաղուան համար տառապելով հոգ կ'ընե՞մ,
թէ Ըստուծոյ տուածին գոհ եմ:**

Ըստուծոյ սուրբ օրէնքները իրենց հարազատ
և հոգեոր իմաստովը կը պահե՞մ:

Եւ հանդերձեալ աշխարհին համար հաւատքավ
կ'ապրի՞մ:

ԳԼՈՒԽ ԻԱ

ԸՆՈՐԴՎՈՎ ԸՆՈՂ ՔՐԻՍՏՈՆԵՒԹԻՒՆ ԹԻ
ՑՐՏԵՑԵՆ ՔՐԻՍՏՈՆԵՒԹԻՒՆ ԿԸՆԵՆՆԵՐԻ :

“Քրիստոնէական կեանքը անանկ վիճակ մըն է ,
որ մի և նոյն կէտին մէջ միշտ միօրինակ չկրնար
կենալ . կամ կ'աճի յառաջ կ'երթայ իր առջելը
բացուած սրբութեան ասպարէզին մէջ , կամ կը
թուլնայ ու ետ կը զարնէ . անանկ որ իրաւամք
ըսած է երկելի աստուածաբանին մէկը , “թէ որ
քրիստոնեայ մը ամէն օր վեր դէպ՚ի երկինք չել-
լեր՝ հրեշտակ մը ըլլալու , վար դէպ՚ի դժողք
կ'իջնէ՝ սատանայ մը ըլլալու” :

Արդ՝ աս գլուխը երկու մասերու բաժնելով ,
առջինին մէջ պիտի ցուցընենք Աստուծոյ շնորհ-
քովը աճող քրիստոնէին նշանները , ու երկրոր-
դին մէջ ետ գացող կամ ցրտանալու վրայ եղու-
ղինը : Անշուշտ անանկ պիտի չհասկցուի թէ աս
նշանները ամբողջ մէկուն վրայ գտնուելու են՝ որ
իր բուն վիճակը ստուգուի , այլ անոնց մէկը կամ
մէկքանիները շատ անգամ բաւական են մէկու մը
իսկական վիճակը որոշելու :

Ա . Ակնդանէ և Աստուծոյ շնորհովը ամող
վիրիսունէին նշանները :

Ա . Անոր բոլոր հաճութիւնը սուրբերուն ,
մանաւանդ բարեպաշտութեան մէջ շտա յառաջ
գացած բարի անձանց վրայ է : Ասով . մզ . Յ

2. Արդարին յանդիմանութիւնը իրեն ծանր չքար, ու իր յանցանքները շատ սիրով պատրաստ է մտիկ ընելու : Այս . ճիշա . ջ :

3. Քրիստոսի համար քաշած անարգանքները՝ իրեն ամօթ չսեպեր : Ա՞րդ . ը . 38 :

4. Աստուծոյ երկրպագութիւն մատուցած ժամանակը, իր խորհուրդները օտար և աշխարհային բաներու վրայ՝ առաջուան պէս այնչափ շատ չերթար . և թէ որ պատահի ալ, խիստ մեծ ցաւ կը զգայ սրտին մէջ :

5. Քրիստոնէական կեանքին մէջ որչափ յառաջ կ'երթայ, մեղքին դէմ ունեցած ատելութիւնը այնքան կը շատնայ : Այս . ճժիթ . 104 :

6. Իր սիրու ամէն արթնութիւնով միշտ կը հսկէ, որ չըլլայ թէ Աստուծմէ և աղեկութիւն ընելէ ետ կենայ :

7. Ամէն նոր ՚ի նորոյ ընդունած ու ճանցան շնորհքները և օրէնութիւնները՝ իր սրտին մէջ նոր ու երջանիկ գոհութիւն մը յառաջ կը բերեն :

8. Աստուծոյ Ակեղեցիին վրայ եկած թշուառութեանը համար իր սրտին մէջ խորին տրտմութիւն կը զգայ : Ա, էէմ . ա . 4 : Այս . ճշ . 1 :

9. Իր ծանր նեղութեանը և տկարութիւններուն մէջ Աստուծոյ խօսքը իրեն միսիթարութիւն կուտայ : Այս . ճժիթ . 92 :

10. Իր վիճակը ու պարագաները որչափ գէշ ու որչափ նուաստ ալ ըլլայ, ինքը ուրախութեամբ ու շնորհակալութիւնով կը տանի իբրև Աստուծոյ ձեռքէն եկած : Յօթ . ա . 21 :

11. Այեծ հոգ ունի մեղքէն ետ կենազու . ոչ
միայն գալու բարկութենէն և դժողքի տանջանք-
ներէն վախնալուն համար , հապա մանաւանդ ա-
նիկայ Աստուծոյ անհաճոյ և իր յաւիտենական
պատւոյն դէմ եղած ըլլալուն համար : ԴԱՆՆԴ .
ԼԹ . 9 :

12. Եմբարիշտ մարդոց ընկերակցութիւնները՝
որոնք ամենեին օգուտ մը չունին Աստուծոյ և
Քրիստոսի թագաւորութեանը , շատ ձանձրալի
կու գան իրեն : Ատղ . ՃՇ . 8 : բ ՊԵՓ . բ . 7 , 8 :

13. Ուրիշներուն մեղք գործելուն վրայ անանէ
դառն ցաւ կը դգայ սրտին մէջ որ , Աստուծոյ
օրէնքը կոտրող մարդիկ քանի տեսնէ՝ սիրտը տակն
ու վրայ կ'ըլլայ : Ատղ . ՃԺ . 136 :

14. Եւելի կը սիրէ աղքատ բարեպաշտներու
հետ ընկեր ըլլալ , քան թէ ամբարիշտ հարուստ-
ներու հետ պտըտիլ :

15. Եթէ հարկաւորի՝ պատրաստ է բոլոր իր
ունեցածը թողուլ Քրիստոսի համար :

16. Քրիստոսի պատուիրած անձնուրացու-
թեան լուծը՝ ոչ թէ ծանր , այլ քաղցր է իրեն :

17. Քրիստոսի վրայ իր ունեցած այն անուշ
ու սիրուն զգացմունքը՝ որոնք ծագած են իր սրտին
մէջ զանիկայ իր Փրկիչը ճանչցած և ընդունած
քոպէին , քանի կ'երթայ՝ օր քան զօր կ'աճին իր
սրտին մէջ :

18. Իր սիրտը կառավարող և ուղղող սկըզ-
բունքը՝ Աստուծոյ բնաւորութիւնն ու անոր ամեն-
ուրէք ներկայութեանը ճանաչումն է :

- 19 . Առաջները իրեն սիրելի եղած մեղքերը՝
հիմա խիստ ատելի են իրեն , և սաստիկ կը մար-
տընչի անոնց դեմ :

20 . Ենթարին անձկութիւնով և փափաքանօք
կ'աշխատի՝ որ աստուածպաշտութեան զօրութիւնը
բուն իսկ իր սրտին մէջը ունենայ , ու չէ թէ սոսկ
անոք կերպաքանքը կամ արտաքին դաւանութիւնը :

21 . Եստուծոյ երկրպագութիւն մատուցանելը
և Տէրունի (Օրը պահելը շատ կը սիրէ ; ու կը ջա-
նայ հաւատարմութեամբ կատարել : Ո՞տքի՞ . դ .

14 , 16 :

22 . Եւելի անօթի է յափտենական կենաց
հացին , քան թէ ժամանակաւոր կերակուրի :

23 . Խնքդինքը օր քան զօր աշխարհին մեռած
կը գտնէ :

24 . Հետզիետէ աւելի կ'արթննայ՝ փրկութեան
ամենահարկաւոր գործ մը ըլլալուն վրայ , ու ա-
նոր գժուարութիւնները աւելի կը զգայ :

25 . Քանի յառաջ կ'երթայ , իր բոլորովին
անկար մեղաւոր մը ըլլալը և տիրապէս Վրիստոսէ
և իր Առորք Հոգիէն կտխում ունեցած ըլլալը
շատ աւելի և խորին կը զգայ : Առաջ . Ե . 6 , 7 :

26 . Իր ամէն օրուան ջանքը այն է , որ Վը-
րիստոսի համար իր անձը ուրանայ :

27 . Խղճմտանքը շատ փափմւկ է մեղքէ զգու-
շանալու , ու սիրտն ալ օր քան զօր աւելի կար-
թըննայ :

28 . Եկեղեցիին յաջողութիւնը ու մեղաւորնե-
րուն դարձի գալը իրեն մեծ սւրախութիւն կուտայ :

ՀՅԱ ՕՐՏԵՑՈՒ ՔՐԻ ԱՏՈՆԵՒՆ ՆԸՆԿՆԵՐ

29. Խրբոր մէկն մը վաս աեսնէ , հեղութեամբ կը համբերէ , ու ներողամիտ կ'ըլլայ :

30. Առանձին աղօթք ընելը շատ կը սիրէ , և ած եռանդով կ'ընէ :

31. Հյրաբոնալու կըայ եպու խմցրացած արխարոնէն նշանները :

32. Ըստուծոյ ժողովուրդին հետ մէկ տեղ գալու վրայով անհոգէ . անանկ որ՝ կ'ուզէ կու գայ , կ'ուզէ չգար :

33. Եղօթքի ատեն կամ Ըստուծոյ երկրագագութիւն մատուցուած ժամանակը , առանց բանաւոր պատճառի շուտ մը կը ձանձրանայ , ու աննոք տաղտկալի ժամեր են իրեն :

34. Եմնափոքր բանի մը համար Տերոջը սեղանէն , կամ սուրբերուն ժողովէն ետ կը կենայ :

35. Վրիստոսի վրայով ունեցած գիտութեանը և իր ունեցած բարեպաշտութեանը աստիճանը հերիք կը սեպէ :

36. Առջորաբար աղօթքի համար մեծ փափաք մը չզգար :

37. Շոգեոր հրահանգութեան համար Առւրբ Գիրք կարդալը աւելի բեռ կու գայ իրեն՝ քան թեզարձութիւն :

38. Կրօնքի վրայով կ'ուզէ միայն նոր ու նաւրը քննութիւններ լսել , ու ոչ թէ փրկութեան հարկաւոր վարդապետութիւնները :

39. Եղօթքի ժողովներու վրայով շատ հոգ չըներ , անանկ որ ժողովները կ'ըլլան կ'անցնին , ու ինք ոչ կը փափաքի՝ ոչ ոչ միտքէն . կ'անցընէ :

9. Եթե երթեք գտնուի աղօթքի ժողովներու՝ ուրիշներէն ամշնալէն է, ու ոչ թէ Աստուծմէ վախնալէն և Քրիստոս սիրելէն :

10. Քրիստոսի վրայով Խօսակցիլ չուզէր, միայն սա վախուն համար որ՝ ըռլայ թէ փոքր ինչ նեղութիւն կամ վաս մը գայ իրեն :

11. Աէկուն իրեն դէմ ամենափոքր յանցանք մը ընելովք՝ իր համբերութիւնը ան աստիճան կը հատնի, որ ինքը աւելի մեծ չարկը մը կը հասցընէ անոր :

12. Աւելի Աստուծոյ ժողովուրդին Խօսքերը պմի իր լեզուին՝ վրայ՝ քան թէ անոնց հոգին իր պատին մէջ. որ ըսել է կերպարանքը ունի՝ ու ոչ թէ զօրութիւնը :

13. Իր յանցանքները և պակսութիւնները շիտկելու համար նեղութիւն քաշել չուզէր, հապա կը նայի որ զանոնք ուրիշներէն ծածկէ :

14. Իր ըրած յանցանքներուն և պակսութիւններուն համար զինքը հաւատարմութեամք իրատող և յանդիմանող քրիստոնեայ եղբայրները չափեր :

15. Աւելի աղօթք կ'ընէ որ իր վիշտերը վերանան վրայէն՝ քան թէ օգտակար ըլլան իրեն :

16. Աստուծմէ իբրև խրատ իր վրայ խրկուած պատիմներուն ատենը՝ խոնարհութեամք աղօթք ընելուն հարկաւորութիւնը ու գերազանցութիւնը ամենեին չզգար :

17. Աւելի իր սիրած ցանկութիւններուն և մղքերուն վրայ կը մտմայ, քան թէ Աստուծոյ համելի ըլլալու :

18. ՄԵղքի գեմ դնելու համար Առւրբ ճառ-
պին օգնութեանը կարօտ ըլլալը չզգար:

19. Եր հոգեօր վիճակին վրայ այնչափ ագետ-
է, որ չգիտեր թէ շնորհի մեջ կ'աճի թիք՝ թէ ետ
կը զարնէ:

20. ՄԵծ մեղքերը իրեն պատիկ կ'երենան, ու-
պատիկ մեղքերը բնաւ բանի տեղ չդներ:

21. Եր ցուցուցած բարեպաշտական կեանքն ու-
քրիստոնէական վարմունքը՝ աւելի դիպուածով
ու երբեմնակի է, քան թէ սովորած ու իրեն հաս-
տատ ունակութիւն ըրած ըլլալուն համար:

22. Եւելի կը սիրէ իր անձնական ու ժամանա-
կաւոր օգուտին հոգը քաշել, քան թէ հոգիին:

23. Հոգեօր օգուտի ու գործնական պարտա-
ւորութիւններուն համար Եպառւծոյ Խօսքին և նա-
խախնամութեանը վրայով մտածութիւն ընելը՝ ան-
հոգութիւնով զանց կ'ընէ:

24. Եր մեղքերուն համար մեռնող գրկչին
խորհուրդը՝ զինքը անվայել և գէշ վարմունքներէ
ետ չպահեր:

25. Եւելք գործած ատենը ցաւ չզգար, ու-
ետքն ալ անհոգութեամբ կը յիշէ զանիկայ:

26. Եւելի կը սիրէ աշխարհային մարդոց լին-
ինութիւնը, քան թէ բարեպաշտ մարդոց:

ԳԼՈՒԽ Ի Բ

Քրիստոնեական յարուհի որոշունենքու-
օրինակներ :

Ամէն դարու բարեպաշտ մարդիկները Քրիս-
տոսի Ակեղեցիին հետ ուխտ ընել կատարելէն-
զատ՝ յատուկ իրենց համար առանձին որոշումներ
ալ ըրած են, ու աս բանէն շատ մեծ օգուտներ
տեսած են : Ամէն մէկ քրիստոնեայ յատուկ պար-
ատականութիւններ ու պակսութիւններ ունի . և
ուստի իր կեանքին զանազան ատենները ու պյ-
ւե այլ պարագաներուն մէջ ինչպէս վարուելու-
համար յատուկ առանձին կանոններու և որոշ-
մունքներու կարօտ է : Աքթուն քրիստոնեայ մը
աս որոշեալ կանոնները գրի կ'անցընէ, ու ատեն
ատեն՝ դիցուք թէ շաբաթը հեղ մը աղօթք ընե-
լով զանոնք կը կարդայ, որ տեսնայ թէ ինչ առ-
տիճան ժրութիւնով ու հաւատարմութեամբ ա-
նոնք կատարած է : Կ'ըլլայ որ՝ տարի անցնելով
ուրիշ նոր որոշմունքներ ալ պէտք ըլլայ անոնց
կարգը անցընելու, կամ եղածներուն մէջ փոփո-
խութիւններ ընելու : Աս որոշմունքներուն ինտոր
բան ըլլալը ցուցընելու համար, հոս երկու կերպ
օրինակ կը դնենք : Աէյ մը ընդհանուր որոշ-
մունքներ, որ ամէն քրիստոնեաներուն վիճակին
յարմար գայ ու ամէնն ալ ընդունին զանոնք
Աէյ մ'ալ դնենք քանի մը յատուկ որոշմունք-
նիք՝ որ Ադուարդս անուն հոգակաւոր աստուա-

ծաբանը ու Ամբիգայի Աջ Աւետարանի հաւատարիմ պաշտօնեան իր կեանքին Աջ զանազան ատեններ իրեն համար դրեր, ընդուներ և պահերէ : Աս որոշմունքները առջի անդամ երբոր ձեռք զարկաւ դրելու՝ հաղիւ թէ քսան տարեկան կար :

1. Խարիւղաշդրախան որոշմաններ :

Որովհետեւ կը զգամ՝ որ առանց Աստուծոյ օդանութեանը պիտի չկրնամ բարի բան մը ընել : Աւստի խոնարհութիւնով կ'աղաչեմ Աստուծոյ, որ իր շնորհքով ինծի կարողութիւն տայ սա հետեւեալ որոշմունքները պահելու՝ որչափ որ անոնք իր սուրբ կամքին համեմատ են :

2. Կ'որոշեմ՝ որ Վրիստոսի ըրած հնազանդութիւնը՝ չարչարանքներն ու մահը, և հետեւապէս իր բարեխօսութիւնը բնաւ չմօռնամ. որովհիւետեւ ասոնք են իմ ընդունած օրհնութիւններուարուն պատճառը, այսինքն մեղքիս թողութեանը, Աստուծոյ հետ խաղաղութիւն ունենալուս ու սրբահիս սրբանալուն :

3. Կ'որոշեմ՝ որ ամէն օր գոնէ մէկ անդամ առանձնանամ մինակ տեղ մը առանձին աղօթքը ընելու և մոածելու համար :

4. Կ'որոշեմ՝ որ աստուածային պաշտամունքի Աջ արտաքին ցոյցերէ և մնապարհական ձեռքէ դրուշանամ, մանաւանդ ընտանեկան աղօթքի Աջ :

5. Կ'որոշեմ՝ որ յատուկ զգուշութիւն ընեմ և արթուն կենամ՝ որ ամբարիշտ խորհուրդներ տեղի չունենան մտքիս մէջ։ Խքրոր անանկ բան մը տեսնամ որ միտքս անոնց կ'առաջնորդէ, իսկոյն աչուրներս մէկդի գարձընեմ։ ու պիդ խօսակցութիւններ լսած ատենս՝ ականջներս պինտ գոցեմ։ Ըմէն կերպով փախչիմ բոլոր ան բաներէն՝ որ փորձով գիտեմ թէ ուրիշ անդամ անվայել զգացմունքներ յարուցած են մտքիս մէջ, ու թող չտամ՝ որ խորհուրդներս մինչև անդամ վայրկեան մը մարմաւոր հաճութիւն դրդող բաներու վրայ կենան։

6. Կ'որոշեմ՝ որ ագահութեան վերաբերեալ ամէն փափաքներուն գէմ կենամ, հարկաւոր չեղած ամէն ծախքերէն կամ լստուծոյ պարզեները հոգ չընելով շուայլութեամբ մսխելէն զգուշանամ։ Եւ յատուկ փնտուեմ բարեսիրութեան և կարեկցութեան առարկաները, ու լստուծոյ ինծի պարզեած ու վրան տնտես դրած օրհնութիւնները անոնց հաղորդեմ։

7. Կ'որոշեմ՝ որ ալ ևս այս օրուան կամ այս ժամուն գործը վաղուան չձգեմ, այլ ծոյլ և անհոգ բնաւորութեան դէմ սաստիկ պատերազմիլով՝ ջանամ բոլոր զօրութիւնովս ինծի վերաբերեալ գործքերը ժամանակին կատարել։

8. Կ'որոշեմ՝ որ ճշմարտութիւնը ինչպէս որ ամենամեծ բաներու մէջ՝ անանկ ալ ամենափոքր բաներու մէջ անարատ պահեմ։

9. Կ'որոշեմ՝ որ միտքս չարութեան գրգռող կամ սրտիս մէջ անվայել կիրքեր և զբացումնեց շարժող գիրքեր չկարդամ։

10. Կ'որոշեմ՝ որ ինծի տրուած խրամն ու յանդիմանութիւնը քաղաքավարութիւնով ու հեղութիւնով ընդունիմ։ Կորւ հանելու կերպով չխօսիմ, ու զիս յանդիմանողին դէմ կշտամբանօք չխօսիմ։ Թէ և անհկայ չարակամութիւնով ալ ընե։

11. Կ'որոշեմ՝ որ զգոյշ կենամ որ վարմունքին կամ նայուածքիս մէջ իշխանական ձևեր չքանեցնեմ, վիճաբանութիւն ըրած ատենս նենգաւմտութիւն չընեմ։ և անհամբեր ոգով չվարոփմ։ Ուրիշներուն բերած փաստերը որչափ տկար և անտեղի ալ երենան ինծի, տակաւին հանդարտութեամբ մտիկ ընեմ։

12. Կ'որոշեմ՝ որ անձնասիրութեամբ յափուկ իմ հանդիստս նայելէն զգոյշ ըլլամ, ու միշտ զանք ընեմ։ որ ուրիշներուն հանգստութեանը համար ալ նոյնպէս հոգ տանիմ։

13. Կ'որոշեմ՝ որ ամենուն հետ հեղութիւնով ու քաղցրութիւնով վարուիմ, ու միշտ վարքով քաղաքավար ու գործքովս քարեսիրտ երենամ։

14. Կ'որոշեմ՝ որ դաժան ու բարկացող չըլլամ ինծմէ վար եղողներուն կամ իմ հաւասար ներուս հետ, ու միշտ զգոյշ ըլլամ՝ որ չըլլայ թէ մէկուն սիրտը ցաւցընեմ։

15. Կ'որոշեմ՝ որ ուրիշներուն ինծի գէմցուցուցած գէշ վարմբւնքը առկիթ չսեպեմ իմ քաղաքավարութիւնս ու անուշութիւնս անոնց վրայէն պակսեցընելու։

- 16 . Կ'որոշեմ՝ որ բարկացած ատենս քնակ մէ-
կը չչեխեմ, ու քնաւ ծանր խօսք չգործածեմ :

- 17 . Կ'որոշեմ՝ որ երբար վրաս բարկութիւն
գայ, շուտով աղօթք ընեմ ու Տէրոջմէն օգնու-
թիւն ու թողութիւն խնդրեմ :

18 . Կ'որոշեմ՝ որ մէկու մը հետ խօսած կամ
մէկը յանդիմանած ատենս պիտի ջանամ՝ որ ձայնս
սովորականէն բարձր չհանեմ, ու կծու և վախ,
տալու խօսքեր քնաւ չգործածեմ :

- 19 . Կ'որոշեմ՝ որ հակառակութեան կամ վը-
րէժ առնելու ոգիով քնաւ բան մը չընեմ :

- 20 . Կ'որոշեմ՝ որ ամէն ըրած գործքերս ու
խօսքերս անանկ ընեմ՝ իբր թէ Աստուծոյ և Վը-
րիստոսի առջել կ'ընեմ :

21 . Կ'որոշեմ՝ որ միշտ փնտուեմ անանկ ան-
ձինք, որ ողորմութեան և կարեկցութեան արժանի
են :

22 . Կ'որոշեմ՝ որ քնաւ մէկու մը վրայով գէշ
չխօսիմ :

23 . Կ'որոշեմ՝ որ շարունակ սիրտս քննեմ և
որպէս զի գիտնամ թէ իրաւցունէ բաժին ունիմ
Վըրիստոսի հետ, որ մահուան ատենս խիղճս
զին շատանջէ անհոգութեանս համար :

24 . Կ'որոշեմ՝ որ ամէն օրուան, ամէն շար-
թուան և ամէն տարուան գործքերս որոշեալ ատեն
մը յատուկ նայիմ քննեմ, թէ արդեօք հոգիիտ
մերաբերեալ պաղտքերս հաւատարմութեամբ կա-
տակը թիւմ, և որ չորս կողմն եղողներուն փըր-
կութիւնը հոգ տանիմ :

28. Կ'որոշեմ՝ որ բնաւորութեանս մէջ պլանուած ամէն պակասութիւններս շխտկելու յատուկ քանք ընեմ, Առւրբ Հոգիին օգնութեանը ազավինելով։

Եւ Աստուած մեր Տէր Յիսուս Քրիստոսին Հայուր, գթութիւններուն և ամէն միմիթարութեան ու Խաղաղութեան Աստուածը սրբէ իս. ու յաւիտենական դաշինքին արիւնովը իս բարի գործքերու մէջ հաստատէ իր կամքը ընելու, որ կարող ըլլամ մատուցանել Հօրը, Արդիին ու Առւրբ Հոգիին մի միայն Աստուածոյ փառք ու գովութիւն բռյոր ունեցածովս ու ունենալու յուսացածովս։ Ամէն։

3. «Լախաբահ Պատուելէ Երդուարդուին ըստն արշմանդինելը։

1. Կ'որոշեմ՝ որ միայն Աստուածոյ փառքին ու իմ ներկայ և հանգերձեալ կեանքիս վերաբերեալ օգտակար բաները ընեմ։

2. Կ'որոշեմ՝ որ բնաւ րոպէ մը չկորսնցընեմ, հապա ջանամ ժամանակս՝ որչափ որ կրնամ պինա օգտակար բաներու գործածել։

3. Կ'որոշեմ՝ որ Թուղամորթ ու Ֆոյլ չըլլամ, այլ ամէն բանի մէջ ժիր և գործունեայ ըլլամ։

4. Կ'որոշեմ՝ որ Թէ Խօսակցութեան Թէ դործելու մէջ անանկ վարուիմ՝ իբրև Թէ ինծմանարգ մարդ չկայ, ու իբրև Թէ ուրիշներուն ըրած մեղքերը ճիշդ ես ալ ըրեթ եմ, կամ Թէ անոնց պէս ես ալ գործելու պատրաստ եմ։ Եւ Թէ ուրիշներուն իյնալը լսելովս ինծի սա օգտագործ

ըլլայ . վախնամ ու ամշնամ ինքզինքէս , ու մեղքերս և թշուառութիւններս խոստովանիմ Եպառուծոյ առջներ :

5 . Ե՛որոշեմ՝ որ ամէն ատեն ու ամէն բանի մէջ մահս մտքիս առջեր պահեմ , ու անոր հետ կապակցած ամէն պարագաներուն վրայ խորունկ մտմտամ :

6 . Ե՛որոշեմ՝ որ աշխատիմ միշտ սիրոյ և առատաձեռնութեան արժան առարկաներ դտնելու :

7 . Ե՛որոշեմ՝ որ վրէժ առնելու միտքով բան մը ամենեին չընեմ :

8 . Ե՛որոշեմ՝ որ բնաւ մէկու մը դէմ իր պատիւը կոտրելու բան չխօսիմ կտմ չընեմ , միպյն թէ երբոր ՚ի պարտուց ստիպեալ պարտաւորիմ ոյնպէս ընել :

9 . Ե՛որոշեմ՝ որ անանկ ապրիմ կեանքիս մէջը , ինտոր որ մեռած ժամուս պիտի փափաքիմ որ ապրած ըլլայի :

10 . Ե՛որոշեմ՝ որ բնաւ անանկ բան մը չընեմ , որ եթէ գիտնայի թէ վերջին փողը հնչուելուն ճիշգ ժամ մը ֆացած է , անշուշտ պիտի ոսսկայի ան բանը ընելու :

11 . Ե՛որոշեմ՝ որ ջանք ընեմ ուտելու և խմելու մէջ միշտ չափաւոր և բարեխառն ըլլալու :

12 . Ե՛որոշեմ՝ որ բնաւ անանկ բան մը չընեմ , որ եթէ ուրիշին նոյն բանը ընելը տեսնայի , ան մարդը դէշ կամ անարդ բան ըրած պիտի սեպէի :

13 . Ե՛որոշեմ՝ որ երբոր ինքզինքս դէշ բան մը ըլլած դտնեմ , անմիջապէս պատճառը վնտուեմ :

ու երբոր գտնամ, աղօթքով պատերազմիմ. անոր գէմ:

14. Կ'որոշեմ՝ որ Աստուծոյ Խօսքը անանկ զգոյշ և յարատե ընթացքով մը կարդամ. ու գովիմ, որ սրտիս մէջ համոզիչ վկայութիւն մը գւնենամ՝ թէ անոր սրբազան գիտութիւնովը օք քան զօր յառաջ կ'երթամ և կ'աձիմ:

15. Կ'որոշեմ՝ որ ինքզինքս աղօթք ըրած չը-
ճանչնամ, երբոր զրուցած խօսքերս անանկ ցուրտ
ու անկենդան բառեր են; որ իմ սիրտս ալ չհա-
մկուիր թէ Աստուծած անոնց պատասխան պիտի
տայ. նոյնպէս ալ Աստուծոյ առջեւը խոստովա-
նութիւն ըրած չսեպեմ, երբոր կը զգամ թէ ը-
րածս աստուծածահաճոյ կերպով չեր:

16. Կ'որոշեմ՝ որ ամէն շաբթու ջանք ընեմ
առջի շաբթուընէ աւելի յառաջ երթալ աստ-
ուածպաշտութեան և շնորհքով աճելու մէջ:

17. Կ'որոշեմ՝ որ բոլոր ինծի յանձնուած
բաներուն շատ զգոյշ և պինտ հաւատարիմ ըլլանմ,
որ չըլլայ թէ Առակաց գրքին ի գլուխ Յ տունին
խօսքը իմ վրաս կատարուի՝ թէ “Արդոցմ շա-
տերը իրենց բարերարութիւնը կը հրատարակեն.”
բայց հաւատարիմ մարդ մը ո՞վ կրնայ գտնել”::

18. Կ'որոշեմ՝ որ բան մը պատմած ատենս բը-
նաւ քովէս բան չաւելցընեմ, հապա բուն ճշմա-
րիտը ու իսկը պատմեմ:

19. Կ'որոշեմ՝ որ ամէն իրիկուն անկողին մը-
տած ատենս ինքզինքս քննեմ՝ թէ ինչ պարա-
պութիւն զանց ըրեր եմ, թէ ինչ մեզք գործեր

20. Թէ արդեօք անձս ուրացե՞ր եմ։ Ես քննութիւնը նաև ամէն շաբթուան ու տարուան վերգերը ընեմ։

20. Կ'որոշեմ՝ որ մկրտուած ատենս զիս Եստուծոյ նուիրելու համար ծնողացս ըրած ուխտը, որ եռ ալեկեղեցայ հաղորդութեանը ընդունուելու առենս ջերմեռանդ և ահարկու զգացումներով նորոգեցի, անիկայ հիմա ալ զատ միտքս բերեմ ու նորոգեմ։

21. Կ'որոշեմ՝ որ ասկէ ետքը մինչև մահուանս որը ոչ թէ անանկ ապրիմ իրրե թէ ես իմ եմ, հապա իրրե թէ բոլորովին Եստուծոյ։

22. Կ'որոշեմ՝ որ հօրս ու մօրս դէմ երրէք գանգատ մը կամ տրտունջ մը չընեմ, ոչ խօսքով ոչ ալ նայուածքով։

23. Կ'որոշեմ՝ որ ամենայն զօրութեամբ ջանամ ինքզինքս անանկ բնաւորութեան մը չմատնել, որ քաղցրութեան, բարեսիրութեան, հանդարտութեան, խաղաղասիրութեան, գոհունակութեան, կարեկցութեան, առատաձեռնութեան, խոնարհութեան, հեղութեան, քաղաքավարութեան, ժրութեան, յաջողակութեան, ողորմածութեան, համբերութեան, չափաւորութեան ներողամութեան ու հաւատարմութեան դէմ կու գայ։

24. Կ'որոշեմ՝ որ շատ զգուշութիւնով ու բազմահոգ ջանքով հոգիիս վիճակը նայիմ ու գիտնամ, թէ արդեօք ճշմարտապէս բաժին ունիմ Քրիստոսի հետ՝ թէ չէ։

146 ԳՐԻՍՑՈՆԵՇՎԱՅՆ ՈՐՈՇ.ՄՈՒՆՔՆԵՐՈՒԹ

25. Կ'որոշեմ՝ որ պատեհութիւն չկորսնցուշած՝ քանի որ միտքս հանդարտ վիճակի մէջ է . Հոգիս Դրիստոսի յանձնեմ , ու բոլորովին ինքնինքս անոր նուիրեմ :

26. Կ'որոշեմ՝ որ երբ ուրիշի մը վրայով գովեստի արժանի քան մը լսեմ , բարի նախանձով նայիմ՝ թէ ան քանը իմ վրաս ալ գտնուի՛ աղեղէ է , և ես ալ գովեստի արժանի կ'ըլլամ . և թէ որ անանկ է , ընեմ անիկայ :

27. Կ'որոշեմ՝ որ ջանք ընեմ անանկ քաներ ընելու օր , եթէ երկինքին երջանկութիւնը ու դժոխքին տանջանքը արդեն տեսած ըլլայի , անշուշտ ան քաները պիտի ընէի :

28. Կ'որոշեմ՝ որ մեղքերուս դէմ շարունակ պատերազմիլը բնաւ ձեռքէ չճգեմ , թէ և շատ անգամ ջանքերս անյաջող ըլլալով յաղթուած ալ ըլլամ :

29. Կ'որոշեմ՝ որ բարկութեանս վերջին ատմիճան գրգռուած ատենը անգամ , յատուկ ջանք ընեմ որ ինքզինքս հանդարտեցունեմ ու անուշութիւնով վարուիմ :

30. Կ'որոշեմ՝ որ երբ տեսնամ թէ զգացում ներս աւրուած են , թող ըլլայ թէ պինտ քիչ ալ ըլլայ , և երբոր թէ ներսուանց թէ դրսուանց անհանգստութիւն մը կամ անկարգ քան մը ունիմ , ան ատենը սաստիկ ու չափազանց հոգածութիւնով ինքզինքս քննեմ :

31. Կ'որոշեմ՝ որ ուրիշ քան չընեմ , բայց միայն պարտաւորութիւնս . ու ան ալ Եփեսացւոց

Թուղթին դ գլուխ 6—8 համարներուն համեմատ,
կամաւ ու ուրախութեամբ՝ որպէս թէ Տէրոջը՝ ու
չէ թէ մարդոց :

Ց2 . Կ'որոշեմ՝ որ աշխարհիս վրայ բազմութեան
ընթացքին չհետևիմ, այլ սեպեմ թէ ամէն ատեն
միայն մէկ ճշմարիտ ու կատարեալ քրիստոնեայ
մը պիտի գտնուի. ու ջանամ՝ որ անիկայ ես ըլ-
լամ, և ճիշդ անոր վայելուչ գործեր գործեմ:

Ց3 . Կ'որոշեմ՝ որ բոլոր կեանքիս մէջը ջանքս
աս ըլլայ՝ որ ամէն ձամբաներս ու ընթացքս պարզ
ու անկեղծ ոգով Եմտուծոյ յայտնեմ, բան մը
չժածկելով Ենկէ՝ թէ բոլոր մեղքերս, փորձու-
թիւններս, գժուարութիւններս, տրտմութիւններս,
վախերս, թէ յոյսերս, փափաքներս, եւ. ամէն
բաներս ու պարագաներս :

Ց4 . Կ'որոշեմ՝ որ ամէն տեղ ու ամէն ընկե-
րութիւններու մէջ աշխատիմ որ միշտ ինտում
երես, անուշ վարք ու քաղցր խօսակցութիւն ուն-
նենամ, միայն՝ թէ որ անանկ բան մը պատահի,
որ հարկը ուրիշ կերպ ընել պահանջէ:

Ց5 . Կ'որոշեմ՝ որ վիշտ և նեղութիւն քաշելէս
ետև՝ ինքղինքս քննեմ թէ ինչ օգուտ քաղեցի ա-
նոնցմէ, և ինչ աղէկութիւններ կրնայի ունենալ:

Ց6 . Կ'որոշեմ՝ որ ինչ տկարութիւն և ինչ
մեղք որ գտնեմ վրաս, բացարձակ ինքղինքիս խոռ-
տովանիմ. ու անիկայ Եմտուծոյ յայտնեմ, ու
անկէ պէտք եղած օգնութիւնը ինդրեմ:

Ց7 . Կ'որոշեմ՝ որ ամէն խօսքերուս մէջ մար-
դասիրական ու բարեսիրական նկատում մը ըլլայ:

ՅԱՒԵԼՈՒԱԾ

Եկեղեցական գործոքի ժողովներու համար
տանք մը ընդհանուր խռովներ :

1. Այս գործքի ժողովք հարկաւ ունենալու և
անանկ կանոններ և կարգադրութիւններ , որ իր
գործքերը բարեկարգ ու օրինաւոր կերպով կա-
տարելու համար անհրաժեշտ հարկաւոր են : Եւ
անք հոս պիտի դնենք քանի մը այնպիսի ընդհա-
նուր կանոններ , որոնք առ հասարակ ամէն եկե-
զեցական գործքի վերաբերեալ ժողովներու վի-
ճակին ու պարագայիցը յատկապէս կը յարմարին
ու հարկաւոր են :

2. Ժողովքի կազմութիւն :

1. Կարծքի վերաբերեալ ժողովքի մը օրինաւոր
անդամ անոնք սեպուելու են , որոնք իրաւունք
կամ արտօնութիւն ունին նոյն ժողովքին մէջ քուե
կամ վիճակ տալու :

2. Այսպիսի ժողովներու սովորական պաշ-
տօնեաներն են՝ Կախագահ և Կարգիր :

3. Այսանաւոր կամ տեղական եկեղեցին մը ա-
մէն ժողովներու մէջ միշտ լրէցն է նախագա-
հը . իսկ երբոր ընդհանուր կամ քանի մը ընկե-
րակից եկեղեցիներու ժողովներ ըլլան , ինչպէս ե-
րփական կամ նուիրակներու ժողովք են , ան ա-
տենը իւրաքանչիւր ժողովք ինքը ընտրելու է իրեն
նախագահը : Այսանկ ընդհանուր կամ պատա-
հական ժողովներու նախագահն ու գրադիրը կրնայ
միայն մէկ նիստ ժողովքի մը համար ընտրուիլ , և
կամ թէ կանոնաւորապէս ամէն ըլլալու նիստե-
րուն համար , ինչպէս որ ժողովքը յարմար դատէ :

4. Ժողովք մը ընդհանրապէս օրինաւոր կը
սեպուի՝ երբոր անդամներուն մեծագոյն մասը ներ-
կայ են :

5. Լրբոր ամէն բան պատրաստ է , նախա-
գահը ճիշդ սահմանեալ ժամուն ժողովքը հրաւի-
րելու է՝ որ ժողովքի մը վայելուչ դիրք առնէ . և
եղբօր մը աղօթք ըսել տալով ժողովքը սկսելու է :

Լրբոր որոշեալ կանոններուն մէկը զանց կ'ըլ-
լուի կամ անոր գէմ կը գործուի , իւրաքանչիւր
անդամ իրաւունք ունի պահանջնելու՝ որ առանց
խօսք կամ վէճ ընելու՝ ճիշդ այն կանոնին համե-
մատ գործուի :

Բ. Պաշտօն Նախագահի :

1. Նախագահը ընդհանրապէս խօսքի կամ
վիճաբանութեան մէջ չմոներ , այլ իրեւ չեզոք
ինդիրի մը վրայ երկու կողմէն եղած խօսքերուն
մտադրութիւն կ'ընէ , որպէս զի բանը որոշման

կէտին հասած ատենը՝ խնդիրի տակ եղած նիւթը
որոշ առաջարկութեան մը փոխէ . բայց եթէ ըլ-
լայ որ՝ ինքը խնդիրի տակ եղած նիւթին վերա-
բերեալ տեղեկութիւններ ունենայ , այն բաները
ժողովքին կը ծանուցանէ . և երբոր պահանջութ-
կամ ինք հարկաւոր տեսնէ , ժողովքին կարգադ-
րութեանը վերաբերեալ կանոնները ժողովականաց
յիշեցունելու է :

Զ : “Նախագահին պարտաւորութիւնն է՝ սահ-
մանեալ ատենը եկածին պէս վերոգրեալ կերպով
ժողովքը սկսել . ժողովքին նպատակը և տես-
նուելու գործերը կարգաւ ծանուցանել . ժողովա-
կանաց կողմէն եղած ամէն խնդիր կամ առաջար-
կութիւն՝ ժողովքին պարզել և անոր քննութեանը
յանձնել . երբոր խնդիրի մը վրայ երկու կողմանէ
բաւական ժամանակ կը խօսուի , անիկայ օրինա-
ւոր առաջարկութեան մը փոխելով ժողովէն վի-
ճակ պահանջել , և եղած վճիռը ծանուցանել . ժո-
ղովքի կանոններուն պահպանութեանը յատուկ
հոգ տանիլ , խնդիրի մը վրայ խօսք կամ վիճա-
բանութիւն եղած ատենը՝ պնդամներուն մէջ կարգ՝
կանոն և վայելութիւն պահել տալ :

(Ծ) է որ մէկը կանոնի դէմ ընէ , և նախագահին
ալ չնայանդի , ինքը կրնայ անիկայ բոլորովին լը-
ռեցընել , բայց ոչ իշխանաբար : Իսկ եթէ այն
անձը խորհիթէ նախագահին ըրածը սխալ է , կըր-
նայ ժողովքին բողոքել : Իր պարտաւորութիւնն է
նաև՝ ժողովքին հաղորդուելու ամէն զրութիւննե-
րը . և նամակները ընդունիլ և ծանուցանել . պէտք

Եղած ատենը ժողովքին գործերը իր ստորագրուած թիւնովը կնքել՝ ՚ի վկայութիւն անոնց վաւերան կանութեանը :

3. Այովորաբար նախագահը վիճակ կամ քուէ չտար . բայց երբոր առաջարկութեան մը Եյտ և Ու մասերը ճիշդ հաւասար են, նախագահը եթէ ուղէ՝ կրնայ երկու կողմին մէկուն վիճակ տալով բանը որոշել, եթէ ոչ՝ առաջարկութիւնը մերժուած կը սեպուի :

4. Նախագահը երբոր ուղէ խօսքի խառնուիլ, պարտի քիչ մը ատեն գահը ձգել և տեղը փոխանորդը հրաւիրել . թէ որ փոխանորդ չունի, ժամանակաւոր նախագահ մը կրնայ դնել: Նոյնպէս ընելու է՝ երբոր ինքը պատճառով մը արգիլուի ժողովքին ներկայ գտնուելէն :

5. Նախագահը ժողովքին խնդիր մը առաջարկած ատենը կամ բանի մը համար անոր հաճութիւնը հարցուցած ատենը՝ ոտքի վրայ կենալու է:

6. Նախագահը առաջարկութեան մը համար վճիռ պահանջելէն առաջ, անոր ինչ ըլլալը ժողովին աշեկ մը հասկցընելու է, և ապա վճիռ պահանջելու է:

. Գ. . Պաշտօն Պարագրի :

1. Պարագիրին պարտքն է ժողովներուն օրագրութիւնը օրինաւոր կերպով ընել . ամէն եղած ընցած բաները գրութեամբ պահել, դուրս ձգեռվէլ ըսկ խօսուած կամ միայն առաջարկուած խընդիրները: Խնդամներուն անուանցը ցանկը և կար-

դացուելու թուղթերը պահանջուած ատենը կար-
դաէ . պաշտօնեայ ընտրուած ատենը՝ անոնց իմաս-
ցընել իրենց ընտրութիւնը . ժողովին ամէն տե-
սած գործքերը իր ստորագրութիւնովը վաւերա-
ցընել . ժողովին ամէն թուղթերը և տօմարները իր
քովը պահել :

2. Վրագիրը ժողովին խօսելու կամ բան մը,
կարդալու ատենը՝ ոտքի վրայ կենալու է :

3. Ժողովականաց պարտքն ու արտօնու-
թիւնները :

4. Ենթանրապէս իւրաքանչիւր ժողովական
պարտի՝ կամ մէկ որոշ խնդիր մը յառաջ բերել
ու անոր վրայ խօսիլ , կամ արդէն առաջարկուած
և քննութեան տակ եղած որոշ խնդիրի մը վրայ
խօսիլ . անկէ դուրս կամ անոր վերաբերութիւն
չունեցող խօսք պէտք չէ որ ըլլայ :

5. Ենթանրապէս երբոր խօսելու ըլլայ ,
պարտի ոտքի վրայ կենալ , և խօսքը դէպ 'ի նա-
խագահին ուղղել . և բնաւ արտօնութիւն չունի
մասնաւոր անձի դէմ բան խօսիլ , այլ խօսքը կամ
ընդդիմութիւնը պէտք է որ միայն խնդիրին վրայ
ըլլայ :

6. ԱՇԿԸ իր խօսքը չլմցուցած՝ երկրորդ մը իւ-
րաւոնք չունի անիկայ ընդմիջելու , միայն թէ խօ-
սելիքը համառօտ կերպով սխալ մը ուղղելու կամ

կարդ կանոն պահել պահանջելու համար՝ ըլլայ ։
և երբոր երկու կամ աւելի խօսողներ կան ։ Նաև
խագահը որոշելու է անոնց կարգը :

8. Առաջարկութիւն մը վճռուելու ատենը՝ ա-
մէն ժողովական պարտական է վիճակ կամ քուէ
տալու, միայն թէ մասնաւոր պատճառ մը ունե-
նալով ժողովին հաւանութեամբը ետ կենայ տա-
լէն ։ բայց առանց այսպէս հրաժարելու՝ չտուող-
ները տուողներուն մեծագոյն մասին հետ կը համ-
րուին :

9. Աչկ խնդիրի մը կամ առաջարկութեան մը
վրայ եղած Այս ները և Ոչերը՝ ներկայ գտնուազ-
ներուն մէկ երրորդին պահանջումովը օրագրու-
թեան մէջ կրնայ յիշատակութիւն:

10. Եթէ ժողովականներէն մէկը խորհի՞ թէ
նախագահին ծանուցած վճիռը սխալ է, կրնայ
խնդրել՝ որ քուէները կրկին համրուին :

11. Ժողովքի ատեն չեն կրնար երկու ժողո-
վական իրարու հետ առանձին խօսիլ կամ գործք-
ընել ։ ոչ ալ վիճաբանութեան ատեն իրարու դէմ
կրնան խօսիլ, միայն թէ նախագահէն արտօ-
նութիւն առնեն :

12. Ամէն ժողովական պարտական է՝ քանի որ
ժողովքը կը շարունակէ՝ հոն ներկայ գտնուիլ ։ իսկ
երբոր մէկը կարեոր պատճառով մը պարտա-
բած է վերջանալէն առաջ ելել ժողովէն, պարտի-
նախագահին իմաց տալ, և ներում խնդրել:

13. Առլոր ժողովականք պարտական են յար-
գանօք մաադրութիւն ընել խօսողին ։ և մէկը ի-

բաւունք չունի ուրիշին խորհուրդը անարգել, և
անոր դեմ նախատանօք խօսիլ կամ ծաղըել:

11. Երբոր առաջարկութիւն մը կը պարունա-
կէ քանի մը որոշ մասեր, ժողովական մը կրնայ
պահանջել՝ որ պյն խնդիրը բաժնուի և իւրաքան-
չիւր մասին վրայ զատ զատ վիճակ տրուի:

12. Առաջարկութիւն մը օրինաւոր կերպով
անգամ մը վճռուելէն ետքը, որ և իցէ մէկը իրա-
ւունք չունի ալ ևս անոր դեմ խօսք ընելու:

13. Խնդիր և Առաջարկութիւնք:

1. Ժողովքին քննութեանը տակ ձգուածնիւթը
ինչեւ կը կոչուի, իսկ երբոր անոր համար ժո-
ղովքէն վճիռ կ'ու պահի՝ առաջարիւնիւն կը կոչուի.
Եւ առաջարկութեան մը վրայ ժողովքին մեծագոյն
մասին տուած վճիռը՝ ժողովքին հրամանը կամ
որոշումը եղած կ'ըլլայ:

2. Երբոր մէկը խնդիր մը կ'առաջարկէ, պէտք
է որ ուրիշ մըն ալ անոր տէր ելլէ “Ես կ'երկ-
րորդեմ” ըսելով. և երկրորդուելէն ետքը, նա-
խագահը որոշ կերպով կրկնելու է խնդիրը՝ որպէտ
զի ժողովքը աղէկ մը հասկնայ անիկայ. Խնդիր
մը մինչև որ չերկրորդուի, ընդունուած չսեպուիր
և քննութեան տակ չառնուիր:

3. Խնդիր մը քանի որ քննութեան տակ է և
անոր վրայ վիճաբանութիւն կ'ըլլայ, ուրիշ խնդիր
մը ամենեին յառաջ չկրնար բերուիլ և քննու-
թեան տակ առնուիլ, միայն թէ սա առաջարկու-
թիւններէն ՚ի զատ, ներկայ խնդիրին վրայ փո-

վիոխութիւն մը ընել կամ անիկայ ուրիշ ձեր մը
դնել . այն խնդիրը յանձնարարական “ժողովական”
մը յանձնել . ուրիշ ատենի թողուլ . “Ա. Վճռա
հարցուի” առաջարկութիւնը ընել . և կամ ժո-
ղովքը վերջացընել :

4 . Խնդիրի մը վրայ եղած զըսցքը կամ վէճը
կրնայ գաղաքարիլ “ Լախընթաց առաջարկութիւն ”
ըսուած հարցումնվա , որ է այսպէս . “ Ա. Վճռա
հարցուի . ” և քանի որ այս որոշուած չէ խնդի-
րին վրայ ոչ ուղղութեան առաջարկութիւն և ոչ
զըսցք կրնայ ըլլալ :

5 . Խնդիր մը երբոր օրինաւոր կերպով առա-
ջարկութիւն կ’ըլլայ և կը վճռուի , ալ կրկին
խնդիրի տակ չկրնար առնուիլ ան նոյն ժողովքին
մէջը միայն թէ կրկին քննելու առաջարկութիւնը
նող անձը մեծագոյն մասին հետ քուե տուած ըլլայ :
Եթէ ասանկ առաջարկութիւն մը ընդումուի ,
ան ժամանակը խնդիրը ճիշդ նախնական վիճակը
կ’ունենայ ժողովքին առջել՝ իբր թէ ամենեին ո-
րոշում մը չէ եղած անոր վրայ :

6 . Երբոր քանի մը խնդիրներ կան ժողովքին
առջել քննուելու , պինտ վերջի եղած խնդիրը ա-
ռաջինը ըլլալու է քննութեան կամ խորհրդածե-
լու կարգին մէջ . և այսպէս խնդիր առաջարկելու
կարգին հակառակ կարդով՝ վերջինէն սկսելով
մէկիկ մէկիկ կը քննուի մինչև առաջինը :

7 . Երբոր յանձնարարական ժողովակի մը ը-
րած զեկուցումը կը կարգացուի ժողովքին առջել ,
կրնայ առաջարկուիլ որ անիկայ ընդունուի՝ սոսկ

անիկայ ժողովքին ձեռքը գտնուելու համար , եկամ ընդունել և վաւերացընելու համար : Քանի ոք առ առաջարկութիւնները սրոշուած վճռուած չեն , կրնայ ուրիշ առաջարկութիւններ ըլլալ՝ անիկայ ուրիշ ատենի թողելու համար , կամ անոր մէջ փոփոխութիւններ ընելու համար , և կամ նորեն յանձնարարական ժողովակի մը յանձնելու համապետ :

8 . Եանձնարարական ժողովակին ըրած որոշումը կամ գործքերը երբոր ընդհանուր ժողովքը կ'ընդունի և հաւանութիւն կու տայ , այն ժամանակը բուն իր քննած ու վճռածին պէս կը սեպուի :

(Օրինակ Եկեղեցւոյ անդամի իւ պրուելու զիայական խոհ յանձնարարական լույս :

Այս վկայականաւ կը ծանուցանենք մեր Տէր Ըիսուս Քրիստոսի եկեղեցիներուն , որ Ի եան Պարոն Ա Ը Պ եկեղեցւոյն օրինաւոր , բարի վը-կայուած և հաստատուն անդամն է , և ուստի անոնց հոգեւոր ընկերացութեանը և հաղորդակ-ցութեանը ընդունուելու արժան :

“Ե՞րին Ա, ախ . Խրէց

Յամի . —

Օքինակ յանչնարարական նահավի՛ Եկեղեցւոյ
անդամի մը արյակինը համար :

Պատուական եղբարք 'ի Տէր

Ի եան Պարոն Ը ը՝ որ Կ եկեղեցւոյն օրինաւոր, բարի վկայուած և հաստատուն անդամն է, հիմա իր բնակութիւնը այդ կողմը փսխած ըլլալով կը խնդրէ մեզմէ, որ իր անքւանը արձանագրութիւնը մեր եկեղեցւոյն տօմարէն վերցընելով՝ զինքը ձեր եկեղեցւոյն ընկերակցութեանը և հաղորդակցութեանը յանձնենք . և մենք սիրով հաճելով իր այս օրինաւոր խորհութղին՝ կը փութանք այս յանձնարարական նամակաւ յանձնել զինքը ձեր քրիստոնէական սուրբ միաբանութեանը, խնդրելով որ՝ բարեհաճիք մեզն ծանուցանել, երբոր ինքը ըստ օրինի ընդունուած է ձեր եկեղեցւոյն արձանագրութեանը մէջ. որպէս զի ան ժամանակը մենք ալ զինքը ըստ օրինի մը մեր եկեղեցիէն տրձակեալ համարինք :

Ո՞գ լեռուք

Ա,որին Ա,ակ Ա,րէց


Յամ

Հայտագրանեաց աւելաբանական էկեղեցեաց
դիզական անունները և կողմուած
ժամանակները :


1 .	Պօլսոյ ա եկեղեցին՝	1846 .	Յուլիս	1 :
2 .	Ա,իկոմիդիոյ	„	1846 .	Յուլիս 20 :
3 .	Ատափազարու	„	1846 .	Յուլիս 26 :
4 .	Տրապիզոնի	„	1846 .	Օգոստոս 1 :
5 .	Լարինի	„	1847 .	Եպրիլ 22 :
6 .	Ա,յնթապի	„	1848 .	Յունվար 1 :
7 .	Պրուսայի*	„	1848 .	Յուլիս 25 :
8 .	Պօլսոյ թ	„	1850 .	Առյեմ" 1 :
9 .	Տիգրանակերտի*	„	1851 .	Մարտ 2 :
10 .	Սեբաստիոյ	„	1851 .	Մարտ 9 :
11 .	Պօլսոյ թ	„	1852 .	Փետր" 15 :
12 .	Իերիոյ*	„	1852 .	Յունիս 6 :
13 .	Քիլիսի	„	1852 .	Յունիս 20 :
14 .	Ուոտոսթոյի	„	1852 .	Մեպտեմ" 17 :
15 .	Օմիւնիոյ	„	1853 .	Յունվար 1 :
16 .	Քէսապի	„	1853 .	Եպրիլ 15 :
17 .	Մարտըվանի	„	1853 .	Մայիս 1 :
18 .	Լեարիոյ	„	1854 .	Յուլիս 15 :
19 .	Արապկիրի	„	1854 .	Օգոստոս 1 :
20 .	Ա,դհիսարի*	„	1854 .	Հոկտեմ" 14 :
21 .	Լշդոկիոյ	„	1854 .	Առյեմ" 26 :
22 .	Մարաշու	„	1854 .	Դեկտեմ" 3 :
23 .	Մաշկերի	„	1855 .	Մարտ 4 :
24 .	Տիվրիկի	„	1855 .	Եպրիլ 18 :


ՏԱՅՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ , որոնք մասամբ ձայ և մասամբ ուրիշ
ազգերէ կը բաղկանան՝ ինչպէս Առաքի , Ծոյն , Թէ , առաջանիշով
մը նշանակեցինք , որպէս զե հասկաւի թէ անոնք բացարձակ
ձայաստանեայց եկեղեցեաց կարգէն չեն :


Այս գրքումն վերջը դրուած գծով՝ թուղթ
թերը այն նպատակաւ է՝ որ իւրաքանչիւր եկեղեցւոյ
անդամ իր եկեղեցւոյն մէջ գտնուած բոլոր
անդամներուն կամ հաղորդականներուն անունները
արձանագրէ , որպէս զի դիւրութիւն մը ըլլայ ի-
րեն՝ զանոնք յականէ յանուանէ ճաշնալու , և
միշտ յիշելու :



1000




















Dr. L. R. Vann.



1

1

